





ՀՌՈՎՄԷԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

---

# ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ԶԳ.

## ՀՌՈՎՄԵԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ



Վ Ի Ե Ն Ն Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1914.

# ՀՌՈՎՄԷԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՒ

ՀՌՈՎՄԷԱԿԱՆ ՍԱՏՐԱՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Դ—Ձ ԴԱՐԵՐՈՒՆ

ԻՐԱՒԱՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԻՐՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

Կ. ԳԻՒՏԵՐԲՈԳ

ԳԵՐՄԱՆԵՐԷՆԷ ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ՄԿՐՏԻՉ Վ. ՆՈՐԶՈՒԸՆ

ՄԽԻԹ. ՈՒՍԷՆ



Վ Ի Ե Ն Ն Ա

ՄԽԻԹ ԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1914.



## Ա Ջ Դ

Հեղինակիս այս երկրորդ երկասիրութիւնն է որ թարգմանաբար կը հրատարակուի: Առաջինը՝ քանի մը տարի յառաջ լոյս տեսած՝ կը նկարագրէր «Բիւզանդիոն եւ Պարսկաստան»՝ ղիւանական յարաբերութեանց տեսակիտով, Յուստինիանոսի եւ նաեւ յաջորդաց ժամանակ. (գլխաւորաբար 532–591 ժամանակամիջոցը:) Այս յարաբերութեանց առիթն եւ մանաւանդ պատերազմաց ասպարէզն ըլլալով Միջագետք, Հայաստան եւ Լազիկէ՝ մատենանց կարեւորութիւն ունէր առանձնապէս այն շրջանի Հայ պատմութեան համար: Ներկայ երկասիրութիւնս կրնայ լրացուիլ նկատուիլ առաջնոյն, եւ թէեւ ծաւալով փոքր՝ աւելի կարեւոր ականէ: Վասն զի կը նկարագրէ Հոովմէասայաստանն այնպէս՝ ինչպէս կազմուեցաւ 387ի բաժանմամբ եւ ինչպէս զարգացաւ յաջորդ շրջանին, նկատի ունենալով բաց ի արտաքին յարաբերութիւններն՝ գլխաւորաբար ներքին կազմակերպութիւնը՝ վարչական եւ իրաւական տեսակիտով: Իբր այսպիսի մեծ լուսաւորութիւն մըն է Հայաստանի այն բաժնին համար՝ որուն մասին շատ ցանցառ են մեր տեղեկութիւնք ծիշդ այս

---

1 Կ. Գիւտտերդոք, «Բիւզանդիոն եւ Պարսկաստան եւ անոնց ղիւանագիտական եւ ազգային-իրաւական յարաբերութիւնները Յուստինիանու ժամանակ» թրգմ. Հ. Հմայեակ Համբարեան: Վիեննա, 1911. 8<sup>0</sup>. էջք Ը + 162 (Ազգ. Մատ. ԿԲ.):

չըջանին: Հեղինակը՝ արդարադատութեան գաղտնի խորհրդական եւ իրաւանց ուսուցչապետ՝ գրած է այս երկը Նախնաքար այն Զօնամատենին համար, զոր Կէօնիգսբերգի Համալսարանի իրաւաբանական ծիւղը հրատարակած է ի պատիւ յոբելեանի Դր. Թէոդոր Շիրմէրի եւ յետոյ անկէ առանձինն ալ լոյս տեսած<sup>1</sup>: Այս վերջնոյն համեմատ է մեր թարգմանութիւնը, որ մաս առ մաս լոյս տեսնելով «Հանդ. Ամս.»ի մէջ՝ այժմ կը հրատարակուի ամփոփուած առանձինն հատորով, եւ որ կը յուսանք թէ դիւրամատոյց եւ օգտակար կ'ըլլայ ընթերցողաց աւելի ընդարձակ շրջանի մը:

ԹԱՐԳՄԱՆԻՉԸ

---

<sup>1</sup> Dr. Karl Güterboeck, Römisch-Armenien und die römischen Satrapien im 4. bis 6. Jahrhundert. Eine rechtsgeschichtliche Studie. (Sonderabdruck aus der Festgabe der Königsberger juristischen Fakultät zum Doktorjubiläum für Geheimrat Dr. Theodor Schirmer.) Königsberg i. Pr. 1900. 8<sup>o</sup>, pp. 58.

<sup>2</sup> Տես ՀԱ. 1914, էջ 65-83, 162-177, եւ 412-435:

# ԲՈՎԱՆ ԳԵԿՈՒԹԻՒՆ

Ազդ . . . . .	է՛ Ն
Բովանդակութիւն . . . . .	Է
Ներածութիւն, . . . . .	1—2
Ա. Հռովմէ եւ Հայաստան՝ մինչեւ վերջնոյն բաժանումը, 387: — Հռովմէ եւ Պարսկաստան: — Գիտկղեօխանոսի խաղաղութիւնը: — Սատրապութիւնները: — Զոյլիանոսի խաղաղութիւնը: — Հայաստանի բաժանումը: — Բաժանման ժամանակին ճշգումը: — Պրոկոպի նկարագրութիւնը . . . . .	3—30
Բ. Հռովմէական Մեծ Հայաստան՝ բաժանումէն ետքը: — Թագաւորութեան վախճանը: — Հայկական գաւառները: — Մեծ Հայաստան Հռովմէական գաւառ չէ: — Հայաստանի կումէսը: — Ջինուորական յարարերութիւններ . . . . .	30—44
Գ. Հռովմէական - Հայկական սատրապութիւնները: — Սատրապութիւնները մի առ մի: — Մեծ եւ Փոքր Ծոփք: — Սատրապներու դիրքը: — Ջինուորական յարարերութիւնը: — Իրաւական դրութիւնը: — Ջենոն կայսեր փոփոխութիւնները . . . . .	44—61
Դ. Յուստինիանու բարենորոգումները: — Ջինուորական կազմակերպութիւն՝ Հայաստանի մէջ: Հայկական չորս գաւառներն ըստ 31 հրովարտակի: Կուսակալներու՝ իրրեւ գերագոյն ատեան՝ բողոք ընդունելու իրաւասութիւնը: Հրովարտակ 23: Հրովարտակ 21 . . . . .	61—94





## ՀՌՈՎՄԷԵԿԵՆ ՀԸՅԸՍՏԸՆ

ԵՒ ՀՌՈՎՄԷԵԿԵՆ ՍԵՏՐԸ ՊՈՒԹԻՒՆ-  
ՆԵՐԸ

### Դ—Ձ ԴԱՐԵՐՈՒՆ

Պրոկոպիոս Կեսարացի իւր Վասն շինուածոց Յուստինիանու գրութեան մէջ մեզի տեղեկութիւն կու տայ, թէ Հայաստանի ինչ ինչ մասերուն մէջ՝ որ Հռովմայեցւոց սահմանակից էին ու անոնցմէ նուաճուած, իշխանութիւն կը վարէին բնիկ ժառանգական ցեղապետներ՝ սատրապանուամբ եւ թէ Յուստինիանոս զանոնք մէջտեղէն վերցուց<sup>1</sup>: Իրօք ալ այս բանս տեղի ունեցաւ, երբ 536ին Յուստինիանոս իւր 317 օրինագրովը հայկական գաւառները նոր բաժանման ենթարկեց<sup>2</sup>: Թէոդոսեան օրինագրոց<sup>3</sup>

1 Պրոկոպիոս de aedif. III. 1 (247 Բ.): — Բիւզանդական մասենագիրները վկայութեան կուուած են Քոնի հրատարակութեան համեմատ, քանի որ ուրիշ հրատարակութիւն մը յիշուած չէ:

2 Nov. 31. c. 1. 3.

3 L. 6 Codex Theodosianus de auro coronario 12. 13.

գոթոֆրիտեան մեկնութեան մէջ հանդիպած մէկ հարեւանցի յիշատակութիւնն եթէ մէկ կողմ թողունք, այս հոովմէա-հայ սատրապներուն եւ անոնց յարաբերութեանց գրեթէ ուշագրութիւն դարձուած չէ. եւ սակայն պէտք է որ մեզի համար շահագրգիռ ըլլայ, որ հին արեւմտեան պետութենէն ծագում առած, թշնամի եւ նոյն ժամանակուան ըմբռնողութեան համեմատ բարբարոս ժողովուրդէ մը փոխ առնուած անուն մը եւ աստիճան մը<sup>1</sup> հոովմէական պետութեան նուրբ գործարանաւորութեանը մէջ կրցած է տեղ գրաւել եւ հոն իւր գոյութիւնն երկու դարէ աւելի պահել: Այս զարմանալի երեւոյթին սկզբնաւորութիւնը մինչեւ Գիսկղետիանոսի ժամանակները կը հասնի: Ասոր վրայ աւելի որոշ բան մը գրելու փորձը այն ատեն միայն կրնայ յաջողել, երբ հոովմէական Հայաստանի մէջ տիրող յարաբերութիւններն ալ նկատողութեան առնուին ընդհանրապէս եւ օգուտ քաղուի պատմական զարգացումէն այն յարաբերութեանց՝ որ կային Հոովմայ եւ Հայաստանի մէջ:

1 Nouvelle 31. c. 1 § 3: «Իշխանութեան այսպիսի անուն մը ոչ հոովմէական էր եւ ոչ ալ մեր նախնեաց ծանօթ, այլ օտար վարչութեան ներմուծուած»:

Ա.

Հոուվմ է- Հոյ-...-ն՝ Բնկէ- Էր-...- Բ-...-ն-...-ը,

387:

Հոուվմ եւ Պարսկաստան: Դիոկղետիանոսի խաղաղութիւնը: Սատրապութիւնները: Յովիանոսի խաղաղութիւնը: Հայաստանի քաժանումը: Բաժանման ժամանակին ճշգումը: Պրոկոպի նկարագրութիւնը:

Հոուվմայ համար հայկական խնդիրն այն ատեն երեւան ելաւ, երբ հասարակապետութեան վերջին դարուն՝ հոուվմեական բանակներն Եփրատ հասան եւ ասով պարթեւական պետութեան հետ ընդհարումն անխուսափելի դարձաւ: Հայաստան, Իրանի առջեւը գտնուող այս լեռնաշխարհը, միջին Ասիայէն դէպ ի յառաջակողմեան Ասիա խաղացող գունդերուն համար յարձակման բնական այս դուռը, իւր դիրքովն ու որպիսութեամբը շատ նպաստաւոր էր անոր՝ որուն ձեռքը կը գտնուէր, թէ՛ առաջն ու ետեւը գտնուող երկիրներուն վրայ յարձակելու եւ թէ՛ զանաք պաշտպանելու: Հայաստան՝ երկու հզօր դրացիներու մէջ սեպի պէս մտած՝ եւ ինքնին շատ տկար՝ անոնց դէմ անկախ իշխանութիւն պահպանելու, ստիպուած էր անոնցմէ մէկուն կռթնելու: Հայաստանի ամբողջապէս այս դրացիներէն մէկուն անցնիլն եւ նոյն իսկ անոր

Հայաստանի վրայ գերակշիռ ազդեցութիւն մ'ունենալն՝ մէկալ դրացւոյն համար միշտ սպառնալից վտանգ մըն էր: Այս է պատճառը, որ Հռովմայ եւ Պարսկաստանի մէջ ամէն դիւանագիտական եւ զինուորական գործողութեանց ատեն՝ Հայաստան դարերով աւագ դեր մը խաղացած է. եւ թէ երկու պետութիւնք գրեթէ անընդհատ մրցմամբ ջանացած են այս երկիրն իրենց իշխանութեան շրջանակին մէջ առնելու եւ հակառակորդն անկէ դուրս վանելու: Բաւական յաճախ Հայաստան հանդիսավայրն եղած է անոնցմէ մղուած ճակատներուն: Հայաստան ու անոր ժողովուրդը՝ ստիպուած են տոկալու պատերազմի եւ նոյն իսկ խաղաղութեան բռնեւրուն, երբ Հռովմ եւ Պարսկաստան նոյնին վնասովն իրարու հետ հաշտութիւն կը կնքէին:

Քանի որ Հռովմ գործ ունէր թոյլ կապերով ի մի կցուած պարթեւական պետութեան հետ — հակառակ մասնական պարտութեանց — յաջողութեան առաւելութիւնը՝ նաեւ Հայաստանի նկատմամբ՝ ընդհանրապէս իւր կողմն էր: Եփրատայ արեւմտեան կողմը գտնուող Փոքր-Հայք՝ որ Պոմպէոսի ձեռքով ասիական յարաբերութեանց կարգադրութեան միջոցին արդէն Հռովմէն կախում ունեցող պաշտպանեալ տէրութիւն մ'եղած էր, վեսպասիանոսի օրով պետութեան երկիրներուն կցուեցաւ եւ կապագոյվկիայի գաւառին միացուեցաւ: Մեծ-Հայք ալ, որուն վրայ պարթեւ Արշակունեաց կողմնական մէկ ճիւղը կ'իշխէր, շատ անգամ հռովմէական զէն-

քերուն յաղթանակաւ մինչեւ Կասպից ծով յառաջ խաղալը տեսաւ, եւ Հռովմայեցւոց բացորոշ ազդեցութեան ենթարկուած մնաց՝ Անտոնինեանց եւ Սեւերեան տան կայսերաց իշխանութեան միջոցին եւս<sup>1</sup>: Այս վիճակը կարեւոր փոփոխութիւն կրեց՝ երբ երրորդ դարու կիսուն, Սասանեանց ուժեղ եւ ազգային ու կրօնական մոլեռանդութեամբ վառեալ հարստութիւնը Պարթեւաց տեղ իրանի իշխանութիւնը ձեռք անցուց: Այս նոր պարսկական պետութեամբ՝ Հռովմայեցւոց դէմ ելաւ արտաքոյ կարգի վտանգաւոր, բոլորովին համազօր, եւ յաճախ հզօրագոյն ակոյեան մը, որ արտաքուստ ալ ճանչցուելու էր իբր նոյն իրաւունքները վայելող մեծ պետութիւն<sup>2</sup>: Մինչ Պարթեւք Եփրատայ գիծն իբրեւ իրենց իշխանութեան տարածութեան վերջին սահման կը նկատէին, նոր հարստութեան վեհապետները՝ Աքեմենեանց իբր յաջորդ, ժամանակաւ ասոնցմէ

<sup>1</sup> Այս յարաբերութեանց նկատմամբ տես Momm-  
sen, Röm. Geschichte V. 356 ff.

<sup>2</sup> Կայսրն եւ արքայից արքան զերար եղբայր կը նկատեն եւ իրենց թղթերուն մէջ զերար եղբայր կ'անուանեն: Ամմ. ժե. 5. 3. 10. «Արքայ արքայից Շապուհ — Կոստանդնի Կեսարու նորոք իմնում» — «Կոստանդինոս միշտ էլ գոստոս նորոք իմնում» Շապուհ արքայի» — Կաւաստ Յուստինոս Կայսեր կը գրէ «Կը վայելէ մեզի, որ եղբայր ենք» — Կայսրն եւ արքայից արքան փոխադարձաբար իրարու կը ծանուցանեն իրենց գահակալութիւնը եւ այսպիսի քաղաքավարութեան մը զանցառութիւնը վաստ ազդեցութիւն կը գործէ: Theophylactus Simocatta (հրատե Boor) III. 12. 17. VIII. 15.

գրաւուած յառաջակողմեան Ասիայի բոլոր երկիրները պահանջել սկսան<sup>1</sup>. եւ կարծես թէ անոնց այս յաւակնոտ ձգտման կատարումը մօտեցած էր, երբ արեւելքի մէջ տեղի ունեցաւ մինչեւ նոյն ատեն չտեսնուած տեսարան մը — հռովմէական կայսեր մը Պարսիկներէն գերի բռնուիլը<sup>2</sup>: Հայաստան եւս կրեց հակահարուածը. հայ թագաւորութեան կործանումն ու Հայաստանի գրաւումը պարսիկ քաղաքականութեան գլխաւոր նպատակն էր, որուն իրագործման առաջն չէին կրնար առնուլ Հռոմայեցիք, որ նոյն միջոցին զբաղած էին իրենց սահմաններուն վրայ յարձակող բարբարոսներն ետ մղելու: Երբ վերջէն բաւական տարիներ ետքը, Հռովմայեցւոց օգնութեամբ՝ ազգային հարըստութիւնը Հայաստանի գահը վերստին ձեռք բերաւ<sup>3</sup>, եւ երբ այս պատճառաւ Պարսից Ներսես<sup>4</sup> թագաւորը հռովմէական երկիրներն յարձակեցաւ, Գիոկղետիանոսի Գաղերիոս զօրավարն էր հռովմէական զինուց պատիւը փառաւորապէս վերահաստատողը՝ Պարսիկներն այնպիսի սոսկալի պարտութեան մը մատնելով, որ արքայից արքան խաղաղութիւն խնդրելու հարկադրուեցաւ:

<sup>1</sup> Առաջին անգամ Արտաշէր Ա. այս պահանջումներած է: Հերովդոտոսը ը. 2:

<sup>2</sup> Վաղերիանոս. վախճանին նկատմամբ տես Mommsen, V. 429. Nö l d e c k e, Aufsätze zur Pers. Geschichte, 93.

<sup>3</sup> Հմմտ. Gutschmidt, Kleinere Schriften, III. Nr. XIII. 403 ff.

<sup>4</sup> Արեւմտեան աղբիւրներն այս թագաւորը կ'անուանեն Narses, Narsaeos: Իշխած է 293—303:

Այս 297ին կնքուած խաղաղութեան պայմանները ցոյց կու տան թէ Գիոկղեօտիանոս որչափ չափաւոր ու խոհեմ գտնուած է: Այս պայմաններով արեւելեան յարաբերութիւնները կարգի դրուեցան Հռովմայեցւոց արտաքոյ կարգի նպաստաւոր եղանակաւ<sup>1</sup>: Հայաստան պարսկական լուծէն ազատուելով՝ հռովմէական պաշտպանութեան ներքեւ առնուեցաւ. Տիգրիսի վերին ընթացքն այնուհետեւ երկու պետութեանց սահմանը պիտի ըլլար, բայց այնպէս մը, որ անկէ անդին գտնուող քանի մը հայկական եւ պարսկական սահմանակից երկիրներ՝ արեւմուտքէն Անգեղ տուն եւ Ծովփ, արեւելքէն Արզն, Կորդուաց աշխարհ եւ Մոկք<sup>2</sup>, Հռովմայեցւոց պիտի թողուէին<sup>3</sup>, ինչպէս նաեւ Միջագետաց Ծաւղէքը, լեռնոտ երկրամաս մը, որ լեզուածեւ կ'երկննար մինչեւ Ասորեստան՝ Հայաստանի եւ Միջագետաց մէջ մտնելով, որ եւ յարմարութիւն ունէր թէ՛ Պարսից արգելք

<sup>1</sup> Aurel. Victor, Caes. 39. 33-37. Eutrop. 9. 24. Rufus Festus, breviar 14. 25. Petros Patrikios (C. Müller, Fragm. historie. Graecorum IV, 188).

<sup>2</sup> Թէեւ Մոկք՝ Պետրոս Պատրիկիոսի քով բացայայտ չի յիշուիր, բայց պէտք է որ իբրեւ մասն Կորդուաց նկատուելով՝ անոր հետ ի միասին անցած ըլլայ Հռովմայեցւոց, քանի որ վերջէն Յովիանու խաղաղութեամբ Պարսից եւ դարձուեցաւ:

<sup>3</sup> Պետր. Պատրիկ. անդ. — Դէպ ի արեւելեան կողմ Անգեղ-տունը՝ Ծովփաց եւ Աղձնեաց, Կորդուաց եւ Ծաւղէից հետ Հռովմայեցիք ունին: — Խուփոս Փետրոս, 14 «Տիգրիսի ափը սահման եղաւ, որով եւ Տիգրիսէն անդին ընակող հինգ ազգերու հպատակութիւնն ընդունեցանք»:

Հանդիսանալու եւ թէ՛ հռովմէական սահմանները պաշտպանելու :

Յետնագոյն մատենագիրներու<sup>1</sup> այս անդըրտի գրի սեան գաւառներ անուանածներուն ստացումը պատճառ եղաւ հռովմէական սահմանակից սատրապութեանց ծագման :

Հին ժամանակներն երբ Հռովմ նուաճմամբ կամ ստացմամբ երկիրներ ձեռք կը բերէր, բնականապէս ըստ կարի շուտով զանոնք քաղաքականապէս ու ռազմագիտօրէն կազմակերպելով կանոնաւոր վարչութեան ներքեւ կը դնէր : Այսպէս վարուեցաւ Հռովմ նոյն իսկ Տրայիանոսի իշխանութեան ատենը՝ Հայաստանի, Ասորեստանի՝ թէեւ միայն անցողակի կերպով, եւ յետոյ Ռուհայաստանի ու Միջագետաց նկատմամբ<sup>2</sup> : Սակայն այս կերպը Պարսկաստանէն նոր առնուած երկիրներուն համար յարմար չերեւցաւ : Հռովմէական գաղթականութիւնը քաղաքներու, գաղթաւայրերու եւ զինուորական կայաններու հաստատութեամբ եւ տեղացի ժողովրդեան հետ հետզհետէ ձուլուելով՝ պետութեան նոյն իսկ ամենահեռաւոր մասերուն մէջ՝ ամբողջապէս համազգի վիճակ մը յառաջ բերաւ . իսկ ծայրագոյն արեւելքի մէջ՝ հոն դարերէ ի վեր բնակութիւն հաստատած հել-

1 Transtigrítani (անդրտիգրիտեանք)՝ Ammian. XVIII. 9. 2. XIX. 9. 2. XXI. 6. 7. Transtigrítanae regiones (անդրտիգրիտեան կողմանք). XXV. 7. 9. Mesopotamiam cum Transtigrítanis regionibus (զմիջագետասահմանքն անդրտիգրիտեան կողմանք), Ruf. Fest. 25.

2 Marquardt, Röm. Staatsverw. I. 277 ff.

լենականութիւնն իբր զօդ ծառայեց հռովմէական պետական յօրինուածութեան եւ յոյն-հռովմէական մշակոյթին՝ ծագմամբ, լեզուաւ ու բարբոյլ օտար ժողովուրդներու հետ: Երկուքէն եւս զուրկ էր Հայաստան եւ ասոր կից պարսկական երկիրները: Այս գրեթէ խոպան ու վայրենի երկիրը գաղթականութեան հրապոյր մը չունէր. Հռովմայեցիք ալ արդէն մոռցած էին իրենց սուրին եւ լեգէոններուն հետ՝ միանգամայն հռովմէական բարք, իրաւունք ու քաղաքակրթութիւն օտար երկիրներ տանելու. եւ զառամած ու իւր հիմերէն խախտած Հռովմ այլ եւս կորուսած էր նուաճեալ ժողովուրդներն իւր մէջ ձուլելու յատկութիւնն, որ յառաջ իւր օգտակարութիւնը ցուցուցած էր փառաւորապէս: Ասկէ կը հասկցուի թէ Գիողղեսիանոս եւ իւր յաջորդներն ալ այս նոր գրաւուած երկիրները շուզեցին գաւառներու սովորական կաղապարին վրայ վերակազմել: Ասոնք զերծ մնացին գաւառներու այն վարչական բարենորոգումներէն ու նոր կարգադրութիւններէն, զորոնք տատանող պետութեան աւելի ամուր ոյժ մը տալու համար Գիողղեսիանոս սկսած եւ Աոստանդիանոս յառաջ տարած էր: Սատրապութիւնները թէեւ պետութեան մաս կը համարուէին, բայց ոչ այժմ եւ ոչ ետքէն մէկ գաւառի միացուեցան կամ արդէն գոյութիւն ունեցող գաւառի մը կցուեցան, այլ գաւառաց կանոնաւոր շղթայէն դուրս նկատուեցան: Այսպէս սրբները կ'երեւայ թէ նոյն գաւառներու

գրաւումն ոչ այնչափ մնայուն ստացուածք եւ պետութեան յաւելում կը նկատէին, որչափ սահմանները պաշտպանելու համար կայան, զորոնք պահել ու պահպանելն թէպէտ պարտք ու պաշտօն կը համարէին, բայց անոնց ներքին յարաբերութեանց եւ քաղաքացիական վարչութեան խառնուելու պէտք մը չէին տեսներ: Կայսրները գոհացան տեղական կարգն ու սարքը՝ զոր սատրապութեանց մէջ գտան, ըստ կարելուոյն անփոփոխ պահելով:

Հայաստան վաղուց հետէ բոլորովին թուլայօդ աւատային պետական վարչութեան մը պատկերը կ'ընծայէր՝ ամէնէն աւելի նման հին սկովտական տոհմային կազմակերպութեան: Հայաստան կը բաժնուէր բազմաթիւ մեծ ու փոքր այլացեղ նահանգներու եւ գաւառներու<sup>1</sup>, որոնց գլուխը կեցած էին հնուց ի վեր բնիկ ընդարձակածաւալ ստացուածքներով հզօր ժառանգական իշխաններ եւ նախարարներ՝ որոնք իրենց սահմաններուն մէջ գրեթէ անկախ եւ նոյն իսկ բացարձակ կ'իշխէին իրենց սերնդոց ու հպատակաց վրայ: Քաղաքական իշխանութիւնն այս ազնուազարմ տոհմիկներուն ձեռքը կը գտնուէր. ասոնք իրենք զիրենք հաւասար կը համարէին թագաւորին, որ թէեւ պարսիկ արքաներու նմանելով՝ ինք զինք սիգարար արքայից արքայ կը կոչէր, սակայն իրականին մէջ

<sup>1</sup> Պլինիոս, Բնկն. պամ. 2. 10 Գեծ Հայոց մէջ կը հաշուէ «120 կուսակալութիւն՝ զորոնք զօրապետութիւն կը կոչեն, եւ անոնցմէ սմանք առանձին թագաւորութիւն»:

Մեծամեծներէն կախում ունէր: Այս տոհմային կազմակերպութենէն կը մեկնուի, թէ ինչու Հայաստան առ արտաքս տկար էր եւ ներքին խռովութիւններու մատնուած՝ որոնցմով այնքան հարուստ է այս երկրին պատմութիւնը: Սոյն իշխանները կը կրէին այլեւայլ անուններ ու տիտղոսներ<sup>1</sup>, որոնց սատրապ<sup>2</sup> անունը կու տային Հռովմայեցիներն ու Յոյները, քանի որ այս բառն էր իրենց ընտանի: Այսպիսի սատրապներ կը նստէին իրրեւ իշխան եւ տէր նոյն իսկ դիոկղետիանեան խաղաղութեամբ Հռովմայ մաս ինկած երկիրներու մէջ: Պարսիկներն արդէն Հայաստանը գրաւելու ատեն քաղաքակա-նութիւնն ունեցած էին նահանգներու վրայ տիրող հարկատու իշխաններն իրենց իշխանութեանը մէջ պահելու եւ անոնց ձեռք՝ յանուն արքայից արքային, գրաւուած երկիրները կառավարելու: Պարսից օրինակին հետեւեցան

<sup>1</sup> Հայ աղբիւրներու մէջ՝ իշխանց, նախարարք. դոհացոցիչ կերպով մեկնուած շէ ըղնաշխ. Նեոլդէքէ այս բառը նոյն կը համարի Ամփանոսի քով (ԻՊ. 6. 14) յիշուած Vitaxa (vistaxa?) բառին հետ (Momm- sen, Röm. Gesch. 1885, 16): Nöldecke, Tabari, 449. Mommsen, Röm. Gesch. V. 344, 2. Յունարէն Ազաթանգեղոսը (Müller, Fragm. hist. Graec. V, 2) կը դործածէ *μεγιστῶ- νες, ἄρχοντες, σατράπαι*.

<sup>2</sup> Σατράπης հին իրանեան kschatrapavānt (= իշխող երկրի). սատր տեղ Սասանեանք կը գործածէին մարզպան (= սահմանակալ տէր), Nöldecke, Tabari 102. 446: Յոյք եւ Հռովմայեցիք պահեցին հին սատրապ անունը: Ամենուն փոխարէն հմմտ. Ամմ. ԻԵ. 6. 7. ԻՊ. 6. 14:

այժմ Հռովմայեցիք: Ասոնք ալ իրենց բաժին ինկած երկիրներուն մէջ գտնուող բնիկ սատրապները թողուցին իրենց նախկին վիճակին ու իրաւանց մէջ, եւ իրենք շատանալով աւելի անուանական պաշտպանութեամբ եւ գերիշխանութեամբ՝ վերոյիշեալ երկիրներուն անկախ վարչութիւնն անոնց ձեռքը թողուցին:

Միայն թէ հոս նշանակականն այն է, որ առ հասարակ հողային տարածութեան սկզբունքին վրայ հիմնուած հռովմէական գաւառներուն գաղափարէն հեռանալով, որոնցմէ իւրաքանչիւրը միութիւն մը կը համարուէր, որչափ ալ մէջի բնակչութիւնն բազմացեղ էր, եւ հռովմէական պետութեան այսպէս ըսելու համար իբր մէկ մանրանկարը կը ներկայացընէր, հռովմէական-հայ սատրապութիւնները պաշտօնապէս միշտ gentes, էթնոս (ազգք)<sup>1</sup> կը կոչուին, վասն զի այս սատրապութեանց մէջ աւելի կարկառուն էր ազգային տարրը քան հողայինը, ցեղայինը քան գաւառականը:

Քառասուն տարի անվրդով մնաց խաղաղութիւնը Հռովմայ եւ Պարսկաստանի մէջ: Սակայն Ներսէսի թողը, ձեռնարկուն Շապուհ Բ.<sup>2</sup> իւր նախնւոյն անարգանքը չէր կրնար մարսել: Շապուհոյ 337ին սկսած պատերազմը գրեթէ

<sup>1</sup> Ammian. XVIII. 9. 2. Zosimus III. 30. Prokop. de aed. III. 1 (248), L. 5 Cod. J. de off. mag. mil. 1. 29. L. 5 Cod. J. de temp. et repar. appell. 7. 63. Nouvelle 31. ep. 1 եւ 3.

<sup>2</sup> 309—379. Nöldecke, Aufsätze z. Pers. Geschichte, 9 ff.

անընդհատ տեւեց Կոստանդիանոս Մեծին որդւոց կառավարութեան միջոցին, եւ Յուլիանոս կայսեր յաջողութեամբ սկսած եւ պատերազմի տեւողութեան միջոցին ձախողած արշաւանքը, ինչպէս նաեւ անոր եղբրական վախճանը այս պատերազմական տեսարանին վերջին արարուածը կազմեց<sup>1</sup>: Նահանջի միջոցին բանակին դժպճի կացութիւնը՝ ստիպեց Յուլիանոսին յաջորդը՝ զՅովիանոս ընդունելու այն ծանր ու ստորնացուցիչ պայմաններն, զորոնք Պարսից արքան անոր առաջարկեց՝ փոխարէնն թող տալով, որ բանակն ազատ ետ քաշուի: 363ին Յուլիսի առաջին օրերուն դրուեցաւ խաղաղութեան դաշինքը, դիոկղետիանեան դաշինքին մէկ ծաղրանկարն, զոր ժամանակակիցներն եւ յաջորդք նկատեցին Հռովմայ համար իրր ազգային դժբախտութիւն ու նախատինք<sup>2</sup>: Շապուհ ի սկզբան ետ պահանջելէ ետքը այն ամէն բան՝ ինչ որ իր հաւուն ձեռքէն խլուած էր<sup>3</sup>, ի վերջոյ գոհ եղաւ ետ առնելով Հռովմայեցիներէն Միջագետքի մէկ մասն՝ Մծբին քաղաքով

1 Ամմիանոս արշաւանքը կը նկարագրէ իրեւ ա-կանատես, Գիրք ԻԲ—ԻԵ:

2 Ամմ. ԻԵ. 7. 9: Եւտրոպ. Ժ. 17. 1, 2: — «Շապուհոյ հետ թէեւ հարկաւոր, սլլ ոչ պատուաւոր խաղաղութիւն քրաւ, սահմանները տուժելով եւ Հռովմ. պետութեան ինչ ինչ մասերը կորուսանելով», — Ագաթիան Գ. 25 (263):

3 Ամմ. անդ. «արքան յամառութեամբ ետ կը պահանջէր, ինչպէս ինքը կ'ըսէր, իրենները, զոր երբեմն Մաքսիմիանոս յափշտակած էր»:

— որ նոյն տեղուան Հռովմայեցւոց պաշտպանողական դժին ամենակարեւոր պատուարն էր — եւ վաթսուներկեց տարի յառաջ Պարսից ձեռքէն առնուած անդրադրիսեան գաւառներէն մէկ քանին՝ այսինքն՝ Արզն, Ծաւղէք, Կորդուիք, Մոկք եւ Ռէիմենէ գաւառը<sup>1</sup>։ Ընդհակառակն Հռովմայ մնացին Անգեղ տան եւ Ծոփաց սատրապութիւններն՝ որոնց մէջ այնուհետեւ շարունակուեցան սատրապական յարաբերութիւնները։ Հռովմայ իշխանութեան համար սակայն այս կորուստներէն շատ աւելի ծանր եկաւ Հայաստանէ հրաժարիլը, որուն Հռովմայեցւոց հաւատարիմ դաշնակից Արշակ Գ. թագաւորէն Պարսիկները սարսափելի վրէժ լուծեցին։ Յովհաննէան խաղաղութենէն անմիջապէս ետքը՝ Հայաստան երկար ժամանակ ասպարէզ դարձաւ գահակալութեան, քաղաքական ու կրօնական կախիւններու<sup>2</sup>։ Եթէ չէր ուզուեր որ Հռովմայեցւոց

1 Ամմ. անդ. «Հինգ անդրադրիսեան գաւառներքն՝ Զոսիմոս Գ. 31. «Ծաւղէից ազգը, նմանապէս Կորդուաց, Ռէիմենաց, ոց եւ Զարնաց, ոց [Կարգա՝ Աղձնեաց] ազգերը»։ Ռէիմենա, որ զիսկզեախանեան խաղաղութեան մէջ յանուանէ չի յիշուիր. Միջագետքի եւ Ասորեստանի սահմանին վրայ՝ Ծաւղէից հարաւ-արեւելեան կողմն ըլլալու է։ Կորդուիք պէտք է որ այն ժամանակ մասամբ Պարսից իշխանութեան տակ եղած ըլլայ, քանի որ Ամմիանոս Հռովմակեան Պարզուիքէն զատ (Corduene regionis et nostrae XXV. 7. 8) Պարսից հպարտակ Կորդուաց սատրապ մը կը յիշէ։ Մարտագաս ՃԳ. (336) ըսկ Միւզգոմիա գաւառին եւ ՄՃընի՝ Պարսից արուելուն վրայ կը խօսի։

2 Այս խռովութեանց նկատմամբ համա. Ամմ. 11. 12. 1. եւ ԱՄ. եւ հայ ազգիւրները։ Հայ ազգիւրները ակն վարը էջ 20։

Տեղինակութիւնն արեւելքի մէջ ամբողջապէս ջնջուի, կայսերք ստիպուած էին թող չտալու որ Հայաստան բոլորովին օտարանար հռովմէական ազդեցութենէն եւ ամբողջովին կախում ունենար Պարսիկներէն: Հայական խնդիրը տեւական անհանգստութեանց եւ վտանգաւոր տարածայնութեանց աղբիւր եղաւ<sup>1</sup> դարձեալ երկու պետութիւններու մէջ: Ծանր ընդհարման մը վտանգն մանաւանդ չափէն աւելի մօտեցաւ, երբ հայ աւագանին ապստամբեցաւ սպաննուած Պապ թագաւորին տկար որդւոյն, Արշակ Գ-ի դէմ, զոր Հռոմ կը պաշտանէր, եւ անոր դէմ հանեց<sup>2</sup>: Իբր դահուն հետամուտ՝ Պարսից պաշտպանութիւնը վայելող Արշակունի Խոսրովը: Իրաց այս վիճակին մէջ մեծ նշանակութիւն ունեցաւ Թէոդոս Առաջնոյն զօրեղ անձնաւորութիւնն եւ իւր անյողգող կերպով արեւելքի մէջ ասպարէզ մտնելը, որով Սասանեան պետութեան մէջ տիրող տրամագրութիւնը չափաւորութեան ենթարկուեցաւ: Ակնյայտնի էր որ երկու կողմերն ալ խաղաղութիւն պահպանելու եւ ամրապնդելու մէտ էին: Պետութեան նոյն ատենուան կացութիւնն ալ զԹէոդոս կը ստիպէր, որ եթէ կարելի էր արեւելքի մէջ պատերազմի չբռնուէր, քանի որ տէրութեան սահմաններուն վրայ յարձակող բարբարոսներն

1 «Կոստի եւ կուսոյ մշտնջենաւ որ պատմաւոր — Հոյճի, Ամճ. Լ. 2. 1»

2 Պապ (Պարոս)՝ Արշակ Գ-ի մէկ որդին՝ վաղէս կայսեր սարգսնբովը իբր 375ին ապանուեցաւ:

ետ մղել եւ արեւմուտք իբր հակառակ կայսր  
երեւցող Մաքսիմիանոսի դէմ պատերազմիլ  
հարկ էր: Խաղաղութեան դեսպանութիւններ  
աստի եւ անտի երթեւեկ կ'ընեն: Բիւզանդիոնի  
մէջ 384ին պարսիկ դեսպանութիւն մը կ'երեւայ,  
ոչ այնչափ՝ ինչպէս արեւելեան-հռովմէական  
փառասիրութիւնը մեզի հաւատացընել կ'ուզէ,  
կայսրմէ խաղաղութիւն խնդրելու<sup>1</sup>, որչափ Շա-  
պուհ Տ.ի<sup>2</sup> գահակալութիւնը Հռովմայ ար-  
քունեաց ծանուցանելու, ինչպէս որ սովորութիւն  
եղած էր երկու պետութեանց: Երկրորդ պատ-  
գամաւորութիւն մը Բիւզանդիոն կու գայ 386ին<sup>3</sup>.  
Եւ այս այն պատգամաւորութիւնն եղած  
պիտի ըլլայ, որ Հայաստանի մասին որոշ հա-  
մաձայնութեան առաջարկներ կը բերէր: Հե-  
տեւորդ բանակցութիւններն, որոնցմով վերջ-  
նականապէս խաղաղութեան եւ բարեկամու-  
թեան դաշինքն հաստատուեցաւ, կ'երեւայ թէ  
Տիգրանի մէջ եղած են: Եթէ Աղաւգիոս բանա-  
ստեղծին հաւատք ընծայել ուզենք, Ստիլիկոն  
— նոյն ատեն 26 տարեկան — եղած ըլլալու

1 Մարկղ. յամե 384 — «խաղաղութիւն — խնդրե-  
ցին»։ Իդատ. Ժամանակագր. յամե 384: Արտսիոս Է. 38, 8.  
— «Պաղատանօք խաղաղութիւն խնդրեցին»:

2 Թագաւորեց 383—388: Շապուհ Տ.ի որդին էր եւ  
երկրորդ յաջորդը:

3 Իդատիոս Ժամանակագր. յամե 386 «Թէոդոսի  
էոթներորդ տարին՝ Պարսից դեսպանները Աոստանդնու-  
պոլիս Թէոդոսին եկան»: Մարկեղղինոսի յամե 385 հետե-  
ւեալ խօսքը — «Թէոդոս... ինչ ինչ ազգեր իւր պատ-  
գամաւորներուն ձեռքով իւր իշխանութեանը հպատակե-  
ցուցն — չի կրնար Պարսկաստանի հայիլ»:

է այն անձն, որուն յանձնուեցաւ այս գործու-  
ղութիւնը եւ անոր միջնորդութեամբ կնքուեցաւ  
387ի դաշինքը<sup>1</sup>: Հաշտութեան ծախքերն ըրած  
պիտի ըլլայ յամենայն դէպս Հայաստան:

Երկու պետութիւնները միաբանեցան՝  
իրենց երկարամեայ երկպառակութեան եւ փո-  
խադարձ նախանձախնդրութեան պատճառն մէջ-  
տեղէն ընդ միշտ բառնալ եւ այս վախճանա-  
կուոյ առարկան իրենց մէջ բաժնեցին եւ  
իրենց շահու սահմանները ճշդիւ որոշեցին<sup>2</sup>:  
Նախ եւ յառաջ Հայաստանի քանի մը մասերն  
իրենց երկիրներուն հետ միացընելով՝ զայն  
փոքրկացուցին, եւ այս կերպ անդամատուած  
երկիրն այնպիսի եղանակաւ մը բաժնեցին, որ  
անոր ընդարձակագոյն արեւելեան մասը — նոյն  
ատենէն սկսեալ՝ Հռովմայեցւոց եւ Յունաց  
Պարսկահայք անուանածը — բոլորովին պարս-  
կական ազդեցութեան ենթարկուեցաւ. իսկ  
արեւմտեան փոքրագոյն մասը՝ այնուհետեւ Մեծ  
Հայք կոչուածը, նոյն կերպով Հռովմայ ազդե-  
ցութեան ներքեւ դրուեցաւ: Այս երկու մեծ

<sup>1</sup> Աղադիանոս վասն հիւպատոսութեան Ստիլիրոնի  
51. «Պատանի էիր եւ Ասորեստան հանդիսացար հեղինակ  
խաղաղութեան. այդպիսի վայրենի ազգի մը հետ դաշնա-  
դրութիւնը յանձնուեցաւ երիտասարդիս: Հմմտ. Sievers,  
zur Gesch. der röm. Kaiser, 330:

<sup>2</sup> Հասցուհ Բ. կանխաւ արդէն Վաղէս Այսյեր ա-  
ռաջարկած էր՝ Հայաստանը բոլորովին ջնջել: Ամմ. I, 2, 1.  
«Իշխանին պատգամաւ որ առաքելով՝ կը համոզէր՝ զՀայաս-  
տան, կապի եւ կուոյ մշտնջենաւ որ պատճառը՝ բոլոր-  
ովին ջնջել»:

պետութիւնները հաւանաբար արդէն այն ատեն  
 Հայաստանի ամբողջական ջնջումը նկատի առած  
 էին, եւ Հայոց ազգային արժանապատուութեան  
 զգացումը շատ խորունկ չվիրաւորելու համար  
 էր միայն, որ գոհացան՝ փոխանակ Հայաս-  
 տանը բոլորովին իրենց երկրին միացընելու՝ ընդ-  
 հանուր թագաւորութիւնը վերցընել եւ իւրա-  
 քանչիւր մասին մէջ գերիշխանութիւնն ունե-  
 ցող պետութեան ձեռքով հայ Արշակունի ար-  
 քայական զարմէն թագաւոր մ'անուանել եւ  
 զայն նոյն պետութեան հարկատու ընել: Պարս-  
 կահայաստանն աւատ ընդունեցաւ արքայից ար-  
 քայի սիրելին՝ խոսրով, իսկ հռովմէական մասն  
 Արշակ՝ որ մինչեւ այն ատեն ամբողջ Հայաս-  
 տանի վրայ իշխած էր<sup>1</sup>, Բաժանումն իրապէս  
 Հայոց ազգային պետութեան եւ հարստութեան  
 ոչնչացման մէկ նախերգանքն էր: Հայոց թէ  
 պետութիւնն եւ թէ հարստութիւնը ջնջուեցաւ  
 Հռովմայեցւոց մասին մէջ քանի մը տարի ետքը,  
 իսկ Պարսկահայաստանի մէջ քիչ մ'աւելի  
 ետքը՝ 429ին, որով նոյն երկու պետութեանց  
 ձեռքով Հայաստանի վերջնական գրաւման ճամ-  
 բայ հորդուեցաւ:

Բաժանման դաշինքը շատ աւելի նպաս-  
 տաւոր էր Պարսկաստանի քան թէ Հռովմայ-  
 որովհետեւ Պարսիկներն առին ամբողջին գրեթէ  
 չորս հինգերորդ մասը, իսկ Հռոմ ստիպուեցաւ

<sup>1</sup> Հայաստանի բաժանման վիճաւոր աղբիւրն է  
 Փաւստոս Բիւզանդ Զ. ա., որուն վրայ քիչ մ'ետքը պիտի  
 խօսինք:

գօհանալու իբր մէկ հինգերորդ մասովը<sup>1</sup>: Բա-  
 ժանման առաջարկութիւնը յամենայն դէպօ  
 թիւած ըլլալու է Պարսկաստանէն՝ որ նոյն միջո-  
 ցին, հակառակ Հռովմայեցւոց ամենազգի երան-  
 գումներուն, Արեւելքի մէջ կը ներկայանար  
 իբրեւ առաջնորդող գերիշխանութիւն: Այսօրն  
 ի վիճակի չէր իւր կամքը բռնութեամբ արքային  
 ընդունիլ տալ. եթէ պատերազմ չէր ուղեր,  
 ուրիշ միջոց չունէր, բայց եթէ Պարսկաստանի  
 առաջարկութիւնն ընդունիլ: Հռովմայ համար  
 սակայն Հայաստանի անդամատութիւնն — առ  
 երեւոյթ շահով մը հանդերձ — քաղաքագի-  
 տական ծանր սխալ մըն էր՝ որ, ինչպէս ապա-  
 գան ցոյց տուաւ, խաղաղութիւնը բնաւ չապա-  
 հովեց: Երկու մեծ պետութիւններն իրարմէ  
 բաժնող հայ հարուածընկալ տէրութեան բար-  
 ձումը՝ սոյն երկու մեծ պետութիւններն այնպիսի  
 կէտի մը վրայ ուղղակի եւ խիստ շօշափման մէջ  
 դրաւ, ուր մանաւանդ տկար էր Հռոմ, եւ  
 ասով տեւական առիթ ընծայեց նոյն երկու պե-  
 տութեանց՝ շիփանց, միջամտութեանց, ոտնձգու-  
 թեանց եւ պատերազմական կնճռոտութեանց:

Աւերոյիշեալ բաժանման դաշնադրութեան  
 կնքումը նորագոյն հեղինակութիւններուն հա-  
 մաձայն՝ դրինք Թէոդոս Առաջնոյն կառա-

1 Որչափ ալ բուրրովին սխալ է Պրոկոպիոսի քով  
 (Ալան շին. Գ. 1, 245—246) բաժանման նկարագրութիւնն,  
 ինչպէս քիչ մ'ետքը պիտի ցուցնենք, սակայն բուրրովին  
 ճիշդ է անոր աւանդած սա իրողութիւնը, թէ պարսկական  
 բաժինը շորս անգամ աւելի մեծ էր քան հռովմականը:

վարութեան ժամանակը, Ճշդագոյնս՝ 387ին<sup>1</sup>։ Այս ենթադրութիւնը սակայն կը կարօտի տակաւին անդրագոյն ապացուցի եւ արդարացման, ինչու որ հիները Տիլմոնի հետեւելով, եւ Պրոկոպի քով գտնուած ծանօթութեան մը վրայ յենլով, բաժանումը աւելի քան յիսուն տարի ետ քշած են՝ դնելով զայն Թէոդոս Փոքր կայսեր ժամանակ<sup>2</sup>։

Առաջիկայ խնդրոյն համար իբրեւ ազբիւր կարեւոր են գլխաւորաբար հայ պատմագիրները, ամէնէն աւելի սոյն դէպքերու մերձաւորագոյնը՝ արժանահաւատն Փաւստոս Բիւզանդացի՝ հինգերորդ դարու սկիզբէն։ Իւր նախնաբար յունարէն գրուած, Հայաստանի եկեղեցական-քաղաքական յարաբերութեանց (317—389) վրայ ճառող ժամանակագրութեան մէջ<sup>3</sup>, մատեանին վերջերը բաժանման վրայ կը խօսի։ Հայաստանի խառնակութեանց վրայ ճառելէ ետքը՝ յառաջ կը տանի։

1 St. Martin առ Lebeau, hist. du Bas-Empire IV. 429. Spiegel, Erän. Altertümer, III. 338. v. Gutschmidt, Kleinere Schriften, III. 298. Nöldcke, Aufs. 102, 103. Այս երկու վերջինները բաժանումը 390ին կը դնեն։

2 Tillemont, hist. des Emper. VI. 93 ff. Mommsen, Abh. der Berliner Akad. der Wissensch. 1862, 505.

3 Փաւստոսի նշանակութեան մասին՝ Gelzer, Anfänge der armenischen Kirche և Berichte der sächs. Gesellsch. d. Wissensch. 47, 111 ff. Փաւստոսի զգլխութեանը Langlois, Collection des historiens anciens et modernes de l'Arménie I. 209—310. Գերմ. թարգմանութիւնը հրատարակած է M. Lauer, Köln 1879։

« Եւ այնուհետեւ առնէ խորհուրդ միաբանութեան հաւանութեամբ ընդ միմեանս թագաւորն Յունաց եւ թագաւորն Պարսից. եւ լաւ համարեցան զաշխարհն Հայոց նախ ընդ երկուս ի մէջ իւրեանց բաժանել, զի ասէին թէ ի միջի մերում բնակեալ է այս հզօր եւ հարուստ թագաւորութիւն, լաւ է զի այսու եղծանել եւ խանդարել կարասցուք զայս թագաւորութիւնս. նախ ընդ երկու բաժանել երկու թագաւորօքս արշակունօք՝ զորս կացուցաք, ապա եւ ընդ նոսա կրծել ջանասցուք, աղքատացուցանել, ի մէջ արկանել ի ծառայութիւն, զի մի կարասցեն ի մէջ մեր ամբառնալ զգլուխս:

Եւ հաստատեցին զայս խորհուրդ. ընդ երկու զաշխարհն բաժանեցին: Բաժին կողմանն Պարսից էր թագաւորին Խոսրովու եւ բաժին մասինն Յունաց էր թագաւորին Արշակայ: Բայց եւ ի նոցանէ բազում գաւառք կրծեալք հարեալք այսր անդր, եւ մնաց սակաւ մասն յաշխարհաց երկոցունց առ երկոսեան թագաւորսն: Բայց սակայն երկօքեան թագաւորքն Հայոց՝ Արշակ եւ Խոսրով, որ Սիւնքն գաւառքն մնացին թագաւորութեանն Հայոց երկոցուն կողմանց ի մէջ իւրեանց, եւ երկօքեան թագաւորքն արշակունիքն ի մէջ երկու բաժնացն սահմանս արկեալ հաստատէին խաղաղութեամբ, եւ երկիրն Հայոց երկօքեան բաժինքն, երկուց թագաւորացն հնազանդէին իւրաքանչիւր բաժնի իւրաքանչիւր թագաւորի. բայց սակայն մեծ էր Խոսրովու բաժին նորա քան զԱրշակայ: (Փաւստ. Զ. ա.):

Փաւստոս թէեւ բաժանման ժամանակը ճշդիւ չի նշանակեր, չ'ըսեր նաեւ զայն գործադրող Հռովմայ եւ Պարսկաստանի իշխողներուն անունները. եւ սակայն դէպքը կը դնէ Մամիկոնեան Մանուէլի 385ին հանդիպած մահուանէն անմիջապէս ետքը, որ շատ տարիներ Հայաստանը Արշակայ անչափահասութեան միջոցին իրրել խնամակալ յաջողութեամբ կառավարած էր: Ասոր մահուանէն անմիջապէս ետքը ծագեցան այն խռովութիւններն, որոնք Պարսից միջամտութիւնն եւ յետոյ Հայաստանի բաժանումը յառաջ բերին<sup>1</sup>. ասկէ կը հետեւի թէ բաժանման դաշնադրութիւնը միայն Թէոդոս Առաջնոյն եւ նոյն միջոցին իշխող Պարսից Թագաւորին՝ Շապուհ Գ.ի մէջ կնքուած կրնայ ըլլալ: Եւ որովհետեւ Շապուհ 383 Օգոստոսէ մինչեւ 388 Օգոստոս իշխած է<sup>2</sup>, պէտք է որ դաշանց կնքումը այս ժամանակ տեղի ունեցած ըլլայ ուստի ո՛չ 383է յառաջ եւ ո՛չ 388է ետքը:

Թէ Շապուհ դաշնադիրներէն մին եղած է, կը վկայէ նաեւ Ղազար Փարպեցի իւր հինգերորդ գարու վերջերը գրած Հայոց պատմութեան մէջ՝ որ հոն կը սկսի, ուր Փաւստոս իւր պատմութիւնը կը վերջացընէ: Իւր գրութեան ներածութեան մէջ կը յիշատակէ կատարուած

1 Փաւստ. Ե. Ը. եւն: Արշակայ եղբայրը՝ Ղազարչակ արգէն մեռած էր: Մանուէլի խնամակալութեան ժամանակը լուսաւոր կէտ մըն է Հայոց այս արամատիթ պատմութեան մէջ:

2 Nöldeske, Tabári 418. 435.

բաժանումը եւ Շապհոյ՝ հայ մեծամեծներուն  
խնդրանքովը զխոսրով թագաւորեցնելը<sup>1</sup> :

Հատ խառնակ է ընդհակառակն այն ծա-  
նօթութիւնը՝ զոր կու տայ Մովսէս Խորենացւոյ  
անուան ներքեւ շրջող Հայոց պատմութիւնը,  
յառաջ չափէն աւելի գնահատուած գործ մը,  
որ նոր ատեններս իւր արժանահաւատութենէն  
չատ ման տուժած է, քանի որ նոր քննութիւն-  
ները նոյն պատմութեան եօթներորդ դարուն՝  
եթէ ոչ աւելի ուշ, գրուած ըլլալը ցոյց տուած  
են<sup>1</sup> : Հոս բաժանումը դրուած է Արկադիոսի  
թագաւորութեան սկիզբը : Շապուհ Թէոդոսէ  
պարտուելէ ետքը (<sup>60</sup>), անոր մահուանէն ետքը  
խաղաղութեան բանակցութիւններ սկսած է  
անոր յաջորդին հետ. այս բանակցութեանց  
ատեն համաձայնութիւն գոյացած է Հայաստանի  
եւ Միջագետքի (!) բաժանման վրայ : Ասոր հե-  
տեւութեամբը Արշակ թողուցած է իւր հայրե-  
նատուր տէրութիւնը՝ պարսկական մասը, եւ  
հեթանոս իշխանի մը տակ չմնալու համար նա-  
խամեծար համարած է արեւմտեան փոքրագոյն  
յունական մասին վրայ իշխել : Ասոր վրայ Շա-  
պուհ թագաւորական պատիւը տուած է Խոս-  
րովի իւր մասին մէջ : (Խորեն. Գ. խա, խբ :

<sup>1</sup> Ղազար Փարպեցի զԼ. Խ. Langlois, անդ  
II. 262 :

<sup>2</sup> Խորենացւոյ արժանահաւատութեան նկատմամբ  
անս. v. Gutshmidt, Kleinere Schriften, III. 332 ff.  
Գզ. թարգմանութիւնը Langlois, II. 45—175. Գեր-  
մաներէնը՝ M. Lauer, des Moses v. Chorene Geschichte  
Grossarmeniens 1869 :

Խորենացւոյ այս պատմածին մէջ ուղիղն ու սխալը խառնամառն դիզուած են: Շապուհ՝ 388 Օգոստոսին վախճանած ըլլալով՝ չէր կրնար Թէոդոսի մեռնելէն ետքը († 395 Յունուար 17) Արկադիոսի հետ բանակցած ու բաժանման դաշինքը կնքած ըլլալ: Բաժիններու թագաւորներուն անուանումն ալ այն կերպով եղած չէ, ինչպէս կը պատմէ Մովսէս: Արկադիոսի յիշատակութիւնը թերեւս անով կրնայ մեկնուիլ, որ 383էն սկսեալ իրր գահակից իւր հօր հետ եւ մասնաւորապէս պետութեան արեւելեան կիսաբաժնին վրայ իշխած է: Բաց աստի նկատողութեան առնելով որ Մովսէս իւր ձախող ժամանակագրութեան հետեւութեամբը նոյն ժամանակուան դէպքերը սովորաբար եօթ տարի աւելի ուշ կը ղնէ<sup>1</sup>, այս ճամբով ալ կը տեսնենք որ բաժանման անճիշդ 395 թուականը կը վերածուի՝ 387 ուղիղ թուականին:

Այս 387 տարին մատնանիշ կ'ընեն վերջապէս քանի մը արեւմտեան տեղեկութիւններ ալ: Թէոդոս 386ին յաղթութիւն տարած էր Արեւելեան Գոթաց վրայ<sup>2</sup>. ասոնցմէ ազատած՝ որոշեց որ 387ին աշնան իւր բանակը յափշտակիչ Մաքսիմոսի դէմ քաշեցընէ, ասոր սակայն դժուարաւ պիտի համարձակէր, եթէ համոզուած չըլլար, թէ արեւելքի մէջ խաղաղութիւն կը տիրէ եւ Պարսկաստանէն ոչ մէկ կերպով վտանգ կը սպառնայ իրեն: Միայն Պարսից

1 Ապացուցած է Gutshmidt, անդ:

2 Ջոսիմոս, Դ. 38—40:

Հետ անհամաձայնութիւններուն հարթուելէն եւ տեւական խաղաղութեան մը հաստատուելէն ետքը կրնար դէպ ի արեւմուտք արշաւանքի ձեռնարկել: Եւ այս կարգաւ ալ կը տողեն պատահած դէպքերը Աւրեղիոս Ափկտոր եւ Որոսիոս<sup>1</sup>, դարձեալ ապացոյց մը թէ պարսկական խաղաղութիւնը յամենայն դէպս Մաքսիմոսի դէմ մղուած արշաւանքէն յառաջ՝ այսինքն 387 տարւոյն մէջ իսկ տեղի ունեցած է:

Թէոդոս 389 Յունիս 13ին յաղթանակաւ Հռովմ մտաւ եւ ծերակուտի մէջ Պակատիոս Գրեպանոս գաղղիացի ճարտարախօսն կայսեր վրայ՝ անոր ներկայութեանը՝ չափազանց շողոքորթութեամբ լի ներբող մը արտասանեց: Ասկէ ալ յայտնի կ'ըլլայ, թէ Մաքսիմոսի դէմ արշաւանքը չմղուած՝ արեւելեան սահմաններն խաղաղութեան օրինաւոր դաշինքով ապահովուած էին<sup>2</sup>: Այս ըսուածներուն իբր հակառակ չի կրնար յառաջ բերուիլ յաջորդ տեղը. « Հուսկ ուրեմն անոր (այսինքն՝ Պարսկաստանի) ինքնին իսկ այն թագաւորը, որ յառաջ չէր հաճեր զքեզ մարդ դաւանիլ, այժմ իւր երկիւղը կը խոստովանի, եւ զքեզ այն տաճարներու մէջ կը յարգէ, ուր ինքը կը յարգուէր. պատգամաւորութիւն առաքելով եւ պատուական քար եւ մետաքսեղէն ընծայարերելով, որպէս զի անոնցմով զարգարուին ձաղանացդ կենդանիները

<sup>1</sup> Aurelius Victor, epit. 48, 5. Orosius, VII. 34.

<sup>2</sup> Pacatius Panegy. (XII. Panegy. latini ed. Baehrens) c. 32.

պատերազմիկ կառքդ նստած ատենդ, թէեւ տակաւին դաշնակից չէ, սակայն արդէն պաշտամանդ հարկատու է»։ Տարակոյս չկայ, որ կայսեր համար շողքորթութիւնը շատ աւելի գրաւիչ կ'ըլլար, եթէ խաղաղութեան դաշինքը տակաւին կնքուած չըլլար. սակայն ինչպէս համաձայնեցնելու է դայս՝ այլուստ հաստատուած իրողութեանց հետ։ Անկարելի է, որ ճարտարախօսն «ինքնին իսկ այն թագաւորը, խօսքով գրեթէ տարի մը յառաջ վախճանած Շապուհը հասկըցած ըլլայ՝ որուն մահն ապահովապէս շոքով ծանօթ ըլլալու էր։ Խօսքը կը հայի անոր յաջորդին Առամ Գ. ի (388—399)։ Ասիկայ պատգամաւորներ զոկեց կայսեր, որոնք իւր գահակալութիւնը կը ծանուցանէին անոր եւ շատ մը ճոխ պարգեւներ կը բերէին. Առամի նկատմամբ կրնայ ըսուիլ, թէ առանց կերպապէս դաշինք դրած ըլլալու — «թէեւ տակաւին դաշնակից չէ», — կայսեր մատուցած ըլլայ իւր բարեկամութիւնն ու յարգանքը — «սակայն արդէն պաշտամանդ հարկատու է»։ Այս խօսքերը բնականապէս հարկատուութեան պարտականութիւն չեն նշանակեր։ Ասոնց հետ ի միասին նկատողութեան առնուելով իրենց նշանակութիւնը կ'ունենան Աղաւ գիոսի ոտանաւոր տողերն ալ, զորոնք առաջին հիւպատոսութեան առթիւ ուղղած էր Անորիոսի՝ որ իւր տղայութեանն ատեն վկայ եղած էր սոյն դէպքերուն<sup>1</sup>։ Այս տողերը կը հաստատեն, թէ

1 Աղաւ գիանոս, Ա. ատն Զ. հիւպատ. Անորիոսի ա.

նոյն միջոցին պարտիկ պատգամաւորներ Հռովմ գտնուած են՝ առանց Հայաստանի բաժանման հետ գործ ունենալու, որ արդէն կատարուած վերջացած էր:

Այժմ կը մնայ դեռ քննել Պրոկոպի այս խնդրոյն նկատմամբ պատմածները, որ մինչև հիմայ ըսուածներէն կը խոտորին: Պրոկոպ կը ճանէ հայ յարաբերութեանց վրայ, հիմ ունենալով հայ աղբիւրները — ὄσπερ ἦ τῶν Ἀρμενίων ἱστορία φησὶ<sup>1</sup>, «որպէս ստէ պատմութիւն Հայոց», — գլխաւորաբար վերոյիշեալ «Վասն շինուածոց» գրութեան երրորդ գրքին մէջ: Բաժանման վրայօք հոն այսպէս կը խօսի<sup>2</sup>.

Թագաւոր մը Արշակ անուն իւր պետութիւնը բաժնեց կտակով իւր երկու որդւոցը՝ Տիգրանայ եւ Արշակայ մէջ այնպիսի եղանակաւ մը, որ երկրորդին թողուցածէն չորեքպատիկ աւելի մեծ մաս մը տուաւ առաջնոյն: Անոր մահէն ետքը, Արշակ՝ որ այս անհաւասար բաժանմամբ տագո՛հ մնացած էր, իւր հօր տրամադրութիւնը ջնջելու համար օգնութիւնը խնդրեց Թէոդոս Բ. ի, որ նոյն ժամանակ տակաւին երիտասարդ էր: Իսկ Տիգրան Հռովմայեցիներէն

89 եւն. «Երբեմն գրեղ այս տան մէջ հօրդ հետ նստած սեւան լեզուաւ այլազան ազգեր եւ Պարսից զանազան ազնուականներ, որ գաղնագրութիւն կը խնդրէին»: Այս ստանաւորը իբր 404ին գրուած է:

<sup>1</sup> Տարակոյս չկայ որ յունարէն լեզուաւ եղած պիտի ըլլան: Թէ Պարսկ. Պատար. Ա. 5 մէջ փառասոս գործածուած է՝ նոյնպէս տարակոյս չկայ:

<sup>2</sup> De aedif. III. 1 (245, 246).

վախնալուն իւր բաժինը թողուց Պարսից, որուն վրայ Արշակ՝ Պարսիկներուն վրէժխնդրութենէն վախնալով, իւր մասը ինչ ինչ պայմաններով (Պրոկոպիոս այս մասին մատնանիշ կ'ընէ իւր պատմութեան գիրքը եւ մենք «Պարսկական Պատերազմի» Բ. Յէն կ'իմանանք, որ այս պայմաններն էին իրեն եւ իւր յաջորդաց համար հարկէ եւ տուրքէ ընդ միշտ ազատ մնալ<sup>1</sup>), յանձնեց թէոգոսի: Այսպէսով Հայաստան սաստիկ պատերազմներու ասպարէզ եղաւ Հռովմայ եւ Պարսից մէջ. ի վերջոյ սակայն երկու պետութիւններն օրինական դաշինքով միաբանած են<sup>2</sup>, որ Պարսիկք Տիգրանի մասը եւ Հռովմայեցիք Արշակինը պահեն:

Պրոկոպ շատ պզտոր աղբիւրներէ քաղած ըլլալու է իւր այս տեղեկութիւններն, որ չեն միաբանիր մէկալ հեղինակներուն աւանդածին: Հաւանաբար ասոնք կը բխեն հայ ժամանակակիցներու տեղեկութիւններէն, որոնց մեծամտութիւնը թոյլ չէր տար խոստովանելու ճշմարտութիւնը, թէ երկու պետութիւնները Հայաստանն իրենց մէջ բաժնած ըլլան ինքնաբերաբար: Հայք նոյն անհաճոյ իրականութիւնը քողարկել ուզած են զրոյց հնարելով թէ երկու հայ թագաւորները կամաւորապէս տուած են իրենց թագաւորութիւնները: Այս պատմուածքը թերեւս հայի այն Արշակունիներու, որոնք 539ին Յուստինիանի դէմ ապստամբութիւն

<sup>1</sup> Bell. Persic. II. 3 (163 ff.)

<sup>2</sup> «Իրենց մէջ կարգադրութեամբ միաբանեցան»,

նիւթած, յետոյ Տիզբոն՝ Պարսից Խոսրով Թագաւորին քով փախչելով՝ անոր առջեւ շահադործած էին ապահարկութեան արտօնութեանց բռնաբարութիւնն առասպելը<sup>1</sup>։ Ինչ որ ալ ըլլայ, Պրոկոպի տեղեկութիւնն այլուստ ապացուցուած իրողութեանց հետ միաբանելն անկարելի է։ Ոչ չուով՝ եւ ոչ Պարսկաստան շայաստանի տէր եղած են կամաւոր տուչութեան ճամբով. չուով՝ իւր բաժինը գրաւեց, երբ բաժանման դաշինքէն քիչ մ'ետքը հարկատու Թագաւորութիւնը նոյն բաժինն մէջ ջնջուեցաւ. իսկ Պարսկաստան՝ Պարսկահայաստանը այն երեւակայական Տիգրանին շնորհելովը շտապաւ, այլ բռնութով, այսինքն Պարսից Վաւմ<sup>2</sup> Թագաւորը 429ին գահընկէց ըրաւ Արշակունի վերջին Արտաշէս Թագաւորը, երկիրը գրաւեց եւ վերջապէս պարսիկ Մարզպանի մը տակ պարսկական նահանգի մը վերածեց<sup>3</sup>։ Մինչեւ նոյն ատեն Պարսկական շայաստանի մէջ տիրող Արշակունեաց շարքն ու անունները ծանօթ են. բայց բոլորովին անընդունելի է, որ Պարսից շնորհքէն կախում ունեցող ստուերական Թագաւորներէն մէկը՝ Պրոկոպի պատմածին պէս՝ շայաստանի նկատմամբ կտակով կարգադրութիւն ըրած ըլլայ, եւ զուր է ու վայրապար՝ նոյն հայ Թա-

1 Հմմտ. ասանց Խոսրը Պրոկոպ. Պրսկ. պոր. Բ. 3 (163 եւն)։

2 Վաւմ Ե. Գոր Թագաւորեց 420-438։

3 Շայաստանի վերջանալու մասին տես Ղ. Փարպ. Ղ. ԺԳ-ԺԵ։ Խորենացի Գ. ԿԳ, ԿԴ։

գաւորաց մէջ Պրոկոպի ակնարկած Արշակը գտնել: Աւերջապէս չի յիշատակուիր դարձեալ Թէոդոս Բ.ի կառավարութեան ժամանակ Հայաստանի համար Պարսկաստանի հետ մղուած պատերազմ մը: Իւր երկար կառավարութեան միջոցին արեւելեան պետութեան հետ հաստատուն պահուած խաղաղութիւնը միայն մէկ անգամ 420—422 խանգարեցաւ՝ Պարսից քրիստոնէից դէմ յարուցած հալածանաց պատճառաւ, սակայն նոյն պատերազմին վայրը Հայաստան չէր, այլ Միջագետք<sup>1</sup>: Հայաստանի բաժանումն ո՛չ նոյն միջոցին տեղի ունեցաւ եւ ո՛չ ալ քանի մը տարի ետքն, երբ Պարսկահայաստանը գրաւուեցաւ:

Բոլոր այս պատճառներուն համար պէտք է որ Պրոկոպի տուած տեղեկութիւնը մերժենք իրրեւ ոչ արժանահաւատ:

## Բ.

Հոովմէական Մեծ Հայաստան՝ Բաշանդէն երէր:

Յազաւորութեան վախճանը: Հայկական զաւառները: Մեծ Հայաստան հոովմէական զաւառ չէ: Հայաստանի կոմէսը: Զինուորական յարաբերութիւններ:

Հայաստանի հոովմէական պաշտպանութեան ներքեւ մտած մասը — Մեծ Հայաստան

<sup>1</sup> Այս պատերազմին նկատմամբ տե՛ս Socrates, VII. 8. 18. Nöldeeke, Aufsätze, 115. Tabâri, 108. Նրան. 2:

(Armenia magna)<sup>1</sup> — կը բաղկանար Անտի-տաւրոսի եւ Արածանի գետին Տիւսիսային կողմը գտնուող հետեւեալ բարձրագաւառներէն Եկեղեցաց, Գերջան, Խորձեան, Կարին եւն. Սեւ Ծովէն բաժնուած էր Պողեմոնեան Պոնտոս գաւառով, Փոքր Հայքէն՝ Եփրատով. Կրասխայ ջրաբաշխը դէպ ի Պարսկահայաստան սահմանն էր, որ սակայն բաց էր եւ անպաշտպան<sup>2</sup>: Հարաւէն քանի մը գաւառներ կտրուած եւ արդէն գոյութիւն ունեցող հռովմէական սատրապութեանց կցուած էին: Մեծ Հայաստանի մէջ մեծ քաղաքներ չկային, հին թագաւորանիստ Արտաշատ եւ Վաղարշապատ<sup>3</sup> քաղաքները կը վերաբերէին Պարսկահայոց:

Մեծ Հայաստանի անդրագոյն վիճակին վրայ տեղեկութիւն քաղելու համար դրեթէ միայն հայ աղբիւրներու ստիպուած ենք ապաւինիլ: Կորակազմ հարկատու տէրութեան՝ իւր անդամատեալ վիճակին բերմամբ՝ կը պակսէին այն պայմաններն, որոնք պետական կենսունակ կազմակերպութեան մը համար պէտք էին: Քաղաքագիտօրէն սխալմունք չէր, երբ Թէոդոս՝ իւր

<sup>1</sup> Կաեւ Կերթն (interior) կոչուած. L. 5 Cod. J de off. mag. mil. 1. 29 — magnam Armeniam quae interior dicebatur (Մեծ Հայաստան, որ Կերթն կը կոչուէր): Nov. 31. c. 1. — Յայտնապէս զանազանելու համար Փոքր Հայքէն, որ աւելի յոռով հռովմէական եղած էր:

<sup>2</sup> Հմմտ. H. Kiepertի Asia eiterior քարտէզը: Սահմանի յարաբերութեանց նկատմամբ Պրոսկ. վասն շին. Գ. 3 (251. 252):

<sup>3</sup> Հոս էր հայ Եկեղեցւոյ գլխոյն՝ Աթոռիկոսի աթոռը:

ձեռք կարգուած Արշակ Թագաւորին մահու-  
 ընէն ետքը (390/391ին) անոր յաջորդ չգրաւ,  
 այլ յարմար առիթ համարեցաւ Մեծ Հայաս-  
 տանի Թագաւորութիւնը վերցընելու<sup>1</sup>: Ինչպէս  
 Գիողղեաթիանոս իւր ժամանակին, այսպէս եւ  
 Թէոփոս նկատի ունենալով երկրին եւ անոր  
 բնակչութեանը յատուկ յարաբերութիւնները,  
 չուզեց զայն հռովմէական պետութեան կցել եւ  
 գաւառի վերածել. նոյնպէս՝ անշուշտ Պարսկաս-  
 տանի դիւրագրգիռ անվտանգութիւնը չյարու-  
 ցանելու համար՝ հրաժարեցաւ Մեծ Հայաս-  
 տանը զինուորական ուժով լեցընելէն, այլ  
 բաւականացաւ վարչութիւնը յանձնելու մաս-  
 նաւոր Ա ռ մ է ս ի մը՝ որ արտակարգ ներկայա-  
 ցուցիչ էր: Հայոց նկատմամբ այնչափ բարեա-  
 ցական գտնուելով՝ այս պաշտօնին կոչեց ոչ թէ  
 Հռովմայեցի մը, այլ երկրին աւագներէն մէկը<sup>2</sup>:  
 Բայց այս բարեացականութիւնը շատ չանցաւ.  
 չար հետեւութիւններ ունեցաւ: Իրաց նոր կար-  
 գադրութենէն դժգոհ աւագանին, կոմէսին  
 գլխաւորութեամբը, հռովմէական բաժնին վար-  
 չութիւնն ու իշխանութիւնը յանձնեցին Պարսից  
 հպատակ Թագաւորին, եւ ըստ հայկական տեղե-  
 կութեանց՝ կ'երեւայ թէ կայսրն այս եղածին իւր  
 հաւանութիւնը տուած ըլլայ<sup>3</sup>: Ասով Հայաս-

1 Մ. Խոր. Գ. խգ. 1

2 Ըստ Խորեն. անդ՝ Աազաւան սասրապը: Պրոկոպ  
 վասն չին. Գ. 1 (248) այնու ստոր հետ կը միարանի, որ  
 կայսրն՝ այնուհետեւ կոմէս կ'ընէ «զով որ կ'ուզէ եւ երբ  
 որ կ'ուզէ»:

3 Ըստ Խորեն. Գ. խբ, խթ՝ Արկադիոսն է:

տան քանի մը տարի դարձեալ մէկ թագաւորի իշխանութեան ներքեւ միացաւ, որ բնականաբար կը պաշտօնավարէր երկու պաշտպան պետութեանց կրկնակի աւատականի առանձնայատուկ հանգամանաց մէջ. խառնակ յարաբերութիւն մը՝ որ պէտք էր վերջանար, երբ Յազկերտ Ա՝ 415ին Պարսկահայաստանն իւր որդւոյն աւատ տուաւ<sup>1</sup>: Որչափ որ անկարելի էր մտածել թէ պարսիկ իշխան մը միանգամայն կայսեր հպատակ ըլլար, նոյնչափ ալ անհնար էր որ կայսրը իւր պետութեան մէկ մասին վարչութիւնը ազգաւ Պարսկի մը յանձնէր: Հաւանաբար այս առթիւ երկու պետութեանց մէջ համաձայնութիւն մը գոյացաւ, որով բաժանումը վաւերացուեցաւ եւ նախկին վիճակը վերահաստատուեցաւ<sup>2</sup>: Այս ատենէն սկսեալ Հայաստանը կը կառավարէին դարձեալ հռովմայեցի կոմէսներ: Թէ այս կոմէսներն այլ եւս հայ չէին, տարակոյս չի վերցնել. որովհետեւ հայ իշխաններէն շատերը, որոնց համակրութիւնը ի վաղուց հետեւաւելի Պարսից կողմն էր քան թէ հռովմայեցւոց, հռովմական սահմանները թողած՝ Պարսկահայաստան գաղթած էին<sup>3</sup>: Այս վիճակը տեւեց մինչեւ Յուստինիանու բարենորոգումները<sup>4</sup>:

1 Անդ Գ. ծաւ Դ. Փարսւ. ԿԼ. Ը.: Յազկերտ թագաւորեց 399—420:

2 Թերեւս ասոր կը հային Պրոկոպի քով (անդ) յիշուած *επιόνται* (միաբանութիւնք), որոնց հետեւութեամբն Հայաստանի կոմէսը անուանուած պիտի ըլլայ:

3 Խորեն. Գ. խը:

4 Պրոկոպ անդ. զոր եւ մեր օրերուն կոմէս Հայաստանի կ'անուանեն:

Հոս նախ որոշելու է այն խնդիրը, թե արդեօք Հայաստան նոյն միջանկեալ ժամանակամիջոցին եւ Յուստինիանէն յառաջ՝ հռովմէական գաւառի վերածուած է: Ասոր համար պէտք է հետազօտութիւնը քիչ մը սկիզբներէն բռնել:

Երբ Մեծ Հայք ըսուած հին թագաւորութիւնը Տրայիանոս գրաւեց, այս կայսեր կառավարութեան ժամանակ՝ մեծ Հայաստան անցողակի կերպով կառավարուեցաւ իբրեւ գաւառ, բայց անոր յաջորդները չշարունակեցին իբրեւ գաւառ կառավարելը: Եփրատայ արեւմտեան կողմը գտնուող Փոքր Հայք (Armenia minor) նախապէս մասն էր Ասպպարոզի գաւառին, եւ Գիոկղետիանու պետութեան տուած նոր կարգադրութեամբը միայն ուրոյն գաւառի մը վերածուեցաւ՝ Մելիտինէ մայրաքաղաքով<sup>1</sup>, որ դէպ ի արեւելք կարելոր էր իբրեւ զինուորական կռուան: Երբ յետոյ Թէօդոս Ա. լաւ եւս կառավարելու դիտաւորութեամբ քանի մը մեծ գաւառներ՝ փոքր գաւառներու վերածեց, Փոքր Հայքն ալ երկու նոր գաւառի բաժնեց, որոնք Առաջին Հայք եւ Երկրորդ Հայք անունն առին. առաջինը կազմուեցաւ Աերաստիա եւ Սատաղ գլխաւոր քաղաքներով՝ հին գաւառի

<sup>1</sup> Marquardt, Röm. Staatsverw. I. 210. 218. Մելիտինէ, յառաջ Ասպպարոզիոյ մաս համարուած. յետագոյններէ կը նշանակուի իբր Փոքր Հայոց վերաբերող: Պրոկոպ զայն Փոքր Հայոց գլխաւոր քաղաք կանուանէ: Պարսկ. պատ. Ա. 17 (85), վասն շին. Գ. 4 (254):

հիւսիսային մասէն, եւ երկրորդը՝ Մելիտինէ քաղաքով՝ հարաւային մասէն եւ քանի մը կապադոպոլիկեան երկիրներէ<sup>1</sup>: Այս բաժանումը պէտք է որ 378 — 386 կատարուած ըլլայ, եւ ոչ՝ 378էն յառաջ, որովհետեւ Ամմիանոս՝ որուն պատմութիւնը կը հասնի մինչեւ այս տարին, Փոքր Հայքը գիտէ իբրեւ միայն մէկ գաւառ<sup>2</sup>, թայց ոչ ալ 386էն ետքը, ինչու որ նոյն տարւոյ մարտ ամսոյն ելած կայսերական հրովարտակ մը արդէն կը յիշատակէ երկրորդ Հայքն եւ անոր քանի մը քաղաքները<sup>3</sup>: Notitia dignitatumը կ'ըսէ, թէ Առաջին եւ երկրորդ Հայք կը վերաբերէին Պոնտական թեմին եւ իրենց գլուխն ունէին մէյ մէկ նախագահ (Praeses) իբր կուսակալ, իսկ անոնց մէջ զինուորական հրամանատարութիւնը կը վարէր Հայաստանի Գուքսը<sup>4</sup>: Արդ նոյն Notitiaն անոնց հետ ոչ Մեծ Հայաստան անուամբ գաւառ մը յառաջ կը բերէ, եւ ոչ ալ Հայաստանի կոմէսը կը յիշատակէ. այս նշան մըն է նոյն պետական վիճակագրութեան վստահելիութեան:

<sup>1</sup> Kuhn, städtische und bürgerl. Verfassung des röm. Reiches II, 211. 243.

<sup>2</sup> Ammianus XIX. 9. 12. XX. 11. 4.

<sup>3</sup> L. 2 Cod. Theod. de censitoribus etc. 13. 11 (— L. 10 Cod. Just. 11. 47.) Գրասխանուէ, Վաղենիանուէ եւ Թէոզոսէ, գրուած՝ VI. Kal. Apr. Constantinopoli Honorio et Evodio Coss. Բնագիրը յուստինիանեան օրինագրոց մէջ սրբագրուած է:

<sup>4</sup> Notit. dignit. (ed. Seeck) Or. I, 109. 110. II, 49. 50. XXV, 24. 25. XXXVIII.

Որովհետեւ Notitiaյի գրուած ժամանակը (իրբ 410—413) քանի որ վերն ըսուածներուն համաձայն՝ Մեծ Հայքն անուամբ միայն կայսրըմէն, այլ իրականութեան մէջ Պարսկահայաստանէն կը կառավարուէր նոյն տեղւոյն իշխանին ձեռօք, կը մեկնուի որ հեղինակը զայն իբր պետութեան վերաբերող չէր կրնար նկատել եւ անոր համար լուութեամբ անցնիլ ստիպուած էր: Սակայն յաջորդ ժամանակին համար ալ փաստ չկայ, որ Մեծ Հայաստան Յուստինիանէն յառաջ իբրեւ գաւառ կազմակերպուած ըլլայ. նոյն ատենուան կայսերական հրովարտակներու մէջ թէեւ Ա. եւ Բ. Հայք կը յիշատակուին, բայց ոչ Մեծ Հայաստան եւ ոչ անոր կոմսը<sup>1</sup>: Եւ դարձեալ կարեւորութենէ զուրկ չէ սա պարագան, որ վեցերորդ դարու առաջին տասնեակներուն յօրինուած պետութեան վիճակագրական ուրուագիծը՝ Hieroclesի Synekdemoseր (= Ընկեր պանդխտութեան), նմանապէս միայն Ա. եւ Բ. Հայք կը թուէ, երրորդ հայ գաւառի մը նկատմամբ բան մը չ'ըսեր, եւ նոյնպէս իւր քաղաքներու ցանկին մէջ զանց կ'անու Մեծ Հայոց կարեւոր թէոդոսիոս քաղաքը<sup>2</sup>:

Տակաւին հարթելիք երկու դժուարութիւն կայ: Վերոնեան օրինագրքի (իրբ

<sup>1</sup> L. 10 Cod. J. de aedif. priv. 8. 10 (Honorius et Theodosius a. 420) — utramque Armeniam. L. 10 § 2 C. J. de diversis officiis et apparitoribus etc. (Leo et Zeno a. 474) — ducum — utriusque Armeniae.

<sup>2</sup> Hierocles (ed. Parthey) 37. 38.

297) գաւառներու ցուցակը Պոնտական թեմի գաւառներուն մէջ ամենէն վերջը կը դնէ Փոքր Հայքը՝ կցելով «արդ եւ մեծն յաւելեալ» (nunc et maior addita)<sup>1</sup>: Դիոկղետիանոսի խաղաղութեամբ ի հարկէ Հայաստանի թագաւորութիւնը դարձեալ Հռովմէն որբւէ կախում մ'ունեցած էր<sup>2</sup>, սակայն անկարելի է որ այս խօսքերը նոյն կախումն յայտնեն: Իմաստ մը կը ստանան, եթէ ընդունինք, որ անոնք նախնական բնագրին մէջ չկային, այլ իրենց գոյութիւնը կը պարտին հետագայ խմբագրի կամ գրչի մը: Ասիկայ նոյն յաւելուածով կամ Մեծ Հայոց իրօք կատարուած գրաւումը նշանակել ուզած է՝ առանց զայն կերպական գաւառ ցուցնելու, կամ այս անորոշ բացատրութեամբ՝ նոյն միջոցին Փոքր Հայոց Առաջին եւ Երկրորդ Հայք գաւառներուն բաժնուիլը կ'ակնարկէ<sup>3</sup>: Եւ այս վերջինն այնու աւելի հաւանական է, որ Պողեմիոս Սիլվիոս ալ իւր Laterculusին մէջ նման շփոթութեան մը մէջ ինկած է: Ասան զի նմանապէս հոս կը նշանակուին Պոնտական ու թ գաւառներու տակ Մեծ Հայք եւ Փոքր Հայք:

<sup>1</sup> Codex Veronensis II. 8 առ Seeckի. Notit. dig. 248.

<sup>2</sup> Ammianus XXIII. 5. 11. Armenia Romano juri obnoxia (Հայաստան՝ Հռովմ. իրաւանց հիպոտակ):

<sup>3</sup> Cod. Veronensisի մէջ քանի մը տող յառաջ կայ սա յեանագոյն ընդմիջարկութիւնը Paphlagonia յի մասին՝ «այժմ երկուքի բաժնուած», որ միայն 395է ետքը տեղի ունեցած նորակազմ Honorias գաւառին բաժանմանը կրնայ հայել: Justin. Nouvelle 20 pr. եւ Nouvelle 29, c. 1.

Թէեւ այս ցուցակին կազմութեան ատեն (393—399) Փոքր Հայք արդէն տարիներով յառաջ Առաջին եւ Երկրորդ Հայք գաւառներու բաժ. նուած էր, եւ նոյն միջոցին ընդհանրապէս Մեծ Հայք անուամբ յատուկ գաւառ մը գոյութիւն ունեցած չէ: Կ'երեւայ, թէ հոս ալ ընդունելու ենք, որ հեղինակը տակաւին իրեն ոչ ընտանի Առաջին եւ Երկրորդ Հայք բաժանումը սխալ ներկայացուցած է: Որովհետեւ յիրաւի հին Փոքր Հայքի բաժանմամբը կազմուած Առաջին Հայք գաւառն աւելի նուազ տարածութիւն մ'ունէր, քան թէ կապագոյովկեան մասերու կցմամբ մեծցած Երկրորդ Հայքը, այնպէս որ Առաջինը յառաջուան պէս իբր փոքր, իսկ Երկրորդը անոր հանդէպ իբր մեծ կրնար նշանակուիլ<sup>1</sup>:

Եթէ Մեծ Հայաստան գաւառ չէր համարուեր, նոյնին գետինն ու հողն ալ օրինական մտքով գաւառական երկիր չէր, ինչպէս նաեւ բնակիչներն ալ իբր այսպիսի չէին վայելեր հռոմէական քաղաքիական իրաւունք<sup>2</sup>, եւ հռոմէական արդարութիւն ու օրէնք հոն չէին արժեք: Ազգային իրաւունք, սովորութիւնք եւ կարգ ու սարք մնացին ի զօրութեան, եւ ասոնց

<sup>1</sup> Latereulus Polemii Silvii (Seeck, Notit. dign. 251 ff.) IX.

Եթե՞նեքորդ՝ Փոքր Հայք.

Վեցերորդ՝ Մեծ Հայք:

<sup>2</sup> Զ. եւ Է. թիւերու այս զարմանալի ետառաջութեան օրեւէ մեկնութիւն չեմ կրնար տալ:

<sup>2</sup> Mitteis, Reichsrecht und Volksrecht 160.

համաձայն վարչութիւն եւ արդարութիւն ի գործ կը գրուէր ընդ մեծ ու փոքր նախարարներէն: Քանի մը հռովմեական իրաւանց սաստիկ հակառակ ամուսնական ու ժառանգական սովորութիւններ բառնալու առաջին փորձն Յուստինիան փորձեց<sup>1</sup>: Այսպէս ուրեմն Հայաստան թէեւ հռովմեական իշխանութեան ներքեւ նուաճուած երկիր մըն էր, բայց ոչ հռովմեական պետութեան եւ անոր սահմանադրութեան մէկ կազմակերպուած անդամը. Հայաստան աւելի թշնամեաց յարձակումներուն դէմ պաշտպանուելու սահմանուած երկիր մըն էր առանց հաստատուն կազմակերպութեան, որուն տեղական վարչութեան՝ կայսերական կառավարութիւնը այնչափ միայն միջամուխ կ'ըլլար, որչափ որ պետութեան շահը կը պահանջէր:

Երկրին գլուխը կեցած էր Հայաստանի կոմէսը — այս է անոր պաշտօնական տիտղոսը<sup>2</sup> — կայսրմէ անուանուած՝ իբրեւ անոր փոխանորդը, եւ նոյն ատենուան նուիրապետական դասակարգութեան համեմատ Գերամեծարութեան աստիճանաւ: Բայց եթէ կոմէսներու որ դասակարգութեան մէջ դասելու է այս կոմէսը, տեղեկութեանց նուազութեան պատճառաւ դժուարաւ կրնայ որոշուիլ<sup>3</sup>: Աւելի սահմանաց կոմէս-

1 Յուստ. Ediet. 3, Nov. 21.

2 Պրոկ. վասն շին. Գ. 1. (246) զոր կոմէս Հայաստանի կ'անուանեն: L. 5 Cod. J. de mag. mil. 1. 29.

3 Պէտպէս կոմէսներու նկատմամբ տե'ս Boecking, Index ad notit. dignit. comes բառի տակ: Bethmann-

ներու (Comites limitum) մէջ թերեւս դասուի, որոնցմէ Notitiaյի համեմատ արեւելքի մէջ կար մէկ<sup>1</sup>, արեւմտքի մէջ վեց<sup>2</sup> հատ, որովհետեւ Հայաստանն ալ սահմաններու պաշտպանութեան երկիր մըն էր: Բայց ասոր դէմ կ'ելլէ այն պարագան, որ բոլոր սահմանաց կոմէսները զինուորական հրամատարներ էին եւ ըստ այսմ միանգամայն կոմէս զինուորական իրաց (Comites rei militaris)<sup>3</sup>, մինչ Հայաստանի կոմէսին ձեռքին տակ ընդհանրապէս բանակ չկար, ոչ կանոնաւոր եւ ոչ ալ օժանդակ գունդեր, եւ զինուորական իշխանութենէ զուրկ էր<sup>4</sup>:

Մասնաւոր պատճառներով գաւառի մը կուսակալին ալ կը տրուէր «գաւառի կոմէսի», բարձրագոյն աստիճանը<sup>5</sup>, բայց Notitiaյի մէջ ասոր օրինակ չկայ, որովհետեւ Իսաւրիայի կոմէսը, որ բացառաբար իւր անձին վրայ կը միացընէր քաղաքական եւ զինուորական իշխանութիւնները, իրրեւ կուսակալ էր միայն նախագահ եւ երկրորդաբար զինուորական իրաց կոմէս<sup>6</sup>: Յատուկ դիրք մ'ունէր սակայն Արեւելից

Hollweg, Röm. Civilprozess III. 13. 53. 80. Kuhn, städt. u. bürg. Verf. d. röm. Reiches I. 194 ff.

<sup>1</sup> Comes limitis Aegypti, Notit. Or. XXVIII.

<sup>2</sup> Not. Occ. I 30—36. V 126—132. Comes Italiae, Africae, Tractus Argentorensis, Britaniarum etc.

<sup>3</sup> Notitiaյի յառաջ բերուած տեղերէն կը հետեւի:

<sup>4</sup> Պրոկոպ անդ. «Վասն զի զինուոր չունէր»:

<sup>5</sup> Bethmann-Hollweg անդ 53. 54.

<sup>6</sup> Not. Or. I 37. XXIX. «Կորին գերամեծարութեան Իսաւրիոյ զինուորական իրաց կոմէսին եւ գահերիցուն արամադրութեան տակ»: Սպանիոյ կոմէսը (Not. Occ. VII.

կոմէսը. առանց զինուորական հրամանատարութեան՝ իրր գլխաւոր քաղաքական պաշտօնեայ գլուխ կանգնած էր ամբողջ Արեւելեան թեմին իւր տասնըհինգ գաւառներովը, եւ ասով անոր պաշտօնը կը համապատասխանէր բացարձակապէս — աստիճանի եւ իշխանութեան կողմանէ — միւս թեմերու մէջ գտնուող փոխանորդներու աստիճանին<sup>1</sup>: Անուան տարբերութեամբն հանգերձ՝ իրօք իւր թեմին փոխանորդն էր:

Զայս նախապէս կարգելէ ետքը, թերեւս ներելի է այլ եւս ենթադրել, թէ Հայաստանի կոմէսն ալ Արեւելեան կոմէսին պէս նման դիրք մ'ունեցած ըլլայ, եւ իրեն ալ՝ որ կայսեր տեղ թագաւորութիւն մը վարելու եւ կառավարելու կոչուած էր, բուն իսկ ասոր համար փոխանորդի մը մասնաւոր իրաւունքները տրուած ըլլան: Բարձրաստիճան անձնաւորութիւն մը արտակարգի իշխանութիւններով Հայաստանի վրայ դնելով, կայսրները թերեւս կը կարծէին թէ ազգային թագաւորութիւնը կորսուցընող մեծամեծներն ու ժողովուրդը աւելի դիւրաւ կը վաստրկին: Հայաստանի կոմէսն յամենայն դէպս ունեցած պիտի ըլլայ նաեւ կուսակալի մը ամէն իրաւունքներն ու պարտականութիւնները, վերին իշխանութիւն (imperium) եւ իրաւասութիւն, ոստիկանութեան հոգը, երկրին ապահովութիւնը, տեղական վարչութեան պաշտօնէից

118) Ըսկ զինուորական հրամանատար էր եւ ոչ գաւառի մը կուսակալ:

1 Not. Or. XXII. Bethmann-Hollweg առգ.

վրայ հակակշռի իրաւունքը, երկրին վրայ գրուած արոց գանձումը<sup>1</sup> եւն. բայց այս բաներէն աւելին իրաւունք ունէր ան, եւ որովհետեւ անոր արամագրութիւններն ու վճիռները՝ իբր կայսերական անկախ փոխանորդի (sacra vice) արամագրութիւններ եւ վճիռներ կը արուէին, ուստի ասոր դէմ եղած բողոքը մերձաւոր փոխանորդին չէր ուղղուեր, ինչպէս այլուր սովորութիւն էր, այլ ուղղակի Արեւելքի պրետոր վերակացուն (Praefectus praetorio) եւ կայսեր<sup>2</sup>:

Խոռովութեանց կամ պատերազմի երկիւղի պարագային, կոմէսն ստիպուած էր՝ իւր արամագրութեան ներքեւ զօրք չունենալուն՝ մերձակայ զինուորական հրամանատարներու օգնութեանը դիմել, եւ այս օգնութիւնն անոր կը շնորհուէր, երբ բարձրագոյն զինուորական իշխանութիւնն ունեցողը հրահանգէր, որ էր «մագիստրոսն զօրաց արեւելից»: Օգնութիւն հասցնողներուն ամէնէն մերձաւորը կը նկատուի Հայաստանի Գուքսը, որուն զինուորական շրջանակը կը բովանդակէր Ա. եւ Բ. Հայք եւ Պողեմոնեան Պոնտոս՝ երեք գաւառները<sup>3</sup>: Ասոր իշխանութեան տակ գտնուող զօրագնդերը կազմուած էին՝ սակաւ բացառութեամբ՝ պետութեան հեռաւոր տեղերէ. ասոնք արեւելեան

<sup>1</sup> L. 13 Cod. J. de ann. et trib. 10. 17 (Anastasius, a. 496) յիշուած «հայկական եկամուտը» խօսքը կը հայտնուի չափով:

<sup>2</sup> Bethmann-Hollweg անդ III. 56. Karlowa, Röm. Rechtsgesch. I. 856.

<sup>3</sup> Notit. dig. Or. XXXVIII.

սահմանի պաշտպանութեան համար հոս տեղս-  
փոխուած<sup>1</sup> զօրագունդեր էին՝ որոնք ժամանակին  
սովորութեանը համեմատ իրենց զօրաժողով  
եղած տեղէն հեռաւոր վայրեր կը գործածուէին։  
Notitiaյի մէջ նշանակուած՝ մինչեւ Սեւ Ծովու  
արեւելեան եզերքը տեղաւորուած զօրաց կայան-  
ներու շարքին մէջ չի գտնուիր սակայն Մեծ  
Հայոց մէջ հաստատուած կայան մը, ապացոյց  
մը թէ գոնէ նոյն ժամանակ հռովմէական զօրք  
բանակած չէ հոն։ Անշուշտ ետքէն փոխուած է  
այս։ Որովհետեւ արդէն Թէոդոս Բ. ի կառա-  
վարութեան ժամանակ կարեւորութիւնը զգալի  
եղաւ՝ թէ Հայաստանը արտաքին թշնամիներու  
յարձակմանց դէմ աւելի ապահովելու է. եւ  
այս պատճառաւ Անատոլիոս զօրաց Մագիստրոսը  
Պարսկահայաստանի ճիշդ սահմանին վրայ, հին  
կարին գաւառին մէջ Թէոդոսուպոլիս ամրոցին  
հիմը դրաւ՝ հռովմէական մնայուն պահակազօր-  
քով<sup>2</sup>։ Յաջորդ ժամանակներուն Անաստաս եւ

<sup>1</sup> Հեծեալ աղեղնաւորները (equites sagitarii) ինք-  
նին իսկ երկրէն էին։ Առաջին եւ երկրորդ հայկական լե-  
դէոնները — որոնց այս անուանակոչութիւնը՝ Ա. եւ Բ.  
Հայք բաժանման հետ որեւէ գործ չունի (Ամմ. Ի. 7. 1)  
— անփջնորդաբար արեւելից զօրապետին տրամադրութեան  
տակն էին, Not. dig. Or. VII, 49, 50։ Զօրապետին պաշա-  
տական Գրոշաւորք պահակազունդին կը վերաբերէին նաեւ.  
«Հայ աղեղնաւոր կամեսականք» անդ VI. 31։ Հայոց եր-  
կրորդ թեւը Եգիպտոսի կամեսին իլխանութեան տակ փոքրիկ  
ոճախի մը մէջ էր. անդ XXVIII, 22.

<sup>2</sup> Անատոլիոս 422ի պատերազմն ետքը դեսպան  
խարուեցաւ Պարսկաստան։ Հմմտ. Theophanes, Chro-  
nogr. 84. — Ատր ուղղուած է L. 3 Cod. J. de off.

Յուստինիան կայսրները վերածեցին զայն զինուորական վայրի մը՝ պաշտպանողական ամէն պիտոյքներով<sup>1</sup>։ Ինչպէս հոս, ուրիշ ամուր տեղեր ալ հռովմէական գնդեր հաստատուած պիտի ըլլան, բայց թէ ասոնք ուղղակի զօրաց Մագիստրոսին թէ Հայաստանի Գուքսին տակ կը գտնուէին՝ որոշակի չի գիտցուիր։ Յուստինիանի կառավարութեան միջոցին դադրեցաւ վերջնոյս մասնաւոր դիրքը<sup>2</sup>։

#### Գ.

Հ-ՎԷ-Ի-Ն-Է-ՅԻ-Ի-Ն - - - Գ-Դ-Դ-Ի-Ն-ՆԵՐԸ։

Սատրապութիւնները մի առ մի։ Մեծ եւ Փոքր ծովքը։ Սատրապներու դիրքը։ Ձինուորական յարաբերութիւնը։ Իրաւական դրութիւնը։ Ձենոն կայսեր փոփոխութիւնները։

Յովհաննէան խաղաղութեամբ Հռովմայ մնացած Անգեղ տան եւ Ծովաց երկու սատրապութեանց վրայ աւելցան Հայաստանի բաժանմամբ Մեծ Հայաստանէն անջատուած քանի մը նորեր ալ, որոնք անոնց հետ կազմեցին հռովմէական-հայկական սատրապութիւնները։ Պրո-

milit. iud. 1. 46 յամէ 443։ (Հմմտ. նաեւ L. 7 Cod. J. 12. 59 եւ L. 4 Cod. J. 12. 54, որուն ժամանակը գեւ. որոշ չէ։)

1 Պրոկ. վասն շին. Գ. 5 (255). վասն Պարսկ. պատ. Ա. 10 (50)։ Թէոդու. պոլսի հիմնարկութեան վրայ ընդարձակ կը խօսի խորեն. Գ. 8թ.։ Թէոդու. պոլս 502ին մասնութեամբ Պարսից ձեռքն ինկաւ.։ Մաղազաս ԺԸ. 398։ Ըստ Թէոփանէսի (144) պահակապու. նըր կազմուած էր 1 իւրիկեան բանակներէ։

2 L. 5 Cod. J. de off. mag. mil. 1. 29.

կոպ՝ հինգ գիտէ սատրապութիւնները, սակայն զանոնք յանուանէ չի յիշեր<sup>1</sup>: Յուստինիան «ազգաց», անուաները մի առ մի կու տայ որոշ կերպով իւր օրինագրոց մէջ երկու տեղ — L 5 Cod. de off. mag. mil. 1. 29 եւ Nouvelle 31 —: Սակայն այս երկու տեղերն իրարու հետ չեն միարանիր ամենայն մասամբ: «Ազգք, այսինքն՝ Անձիտ, Անգեղտուն, Հաշտեանք, Ծոփք, Փոքր Ծոփք (Sophanena), յորում է Մարտիրոսաց քաղաքն, եւ Բալահոփիտ», իսկ Nouvelle 31, c. 1 § 3 կը յիշատակէ «Փոքր Ծոփք, Անձիտ կամ Մեծ Ծոփք, Հաշտեանք եւ կամ Բալահոփիտ<sup>2</sup>», վերջնոյս մէջ ուրեմն կը պակսի Անգեղտուն, որուն զանց անուիլը կրնայ մեկնուիլ՝ անոր մեծ սատրապութիւններէն միոյն հետ՝ զոր օր. Մեծ Ծոփաց հետ ձուլուած ըլլալովը<sup>3</sup>: Բայց աչքի կը զարնէ Անձիտի եւ Մեծ Ծոփաց նոյնացումը՝ որ իրարու հետ կը կապուին յով մը ինչու որ իրապէս, թէեւ այս երկու երկիրներն իրարու դրացի էին, բայց ոչ երբեք նոյն, այլ միշտ բաժնուած մնացած են<sup>4</sup>: Նոյնպէս

<sup>1</sup> Ասան շին. Գ. 1 (246). «Հինգ սատրապք գլուխ էին»:

<sup>2</sup> Τζοφηνή τε καὶ Ἀνζητηνή ἢ Τζοφηνή καὶ Αἰθιανηνή ἢ καὶ Βαλαβιτηνή.

<sup>3</sup> Անգեղտուն՝ վերին Տիգրիսի վրայ՝ սահմանակից էր Մեծ Ծոփաց եւ Անձիտի: Փաւստ. Գ. իդ.: Պետրոս Պատր. քով ալ (անդ) կ'ըսուի՝ «Անգեղտուն՝ Մեծ Ծոփաց քով»:

<sup>4</sup> Անձիտ՝ Մեծ Ծոփաց հիւսիսակողմը՝ Անտիտուրոսի հարաւային լանջքին վրայ:

սխալ է, թէ Բալահոփա՝ Հաշտեանքի ուրիշ մէկ անունն եղած ըլլայ<sup>1</sup>, որովհետեւ այս երկուքն ալ տարբեր երկիրներ էին<sup>2</sup>: Ըստ այսմ միայն ուղիղ համարուելու է օրինագրքին այն տեղն, որ սատրապութեանց օրոշ ցանկը կը բովանդակէ, մինչդեռ Nouvelleի մէջ նորահաստատ Չորրորդ Հայոց գաւառին վերաբերող երկիրները հարեւանցի միայն ամփոփուած են:

Մեծ եւ Փոքր Ծովք կը կարօտին ընդարձակագոյն քննութեան:

Յունաց եւ Հռովմայեցւոց գործածած սփորական Σοφηνή (Τζοφηνή, Τζοφανή) անունը կը համապատասխանէ Հայ Ծովի կամ Ծովք եւ ասորական Cyprien անուններուն: Հին աշխարհագիրք եւ նոյնպէս Հայք՝ Ծովքը Մեծ Հայաստանի մաս կը դնեն եւ ասով կը հասկընան այն երկրամասն, որ կը տարածուէր Արածանւոյ Եփրատ խառնուելու տեղէն մինչեւ Տիգրիսի ծիւղը կազմող Նիմփիոսի հարաւ արեւելակողմը<sup>3</sup>: Հիւսիսէն Անձիաի, արեւելքէն յայնկոյս

1 Մենք Nouvelleի բնագիրը յառաջ բերինք ըստ տպագրութեան Schoell յի καὶ Β. ն կը կարդայ՝ ἢ καὶ Β. Սխալը կ'ուղղուի, եթէ սրբագրենք՝ καὶ ἢ Β. καλοσμένη.

2 Հաշտեանք՝ Արածանւոյ հիւսիսակողմը լեռնային երկիր մը, որուն մէջ հիմնուեցաւ վերջէն Աթառիճ ամրոցը: Հաշտեանք ըստ խորեն. Բ. կը հայ արշակունիներու ժառանգական երկիրն էր: Պրոկոպ վասն չին. Գ. 3 (251)  
<sup>4</sup> Աթառիճ, որ քաղաք է Հաշտենից: 7

Բալահոփա մտ էր Հաշտենից: Ըստ Պրոկոպի (անդ) սատրապութեանց ամենէն փոքրն էր Բալահոփա:

3 Strabé XI. 12 § 3 «Որ է ընդ մէջ Մասիոսի եւ

Նիմփիայ գտնուող, Յովհաննեան խաղաղութենէն ի վեր Պարսից վերաբերող Աղձնիքի սահմանը կազմելով՝ հարաւային կողմէն Տիգրիսի վերին ընթացքին վրայէն անդին մինչեւ Միջագետք կը հասնէր: Բայց հոս անորոշ է սահմանը: Յառաջագոյն Ծովաց վերաբերող Ամիգը գտնէ չորրորդ դարուն միշտ Միջագետք գաւառին մաս համարուած էր<sup>1</sup>: Ծովաց բնակչութիւնը խառնուրդ մըն էր հայ եւ ասորա-արամեական ժողովուրդներու<sup>2</sup>: Հայ աղբիւրներու համաձայն երկիրը կը բաժնուէր — խնդրոյ նիւթ չէ թէ նախապէս կամ միայն յետին ժամանակներու մէջ — երկու զատ մասի, որոնցմէ իւրաքանչիւրը կը կառավարուէր սեպհական նախարարներու ձեռք. արեւմտեան Մեծ Ծովք, որ Եփրատի վրայ էր, եւ արեւելեան, մինչեւ Նիմփիոս հասնող Փոքր Ծովք՝ որ անմիջնորդաբար Պարսկաստանին կից ըլլալուն՝ աւելի կարեւոր էր: Վերջինս հոս տիրող Շահունի ցեղին անուամբը՝ Ծովք Շահունեաց ալ կոչուեցաւ, որմէ Յոյնք եւ Հռովմայեցիք Sophanene անունը կազմած են<sup>3</sup>:

Անտիաուրոսի: Plinius, hist. nat. V. 12. VI. 13. Ptolemaeos V. 12. Kiepert, alte Geogr. 79.

<sup>1</sup> Ammian. XVIII. 9. 1. 10. XIX. 1-8. Notit. dign. Or. XXXVI. Hierocles 42. կը յիշէ Ամիգը իբր միակ քաղաք Միջագետք գաւառին:

<sup>2</sup> Gelzer, Anfänge der armen. Kirche 153. Սասրապներու Գ-Գ-Ն-Ն, Մ-Դ, (Ձ-ԴԻԿ) եւ նման անունները ցոյց կու տան թէ անոնք ասորի էին ծագմամբ:

<sup>3</sup> Փաւստ. Գ. թ, Ժբ. Գ. 7, իդ էւն: Խորեն. Բ. ք. Գ. 7: Ծով-Շահունի կ'ըսուի նաեւ Ծ-Ի-Շ-Կ:

Ծովք՝ հաւանօրէն սոյն երկու մասերը  
 բովանդակող ամբողջը՝ կանուխէն հռովմէական  
 քաղաքականութեան մէջ մաս եւ բաժին ունե-  
 ցաւ: Միհրդատեան պատերազմի ատեն Ղու-  
 կուլլուսէն գրաւուեցաւ, յետոյ Պոմպէոսէն կապ-  
 պագովկիոյ Արիորարզան իշխանին տրուեցաւ եւ  
 կորբուղոնի արշաւանքէն վերջը, Ներոն կայսեր  
 կողմանէ ստացաւ զայն Ասորին Սոյիմոս՝ իբրեւ  
 հռովմէական աւատ թագաւորութիւն<sup>1</sup>: Ա՛ե-  
 րեւայ, թէ Ծովք Ադրիանոսի ժամանակ կապ-  
 պագովկիայի կողմէն զէնքով գրաւուած եւ անկէ  
 կառավարուած է<sup>2</sup>: Երրորդ դարուն մէջերը,  
 Հայաստան Սասաններէն գրաւուելէն ետքը՝  
 պէտք է որ Ծովքն ալ ասոնց անցած եւ Հռով-  
 մէն իրապէս թող տրուած ըլլայ: Անընդունելի  
 է որ Ծովք 297ին տակաւին հռովմէական  
 ստացուածք եղած ըլլայ, որովհետեւ դիոկղե-  
 սիանեան խաղաղութեան մէջ բացորոշ պայման  
 դրուած է Ծովքաց անջատումը եւ ոչ թէ լոկ  
 ներկայ վիճակին պահպանութիւնը<sup>3</sup>: Աղանեաց

1 Tacitus, Annal. XIII. 7. Hist. II. 81. V. 1.

2 Ապպլանոս, Միհր. 105. «Ծովք եւ կորբուղք,  
 — այժմ Փորք Հայք — որ հիմայ կապպագովկիայէ  
 գրաւուած է:»

3 Ընդհակառակն դաշնադրութեան մէջ որեւէ բան  
 որոշուած չէ Միջագետաց նկատմամբ, որ Հռովմայեցոց  
 ներքը մնաց: Հմմտ. Պետր. Պատրիկիոսի (անգ) հաղորդած  
 պայմանները: Ամմիանոսի (ԻԳ. 5. 10.) այն խօսքը, թէ  
 Ներսեսի յարձակման ատեն «Հայաստան» Հռովմէական  
 իբրանց հպատակն եղած է, Ծովքաց համար սպառնացի  
 գորութիւն չունի: Հմմտ. Mommsen, Röm. Gesch. V.  
 445: Ռու. փոս Փետրոսի (14) այն խօսքէն, թէ «խաղաղու-

ալ միասին թողուելէն պէտք ենք հետեւցնել, թէ՛ քանի որ Ծովաց բաժանումն արդէն նոյն միջոցին կատարուած էր, Ծովք Շահունեացն ալ Հռովմայ ինկած է. որովհետեւ զինուորական նկատումներն ալ արդէն կ'արգելուին այս մէջտեղ երկնցած երկիրը օտար ձեռքերու յանձնել: Յովհաննէան խաղաղութիւնը՝ որով Աղձնիք դարձեալ Պարսից ինկաւ, այս մասին փոփոխութիւն մը չըբաւ. Նիմիփոս այնուհետեւ ալ միշտ երկու պետութիւններու սահմանը կազմեց<sup>1</sup>:

Փոքր Ծովք (Sophanene) իբր երկրի անուն՝ Հռովմայեցիները կը յիշեն չորրորդ դարուն<sup>2</sup>, եւ իբրեւ Հայոց Շահունեաց Ծովքին համապատասխանող մասնաւոր սատրապութիւն կը գտնեմ զայն յիշատակուած նախ եւ յառաջ 387ին Փոքր Ծովաց սատրապին ուղղուած կայսերական պատասխանագրոյ մը մէջ<sup>3</sup>: Ա'երեւայ, թէ միւս սատրապութեանց մէջէն ասիկայ նշանաւոր գիրք մ'ունեցած է, եւ ասոր սատրապը

թիւն ըլլալով՝ Միջագետք վերահաստատուեցաւ, սաշափ միայն կը հետեւի թէ Պարսիկները անկէ քաշուեցան, բայց ոչ թէ՛ կերպապէս Միջագետք Հռովմայ տրուեցաւ:

1 Procop. B. Pers. I. 21 (118), de aed. III. 2 (248).

2 Eutrop. brev. VI. 13. Dio Cassius XXXVI. 53 կ'ըսէ «Հայաստանի սահմանակից Տօփաղոյնի երկիրն»: Իսկ եւս կը կարծեմ որ յեանագոյն գրիչ մը Տօփաղոյնի գրած է փոխանակ Տօփոյնի գրելու:

3 L. 6 Cod. Th. de auro coronario 12, 13 ուղղուած է առ Գաղղանաս՝ սատրապ Փոքր Ծովաց: Եռստինիանու Novelleէն յառաջ՝ Օրինագրոց ժողովածոյքներու մէջ այստեղ միայն մի անգամ յիշուած են սատրապներն:

կայսրներէն ըստ իմիք այլոց իբր գլուխ եւ փոխանորդ նկատուած է<sup>1</sup>: Միայն ասոր Մարտիրոպոլիս մայրաքաղաքն է, որ յաճախ բացորոշապէս յիշատակուած է<sup>2</sup>: Թէ Փոքր Ծոփաց հետ՝ Մեծ Ծոփաց սատրապութիւնն ալ իւր գոյութիւնը պահած է, չի կրնար տարակուսի տակ ձգուիլ՝ Յուստինիանու վերոյիշեալ օրինաց տեղերն ըրած յայտարարութիւններն աչքի առջեւ ունենալէ ետքը:

Ինչպէս որ յառաջագոյն Ծոփք անունը՝ Փոքր Ծոփք (Sophanene) կոչուած մասն ալ կրնար բովանդակել, այսպէս ալ յետնագոյն ժամանակի շեղուիմ մէջ Sophanene անունը կը գործածուէր առաջնոյն համար ալ<sup>3</sup> եւ նոյն իսկ երբեմն Sophanene անունը իբրեւ հաւաքական գաղափար՝ տրուած է ամբողջ սատրապութեանց միահաղոյն. զ. օր. երբ Պրոկոպ կը խօսի Հայաստանի մը վրայ կոչեցելոյ Սոփանենէ (η Σωφανηνή καλουμένη)<sup>4</sup>: Եւ այս կրնայ նաու լուսարանել թէ ինչո՞ւ Պոլեմիոս Սիլվիս իւր Laterculusին մէջ՝ արեւելից թեմի գաւառներուն մէջ բացորոշ կերպով կը յիշատակէ

<sup>1</sup> L. 6ի (անդ) ըմբռնուիմն այսպէս է կ'երեւոյ:

<sup>2</sup> Procop. de aedif. III. 2 (248). Bell. Pers. I. 21 (108). L. 5 Cód. J. 1. 29 „Sophanenam in qua est Martropolis.“

<sup>3</sup> Ըստ կը հետեւի Եւստրոպիոս (Չ. 13), երբ կ'ըսէ թէ Պոմպէոս Տիգրանէն «Խեց Ըստրիքն, Փիւնիկէն եւ Ծոփքը (Sophanene),»:

<sup>4</sup> Հմմտ. Ծրան. 2ի մէջ յիշուած տեղերը:

Sophaneneb<sup>1</sup>: Այս անուամբ գաւառ մը ոչ այն ատեն եւ ոչ ալ յետոյ իրապէս գոյութիւն ունեցած է. ասիկայ որոշապէս կը ցուցուի Codex Veronensisի, Notitia dignitatumի եւ Hieroclesի Synekdemostի լուսթեամբը. իսկ Մովսէսի Ենթագրութիւնը՝ թէ Sophene Յովհաննեան խաղաղութեամբ Պարսկաստանի անցած եւ ետքէն Շապուհ Գ.էն Հռովմայ տրուած ըլլայ, չի կրնար հիմնաւոր նկատուիլ<sup>2</sup>: Արդ՝ եթէ Laterculusի հեղինակը Sophaneneb գաւառը բաժնէ, կամ նման սխալ մը գործած է, ինչպէս վերը Մեծ Հայք անուան նկատմամբ տեսանք, կամ Արեւելեան թեմին մաս համարուող սատրապութիւնները ուզած է նոյն սովորական եւ հաւաքական անուան տակ ամփոփել: Աւերջինը հաւանականագոյն է:

Սատրապութեանց իրաւական դրութիւնը՝ Մեծ Հայաստանի իրաւական դրութենէն էապէս տարբեր էր: Մեծ Հայք՝ հռովմայեցի փոփոխուող պաշտօնեայի մը, Հայաստանի կոմէսին իշխանութեանը տակ, իբրեւ գրաւեալ եւ միացեալ երկիր մը՝ անընդմիջնորդաբար պետութենէն կը կառավարուէր. մինչդեռ սատրապութեանց մէջ բնիկ նախարարները մնացին հանգիստ իրենց իշխանութեանը մէջ, միայն թէ այնուհետեւ փոխանակ Հայաստանի կամ Պարս-

<sup>1</sup> Polem. Silvius (ed. Seeck) VIII. 11. Sophaneneb Euphratesia եւ Hosdroëne անուններէն ետքը կու գայ:

<sup>2</sup> Abh. d. sächs. Gesells. d. Wissensch. 1853. III. 233 ff.

կաստանի ստորակարգեալ ըլլալու՝ ուղղակի շոտովէն կախում ունէին: Սատրապները, պաշտպանեալ թագաւորութեանց<sup>1</sup> արքայիկներուն պէս, բնիկ ժառանգական իրաւանց զօրութեամբը ցկեանս կ'իշխէին իրենց երկիրներուն վրայ, եւ իրենց մահունէն վերջն իշխանութիւնը կը ժառանգէին օրինաւոր պայազատները<sup>2</sup>: Ըստ հայ ժառանգական իրաւանց անպայման առաւելութիւն ունէին արք, իսկ կանայք իշխելու իրաւունք չունէին. այսպէս եղած ըլլալու է ապահովապէս նաեւ սատրապութեանց մէջ<sup>3</sup>: Ընդհակառակն, եթէ թագաւորաց յաջորդութեան համեմատութիւն ըլլուի, անդրանկի իրաւունքը բնաւ երբեք ընդհանուր ճանչցուած չէ: Ըստ արեւելեան սովորութեան թագաւորը շատ անգամ կենդանութեանը, մեծամեծներու կամ նշանաւոր ցեղակիցներու հաւանութեամբը, բազմաթիւ որդւոց մէջէն յաջորդը կ'որոշէր. եւ սատրապութեանց մէջ ալ այսպէս եղած պիտի ըլլայ<sup>4</sup>: Այստեղական կառավարութիւնն այսպիսի յաջորդական խնդիրներու մէջ դժուարաւ խառնուած պիտի ըլլայ: Սատրապներու փոփոխու-

1 Ամմ. ԻԱ. 6. 7. կըսէ «Անդրաիդրիսեան թագաւորք եւ սատրապք»:

2 Պրոկոպ վասն շին. Գ. 1 (247) «սատրապները — մինչեւ իրենց մահը սովոր էին կառավարել իրենց երկիրները ժառանգական իրաւանց համեմատ»:

3 Հմմտ. Nouvelle 21 եւ Յուստինիանու 3 վճիռը: Ըստրական ըսուած օրինաբոց այս կողմերն արժողութիւն ունեցած ըլլալը ծանօթ չէ:

4 Այսպէս էր նաեւ ի Պարսկաստան. Հմմտ. Spiegel U. 607. Nöldecke, Tabâri 439.

Թիւնը բնականաբար պէտք էր կայսեր իմացընել-  
 եւ եթէ ոչ կերպական հաստատութիւն մը՝  
 գոնէ տեսակ մը հանդերձանք խնդրուած պիտի  
 ըլլայ, ինչպէս որ սովորութիւն էր արդէն հպա-  
 տակ իշխաններու համար արեւելեան-հռովմէ-  
 ական եւ պարսիկ պետութեանց մէջ<sup>1</sup>: Իբրեւ  
 արտաքին նշան իրենց իշխանութեան՝ կայսրն  
 սատրապներուն կը շնորհէր փառահեղ զգեստ-  
 ներ եւ ընդհանրապէս միայն իրեն եւ արքայից  
 արքային վերապահուած ծիրանի հողաթափներ<sup>2</sup>:  
 Սատրապք ալ իրենց կողմանէ կայսեր՝ իրենց  
 հպատակութիւնն ու անձնանուիրութիւնը կը  
 յայտնէին՝ պատգամաւորներ զրկելով եւ ան-  
 ձամբ թիւզանդեան արքունիքը ներկայանալով,  
 այս պարագային կրնային պետական սուրհան-  
 դակը գործածել<sup>3</sup>, ինչպէս նաեւ ըստ երեւու-  
 թիւն կամաւոր, բայց իրապէս օրէնք ու սովորու-  
 թիւն դարձած ճոխ ընծայաբերութեամբ՝ aurum  
 coronarium (պսակի ոսկի) կոչուած — „pro  
 devotione quae Romano debetur imperio”  
 (՝ վասն հպատակութեան որ կը պարտի հռովմ.  
 պետութեան”): Վերոյիշեալ Գրատիան, Վա-

1 Մաղաղաս ԺԷ (413), Թէոփանէս 168. Ազատիաս  
 Գ. 15, ուր Լազերու թագաւորներուն նման հանդերձանքը  
 կը նկարագրուի:

2 Պրոկոպ. անդ մանրամասն կը ստորագրէ:

3 Ammian. XXIII. 7. 9. L. 57 C. Th. de cursu  
 publ. 8. 5 (a. 397). Թէ հոս յիշուած «պատգամաւորք  
 յայլեւայլ ազգաց»-ով՝ սատրապութիւնները կը հասկը-  
 ցուին, շատ հաւանական է, վասն զի այս հրովարտակն  
 ուղղուած է առ Թեմիսթեոս՝ դուքս Հայաստանի: L. 16  
 C. J. 12. 15 այս տեղը կրճատուած ունի:

ղենտիան եւ Թէոդոս կայսերաց Փոքր Ծոփաց սատրապին ուղղուած Յունիսի (387) հրովարտակը այս մասին աւելի մերձաւոր տեղեկութիւն կու տայ:

“Ա՛րորչենք որ պսակի ոսկին տրուի ու ընծայուի անոնց, որոնց տալը կ'երեւայ թէ ապօրինաւորապէս վերցուած է. ըստ նախկին սովորութեան ամէն սատրապք վասն հպատակութեան որ կը պարտի հռովմ. պետութեան, իրենց ստացուածքէն պսակը նային որ ընծայեն մեր վեհափառութեանը<sup>1</sup>”:

Այս արքունի հրովարտակին մէջ ինչ ինչ բան մտած կը մնայ: Կարծես կ'երեւայ թէ Փոքր Ծոփաց սատրապը միայն՝ առանց միւսներուն, կայսերաց “պսակ” տալը կարգած ըլլայ. բայց ի՞նչ առթիւ: Մարդ կը միտի ենթադրելու, թէ Ճիշդ Պարսից հետ յաջողապէս կնքուած խաղաղութեան դաշանց առթիւ: Այս տրամադրութեան արտաքին շարժառիթ տուած պիտի ըլլայ կայսրներուն ուղղուած գանգատ մը կամ մէկ քանի շահագրգիռներու խնդիրքը: Մէկ երկու տարի յառաջ իրենցմէ տրուած կարգադրութեան մը վրայ յեցած՝ կայսրները հաճ<sup>2</sup> չեն, որ aurum coronariumը իրենց նուիրելու համար բաց ի ըստ սովորութեան պարտաւոր նախարարներէն՝ ուրիշներ ալ մասնակցած են, եւ

1 L. 6 Cod. Th. de aur. coron. 12. 13. — Այս պատասխանագիրը Յունաստանու օրինակքին մէջ (10. 76) առնուած է:

2 L. 5 C. Th. “պսակի ոսկին հասպելու համար հաճելի է որ ոչ որ բաւարարուի արտաքոյ սովորութեան”:

կը սահմանեն, որ ասոնցմէ յանիրաւի առնուած գումարներն ետ տրուին: Ա՛րորչեն դարձեալ, որ Տիւն սովորութեան համաձայն (ուստի եւ արդէն սատրապութեանց առաջին ստացման ժամանակէն) այսպիսի պարգեւները ամէն սատրապներն ի միասին հոգալու պարտաւոր են եւ ծախքերը իրենք պիտի ընեն իրենց անձնականէն: Ահատողութեան արժանի է այն ալ, որ կայսերք իրենց կարգադրութիւնն ընելու եւ վճիռ տալու իրաւունքը՝ առ որ հնազանդութիւն կը պահանջեն իբր իրենց վեհապետութեան սեպհականութիւնը, կէս մը վեհապետական իրաւունք վայելող սատրապներուն հանդէպ եւս կ'արժեցընեն, եւ թէ՛ թէեւ պատասխանագիրը կերպապէս Փոքր Ծովաց սատրապին ուղղուած է, թայց ըստ բովանդակութեան ամէն սատրապներուն համար սահմանուած է: այս կէտը կը հաստատէ միանգամայն վերոյիշեալ ենթադրութիւնը, թէ այս սատրապն իւր մասնաւոր գերագաս դիրքովը՝ միւսներուն ներկայացուցիչը համարուած էր:

Սատրապներու երկիրներուն մէջ ալ հռովմայեցի գնդերու կայան չկար. Notitia ի ընտրութիւնը եւ Պրոկոպի<sup>1</sup> որոշ վկայութիւնը ասոր վրայ տարակոյս չեն թողուր: Այսպէրք բաւական կը համարէին Պարսկաստանի սահմանաց պաշտպանութեան հոգը սատրապներուն

1 Պրոկոպ. անգ. «Հռովմական օգնական զօրք ոչ Հայոց թագաւորն ունէր եւ ոչ սատրապք. պատերազմական իրերը անոնք ինքնին կը վճարէին»:

եւ անոնց մարտիկներուն թողուլ: Բուն իսկ պարսիկ սահմանին վրայ գտնուող Մարտիրոպոլիսն իսկ դեռ Անաստասիոս կայսեր կառավարութեան ժամանակ հռովմայեցի պահակազօրք շունէր<sup>1</sup>: Բարբարոսներու ընդհատ ընդհատ յարձակումները ստիպուած էին սատրապները վանել, իսկ պատերազմի պարագային օգնական զօրք տալ եւ անոնցմով հռովմէական բանակին միանալ<sup>2</sup>: Սակայն հաստատուն, հռովմէական բանակին վերաբերող զօրագունգեր ալ կային, որոնք իբրեւ կամաւոր կամ իբրեւ վարձկան սատրապներու երկիրներու մէջէն այնպէս կը զինուորագրուէին, ինչպէս որ այլ բարբարոս ժողովուրդներէն սովորութիւն էր զինուոր առնուլ: Այսպէս Notitia յի մէջ իբրեւ Արեւելեան զօրաց Մագիստրոսին անմիջական հրամանին տակ կը յիշուին կեղծ-կոմսականք (Pseudocomitatenses)<sup>3</sup> եւ անդրտիգրիսեան երկու հայկական լեգէոններ, անուանակոչութիւն մը՝ որով կրնանք հասկընալ միայն անդրտիգրիսեան գաւառներէն՝ այսինքն սահմանակից հայ սատրապութիւններէն առնուած գնդերը<sup>4</sup>: Կը յի-

<sup>1</sup> Պրոկոպ. Վասն շին. Գ. 2 (249):

<sup>2</sup> Օրինակներ կու տայ Ամմ. ԻԱ. 6. 7. եւ այլն:

<sup>3</sup> Այս գունդերուն նկատմամբ տես Gothofredus Ի L. 18 C. Th. de re milit. 7. 1. Kuhn, städt. und bürg. Verf. d. Römer I. 135:

<sup>4</sup> Not. dign. Or. VII 58, Boecking, Not. I. 203  
Վաղեսի օրինակին հետեւելով՝ այս անդրտիգրիսեան հռովմէական տեսակէտէ աչքով համարել, բայց սատրապութիւնները — իրաց առեալ Ծովքը — հռովմայեցոց համար յայնկէս Տիգրիսի էին:

շատակուն՝ դարձեալ՝ հեծեալ աղեղ-  
նաւոր Կորդուացիք (equites sagittarii  
Cordueni)՝ Արեւմտեան շորաց Մագիստրոսին  
հրամանին ներքեւ<sup>1</sup>, եւ թեւ ժե. Փղա-  
ւեան Կորդուաց (ala XV Flavia Cor-  
duenorum) եւ վաշտ ժԴ. Վաղերեան  
Ծաւղէից (cohors XIV Valeria Zabde-  
norum) Միջագետքի Դուքսին հրամանին ներ-  
քեւ<sup>2</sup>, թէպէտ եւ Կորդիք եւ Ծաւղէք շատոնց  
կորսուած եւ Պարսից ձեռքն անցած էին: Պէտք  
է միտ դնել, որ գնդերու հին անուններուն պա-  
հուիլն՝ չի նշանակեր թէ յետնագոյն ժամա-  
նակներուն ալ զինուորները նոյն գաւառներէն  
առնուած ըլլան:

Տեղեկութիւն չունինք թէ ինչպէս էր  
սատրապութեանց մէջ իրաւական դրութիւնն:  
Կ'երեւայ թէ սատրապները բնիկ իրաւանց ու սո-  
վորութեանց համեմատ կը կառավարէին: Այս  
պատճառաւ ալ կարծելու չէ թէ հռովմայեցի  
բարձր պաշտօնատարներու՝ զ. օր. Արեւելից  
Կոմէսին եւ անկէ ալ Պրեստորեան վերակացուին  
կը բողբոքէր իրրեւ բարձրագոյն ատեան-  
ներու: Ասոնց բողբոք ներկայացընելու օրեւէ  
կերպական եւ նիւթական հիմ չկար: Բողբոք կամ  
խնդիրք մ'առ առաւելն կայսեր կրնար ուղ-  
ղուիլ, եւ այսպիսի բողբոքի մը դէպք է վերը  
յիշուած պատասխանագրին դէպքը: Հռովմէա-

<sup>1</sup> Not. dign. Oee. VI. 83. VII. 209.

<sup>2</sup> Not. dign. Or. XXXVI. 34. 36.

կան բարձրագոյն ատեաններուն միջամուխ չըլլալուն մէկ ապացոյցն ալ այն է, որ Հայաստանի եւ սատրապութեանց մէջ ազգային իրաւունքը՝ որ իւր ամուսնական եւ ժառանգական իրաւունքովն այնպէս կը խոտորէր հոռովմէականէն, կրցաւ մինչեւ Յուստինիանու ատեն կանգուն մնալ: Եթէ Յուստինիան L. 5 C. J. de temp. et repar. appel. 7. 63ին մէջ (529) նաեւ  
 “Հայոց եւ ազգաց, կայսերական արքունիք բողբքել կրնալուն վրայ կը խօսի, ապահովապէս այս նորութիւն մըն է, որ կապ ունի այն բարենորոգումներուն հետ, որոնց վրայ վարը պիտի խօսինք:

Որչափ ատեն որ ազգային թագաւորութիւնը Հայաստանի մէջ իւր գոյութիւնը պահեց, սատրապներն՝ հակառակ իրենց Հոռովմէն կախում ունենալուն, յառաջուան պէս իրենք զիրենք իրրեւ հայ եւ իրրեւ աւատ նկատած են Արշակունեաց, որոնց իրր այսպիսի՝ հաւատարմութիւն եւ պատերազմի ատեն օգնել պարտական էին, եւ կ'երեւայ թէ այս ըմբռնման եւ ասով յառաջ եկած կրկնակի յարաբերութեան Հոռովմայեցիք այնչափ կարեւորութիւն տուած չեն, քանի որ Հայաստան՝ գէթ տեսականապէս Հոռովմէն պաշտպանուած տէրութիւն կը նկատուէր եւ ըստ այսմ՝ նոյն յարաբերութեամբ հոռովմէական շահերը վտանգեալ չէին երեւար: Այսպէսով հոռովմայեցի սատրապները շատ անգամ գործնականապէս մասնակից եղած են այն ներքին ու արտաքին պատերազմներուն, որոնց

բռնուած է Հայաստան՝ մանաւանդ Յովհաննեան  
խաղաղութենէն ետքը: Հայ տեղեկութեանց  
մէջ յաճախ կը հանդիպինք Ծովագ աշխարհի  
եւ Շահունեաց Ծովագ իշխաններուն, որոնք  
մերթ յարձակում գործող պարսիկ զօրաց դէմ  
կ'ելլեն, մերթ հաւատարիմ մնալով Հայոց օրի-  
նաւոր թագաւորին եւ անոր երկրին, Պարսից  
կողմն անցնող մեծամեծներուն եւ անոնց կող-  
մանէ պարսկական օգնութեամբ դրուած գա-  
հու հետամուտներուն դէմ կը կռուին՝ Հայոց  
թագաւորին թեւ ու թիկունք եղած<sup>1</sup>: Այս յա-  
րաբերութիւնները դաղրեցան հռովմէական  
Մեծ Հայոց մէջէն թագաւորութեան բարձուե-  
լովը: Երբ ետքէն Պարսկահայք ծանր պատե-  
րաղմներով պարսկական լուծէն աղատիլ փոր-  
ձեցին, ի զուր հռովմէական սատրապներուն  
օգնութեան գիմեցին: Ասոնք, ինչպէս նաեւ  
կայսրները անոնց ի նպաստ ամէն միջամտու-  
թիւն մերժեցին<sup>2</sup>:

Սատրապներու գիրքն էական փոփոխու-  
թիւն կրեց Զենոն կայսեր ժամանակ: Սատրապ-  
ները՝ Արեւելեան զօրաց Մագիստրոսին՝ Իղզոսի  
օրինակին հետեւելով, Անտիոքայ մէջ երեւան  
եկող Ղեւոնդիոս հակառակաթոռ կայսեր կողմն  
անցան<sup>3</sup>. Զենոն 488ին ապստամբութիւնը յաղ-

1 Փառսոս Գ. 109.

2 Ղ. Փարպ. զԼ. Իթ. 1. Եղիշէ զԼ. 2.

3 Այս ապստամբութեան նկատմամբ, զոր Ղեւոնդ  
կայսրուհին՝ Լեւոն Առաջնոյն այրին եւ Զենոնի զորանչը  
սաղրեց, տես Մաղաղաս Ժ. Ե. 387 եւն: Թէոփանէս 127  
եւն: Պրոկոպ. Վասն շին. Գ. 1 (247):

Թանակաւ ընկճելէ ետքը՝ սատրապներու հետ  
 ալ հաշիւ տեսաւ: Թէեւ սատրապութիւնները  
 չվերցուց, բայց մինչեւ նոյն ժամանակ պաշտօնի  
 գլուխ գտնուողներն իրենց պաշտօնէն վար  
 առաւ, տիրող ցեղերը յաջորդութեան իրաւ  
 ունքէն զրկեց, եւ որոշեց, որ սատրապներն  
 այնուհետեւ ամէն անգամ ըստ կամս կայսրմէ  
 պիտի անուանուին<sup>1</sup>: Ժառանգականութեան հետ  
 միաժամանակ ջնջուեցաւ ցկեանս սատրապու-  
 թիւնը. որովհետեւ սատրապները պաշտօնի կո-  
 չելու ժամանակն ալ՝ այնուհետեւ միայն կայսրմէ  
 կախում ունեցաւ: Զենոն Նախկին յարարերու-  
 թեան մէջ պահեց միայն Քալահոյիտն՝ որուն  
 Նախարարը հաւանաբար մասնակցած չէր ասպ-  
 ստամբութեան<sup>2</sup>: Թէպէտ եւ սատրապները այ-  
 նուհետեւ ալ կայսրը կ'ընտրէր գլխաւորաբար  
 տեղւոյն նշանաւոր անձինքներէն եւ Նախկին  
 տիրող ցեղերէն եւ սատրապութեանց կազմա-  
 կերպութիւնը մեծ փոփոխութիւն մը չկրեց, ի  
 մասնաւորի հռովմայեցի գնդերը հիմայ ալ  
 մնայուն կերպով հոն չհաստատուեցան եւ սահ-  
 մաններու պաշտպանութիւնն ալ յառաջուան  
 պէս անոնց սեպհական բաժին մնաց<sup>3</sup>. այսու-

1 Արտիպ. անդ. «Իսկ մեկալ ամէնքը պաշտօնանկ  
 ընելով՝ այլ եւս չթողուց որ իրենց գաւառներուն ժառան-  
 գական իրաւամբ տիրանան, այլ սահմանեց որ այնուհետեւ  
 կայսեր հաճելի եզոյր յաջորդ ըլլայ սատրապութեան  
 պատուոյն:»

2 Արտիպ. անդ.:

3 Արտիպ. անդ. «Եւ ոչ իսկ սատրապներուն հռով-  
 մայեցի զինուոր տրուեցաւ. այլ հայ զինուորներ ըստ հին  
 սովորութեան:»

Հանդերձ սատրապներու գիրքն ու Նշանակութիւնը ալ յառաջուանը չէր: Իրենց ժառանգական իշխանութեան պատուէն մերկացուած՝ թէեւ հռովմայեցի պաշտօնատէրներ չէին, բայց այնուհետեւ լոկ կայսեր շնորհքէն կախում ունեցող՝ իրենց յանձնուած երկիրներուն վերակացուններն ու կառավարիչներն էին: Սատրապութիւններն այս ձեւին տակ մնացին տակաւին գրեթէ կէս դարու շափ՝ 488—536:

## Դ.

### Յուստինիանու Բ-ի Երգիւնը:

Ջինուորական կազմակերպութիւն՝ Հայաստանի մէջ: Հայկական չորս գաւառներն ըստ 31 հրովարտակի: Կուսակալներու՝ իրրեւ գերագոյն ատեան՝ բողոք ընդունելու իրաւասութիւնը: Հրովարտակ 23: Հրովարտակ 21:

Երբ Յուստինիան 528 Օգոստոս 1ին արեւելեան հռովմէական պետութեան միահեծան իշխանութեան գահը բարձրացաւ<sup>1</sup>, 522էն ի վեր սկսեալ փոփոխ բախտով Պարսկաստանի դէմ մղուող պատերազմը տակաւին կը շարունակուէր: Հայաստանի մէջ վերջերս կրուած պարտութիւն մը եւ Պարսից մինչեւ Պոնտոս<sup>2</sup> յառաջխաղացումը՝ համոզեցին զկայսրն, որ ձեռք առնուած զինուորական միջոցներն ան-

<sup>1</sup> 527 Ապրիլ մէկ սկսեալ գահակից է Յուստինոսի, ինչպէս ինքը կ'ըսէ 477 հրովարտակին ա. գլխոյն մէջ:

<sup>2</sup> Այս պատերազմին նկատմամբ տես Պրոկոպ. վասն Պարսկ. պարզ. Ե. 10 եւ ն: Nöldecke, Aufsätze 110 եւ ն:

բաւական են. որով գահ ելլելուն պէս՝ այնպիսի կարգադրութիւններու ձեռնարկեց, որոնք վտանգուած սահմաններն առաւել ապահովութեամբ պիտի պաշտպանէին: Կայսրն որոշեց անկախ զինուորական կազմակերպութիւն մը տալ ի մասնաւորի այս վտանգեալ երկիրներուն եւ հաստատեց այս երկիրներուն համար նոր ինքնուրոյն զօրաց Մագիստրոսի մը պաշտօնը՝ առանց վերցընելու արեւելից Մագիստրոսը, որ մինչեւ նոյն ատեն գոյութիւն ունէր արդէն: Եւ այս գործադրուեցաւ արդէն շատ անգամ յիշատակուած յաջորդ կարգադրութեամբ՝ (L. 5 C. J. de off. mag. mil. 1. 29).

« Ինքնակալ Յուստինիանոս՝ Ա. Զեաեայ առն անուանոյ զօրապետի վասն Հայաստանի, Պողեմոնեան Պոնտոսի եւ ազգաց:

Երբ Աստուծոյ կամօքը Հռովմէական պետութիւնը մեզի յանձնուեցաւ՝ անձկութեամբ եւ զգուշաւոր փութով քննեցինք ու տեսանք որ պէտք է Հայաստանի, Պողեմոնեան Պոնտոսի եւ ազգաց ալ մեր այս օրէնքովը՝ զօրաց յատուկ զօրապետ մը հաստատել եւ վստահ թէ քու մեծութիւնդ, որ մեծապէս սիրելի է մեզի իւր նախկին գործերովը, յարմար է այդպիսի պատուոյ, առ սյդ ընտրեցինք, եւ ինչ ինչ գաւառներ, այսինքն Մեծ Հայք, որ ներքին ալ կը կոչուի, եւ ազգերը (այսինքն Անձիա եւն տես էջ 45) եւ Առաջին եւ Երկրորդ Հայք եւ Պողեմոնեան Պոնտոսը յանձնեցինք քու խնամոցդ անոնց

դուքսերովն ի միասին եւ բոլորովին վերցուցինք  
 Հայաստանի կռուսը, եւ քու իշխանութեանդ  
 տակ կը դնենք ոչ միայն մեր այս հրովարտա-  
 կովը նոր կազմուած երկիրներէն առնուելիք  
 զինուորները, այլ եւ սյոթմեան եւ արեւելեան  
 եւ այլ բանակներէն սահմանուած զինուորները  
 եւն<sup>1</sup> ր :

Նոր վերին հրամանատարին՝ որուն պաշ-  
 տօնական տիտղոսն էր Մ ա գ ի ս տ ր օ ս զ օ ր ա ց  
 Հ ա յ ա ս տ ա ն ի եւ Պ ո ղ ի մ ո ն ե ա ն Պ ո ն-  
 տ օ ս ի եւ ա զ գ ա ց (Magister militum per  
 Armeniam et Pontum Polemoniacum et  
 gentes), իրբեւ իշխանութեան վիճակ յան-  
 ձնուեցան ըստ այսմ ոչ միայն յառաջ Հայաս-  
 տանի Գուքսին ենթակայ գաւառները, այլ եւ  
 Մեծ Հայաստան եւ սատրապութիւնները, այն-  
 պէս որ բոլոր այս երկիրներն այնուհետեւ մէկ  
 զինուորական շրջանակ կազմեցին: Յուստինիան  
 այս պաշտօնին ընտրած անձին մէջ ալ յաջո-  
 զութիւն ունեցաւ: Այս պաշտօնին կոչուեցաւ  
 Ջ ե տ ա <sup>2</sup>, որ Բեղիազարի պէս արքունի թիկնա-  
 պահաց գունդէն յառաջ եկած, պարսկական  
 պատերազմի մէջ նշանաւոր հանդիսացած էր եւ  
 Թէոդորայի քրոջը հետ ամուսնանալով՝ կայսեր

1 Պրոկոպ. ալ (Վասն շին. Գ. 1. 246) կը յիշէ  
 Հայաստանի կռուսին բարձու մն ու գորաց նոր Մագիստրոսին  
 հաստատութիւնը:

2 Այս անունը մերթ Տίτιας (Պրոկոպ. Վասն Պարս.  
 պարզ. Ա. 12. 15. Բ. 3), մերթ Τζίτιας (Պրոկոպ. Վասն  
 շին. Գ. 6. Թէոփանէս 175), մերթ Ζίτιας (Մաղաղաս  
 ժ.Ը. 429) կը գրուի: 224 հրովարտակին յառաջարանն ունի

խնամի եղած<sup>1</sup>։ Իրեն յանձնուեցաւ նորակազմ  
 քանակ մը, որ բաղկացած էր մասամբ նոր գուն-  
 դերէ, մասամբ Արեւելից զօրաց Մագիստրոսէն  
 առնուած շատ մը լեզուներէ եւ թիկնապա-  
 Տաց գունդերէ<sup>2</sup>։ Գլխաւոր կայանն էր լաւ  
 ամրացուած Թէոդուպոլիս. կայսրը թոյլ  
 տուաւ, որ դիւանը (scrinarii) կազմուի երկրին  
 ծանօթ Հայերէ<sup>3</sup>։ Զօրաց նոր Մագիստրոսի  
 ներքեւ հրամանատար կարգուած էին ըստ սո-  
 վորականին շատ մը Գուքսեր. մէկը Մեծ  
 Հայոց մէջ Արտաղեսոն բնակութիւն հաս-  
 տատած էր, սատրապութեանց մէջ երկու նոր  
 անուանուած Գուքսեր, մէկը Մարտիրոպոլ-  
 սոյ մէջ, միւսը նոր ամրացուած Աթառիճի  
 մէջ<sup>4</sup>։ Ընդհակառակն կ'երեւայ թէ Հայաստանի  
 նախկին Գուքսն եւ անոր ազդեցիկ դիրքը բարձու-  
 ած էին, ինչու որ զօրաց նոր Մագիստրոսն անոր  
 տեղը բռնելու սահմանուած էր։ Նոյնպէս նաեւ  
 դադրեցան սատրապներն զինուորական հրամա-  
 նատար ըլլալէ, եւ այնուհետեւ քիչ ժամանակ  
 եւս մնացին իրենց պաշտօնին մէջ իբրեւ քա-  
 ղաքական կառավարիչ։

Τζίτιας, Ինչ ինչ ձեռագրաց մէջ կայ նաեւ Ζήτιας ձեւը,  
 Այսպէս նաեւ հրովարտակր։

1 Մագաղաս ձ.Ը. 430. Պրոկոպ Historia arcana 9  
 (59) կը կոչուէր՝ Առփանա։

2 Մաղաղաս անդ — «Թագաւորը զօրավարին զի-  
 ւորներ տուաւ՝ երկու նախագահութիւններէ եւ արեւ-  
 ելքէն։ Յետոյ կ'ըսէ՝ «Չորս գունդ արեւելեան զօրավարէն։»

3 Մաղաղաս, անդ։

4 Պրոկոպ. Վասն շին. Գ. 2 (248). Գ. 3 (251. 252.)

Զինուորական այս կազմակերպութեան հետ կատարուած պիտի ըլլայ նաեւ Մեծ Հայոց կերպական գաւառի մը ձեւ ընդունիլը: Յուստինիան՝ Հայաստանի զօրաց Մագիստրոսին յանձնուած գաւառներուն կարգը կը դասէ Մեծ Հայաստանն ալ, եւ անկարելի է, որ կարենար վերցուցած ըլլալ Հայաստանի մինչեւ նոյն ժամանակ պաշտօնավարող կոմէսին պաշտօնը, եթէ միաժամանակ Հայաստանի համար կուսակալի մը գլխաւորութեան ներքեւ քաղաքական վարչութիւն մը տուած չըլլար: Վասն զի 535ին հրատարակուած Տրդարքունի հրովարտակին կցուած Notitia յի մէջ նշանակուած է հիւպատոսական գաւառներու տակ նաեւ *Armenia magna* (Մեծ Հայաստան) նախագահով մը իբր կուսակալ<sup>1</sup>. եւ մենք ամէն իրաւունք ունինք այս կազմակերպութիւնը L. 5 C. J. 1. 29ով տրուած համարելու: Այս օրէնքը թէպէտ մեզի առանց թուականի հասած է, բայց ներածութեան — cum Romanum nobis sit imperium delatum (= երբ Հռովմէական պետութիւնը մեզի յանձնուեցաւ) — բառերը մեզի ցոյց կու տան, թէ՛ եթէ ոչ արդէն 528ին, յամենայն դէպս Յուստինիանու կառավարութեան առաջին տարին հրատարակուած է, եւ այս ժամանակամիջոցը բացօրոշ ընդունուած է Մաղաղաս եւ Թէոփան ժամանակագիրներէն՝ որոնցմէ առաջինը յայտնա-

<sup>1</sup> Nouvelle 8. Not. § 23:

պէս առջեւն ունեցած է այս օրինաց բնագիրը<sup>1</sup>։

Երբ Պարսից Խոսրով արքային հետ 533ին Հռովմայեցիք իրենց համար անպատուաբեր խաղաղութիւն ըրին<sup>2</sup>, Յուստինիան՝ մինչ իր զօրքերը արեւմուտքի մէջ գոթական տէրութեան վրայ յարձակելու կը պատրաստուէին, Հռովմէական պետութեան արեւելեան մասին մէջ տիրող հանդարտութենէն սգտուեցաւ՝ հոն քանի մը կարեւոր վարչական բարենորոգումներ մուծանելու։

Յուստինիանու գովութիւնը ամբողջական չ'ըլլար, եթէ միայն անոր համար դրուատուի, որ օրինագրքին (Corpus iuris) հեղինակը հանդիսացած է եւ արեւմուտքի մէջ Հռովմէական պետութեան սահմանները յաղթութիւններով ընդարձակած է։ Այս զարմանալիօրէն բազմակողմանի նկարագրին յարգը լիովին ի վեր հանելու համար, պէտք է մանրամասն աչքի առջեւ բերել այն ամէն բան, ինչ որ անիկայ ըրած է իւր բազմակողմանի ձիրքերուն, գործառնութեանց ծանօթութեան, գործելու անխոնջ եռանդեան բերմամբն եւ պետական վարչութեան զանազան ճիւղերուն — արդարութեան, ելեւմտից, շինութեանց, սահմանաց ամրութեան

1 Մաղաղաս, Թէոփանէս անդ։

2 Պրոկոպ. Ասան Պարսկ. պորդ. Ա. 22 (113) բացայայտ խաղաղութեան կնքումը կը դնէ Յուստինիանու թագաւորութեան վեցերորդ տարին։ Ranke, Weltgesch. IV. 2. 42 սխալմամբ 531ին կը դնէ։

եւն — մէջ օժանդակ զօրութիւնները յարմար կերպով ընտրելով ու գործածելով: Իւր օրէնսդրական հրովարտակաց հաւաքածոն պերճախօս վկաներ են ըսուածին. դժբախտաբար անոնց մէջ ժամանակին հասարակական իրաւանց, վարչութեան եւ տնտեսական յարաբերութեանց վրայօք բովանդակուած ճոխ գանձերը գրեթէ թաղուած մնացած են: Արնդունինք, թէ Յուստինիանու շատ մը ձեռնարկութիւնները միայն արքունի գանձուն շահերուն ծառայած, եւ թէ հպատակաց բարւոյն համար եղած ինչ ինչ ծրագիրներ՝ գործադրող պաշտօնէութեան անատակութեամբն ու շարակամութեամբը հակառակ արդիւնք յառաջ բերած են — սակայն եւ այնպէս երբեք կարելի չէ ուրանալ այն մեծ յաջողակութիւնը, որով կայսրն իւր գաղափարները յղացած եւ իւր ծրագիրները գործադրած է<sup>1</sup>:

Արչական-օրէնսդրական բարենորոգմանց համար առանձինն կերպով արդիւնաւոր եղած են 535 եւ 536 տարիները: Գրամով պաշտօն տալու եւ պաշտօնի հասնելու ճարակած անկարգութիւնը՝ ազդուապէս խափանելու համար՝ 535 Ապրիլին տեսակ մը պաշտօնի եւ բարեկարգու-

1 Այսպէս ընել ստիպուած է մինչեւ անգամ Պրոկոպ., թէեւ ակամայ, իւր Գաղտնի պատմութեանը մէջ: Անոր չափազանցութիւնները յայտ փոփոխութիւն յառաջ չեն բերեր: Եուստինիանու արժանիքն ամենէն լաւ յերեւան կը հանէ Rank e, Weltgesch. IV, 2. 12 ff. 107 ff. Բաւական անքննական ժամանակագրութիւն մը կ'ընծայէ IsambEAU, Histoire de Justinien, Paris 1856.

Թեան կարգադրութիւն մը՝ Տրդ Տրովարտակը (ut magistratus absque ullo suffragio fiant) Տրատարակուեցաւ, եւ միեւնոյն ատեն ելաւ 17րդ Տրովարտակն ալ (de mundatis principum) իբր գործառնութեանց ընդհանուր Տրահանգ՝ գաւառաց կուսակալներուն համար: Այս հիմնական օրէնքներուն վրայ ետեւէ ետեւ աւելցան մասնական գաւառական կանոններ՝ մանաւանդ քաղմաթիւ կանոններ ասիական գաւառներուն համար, որոնց մէջ ասոնց նոր սահման եւ նոր կազմակերպութիւն տրուած են եւ կուսակալներուն պարտականութիւնն աւելի ի մերձուստ կանոնաւորուած է. մէկ քանի գաւառներու մէջ զինուորական ու քաղաքական վերին իշխանութիւնն ինչ ինչ պատճառներով կուսակալին անձին վրայ միացուեցան<sup>1</sup>, որով կոստանդիանոսէ ի վեր այս պաշտօններու կանոնաւորապէս պահպանուած անջատումը վերցաւ:

Հայ երկիրներն ալ (ή τῶν Ἀρμενίων χώρα) 536 Մարտին 31րդ արքունի Տրովարտակով նոր կազմակերպութիւն ընդունեցան<sup>2</sup>: Արդէն գոյութիւն ունեցող երեք գաւառներուն՝ Ա., Բ. եւ Մեծ Հայոց վրայ աւելցաւ սատրա-

<sup>1</sup> Այսպէս Պիտիւն, մէջ՝ Nov. 24, Լիւնոն, մէջ Nov. 26 Իւնոն, մէջ Nov. 27 եւն: Այս ամէն օրէնքներն ուղղուած են առ Յովնէ-Վոյո-դ-է-ն՝ որ Յուստինիանու ամենազօր պաշտօնեան էր այն ժամանակ ու սիրելին: Ետը վրայ տես Պրոկոպ. Վասն Պարսկ. պարզ. Ա. 24 (121 եւն):

<sup>2</sup> «Վասն կազմակերպութեան Հորից իշխանացն Հայոց»:

պութիւններէն ձեւացած Չորրորդ Հայք մը. միեւնոյն ժամանակ գաւառներն նոր անուանակոչութիւններ ընդունեցան եւ կուսակալները (Քէկի բացառութեամբ) բարձրագոյն աստիճան եւ նոր տիտղոս:

1. Այժմ Ա. Հայք անուանուած գաւառը կը համապատասխանէր քիչ յառաջ հաստատուած Մեծ կամ ներքին Հայոց, բայց այնպէս մը, որ անոր տարածութիւնը նախկին Ա. Հայքէն եւ Պոնտոսէ առնուած քանի մը քաղաքներով (Սատաղ, Նիկոպոլիս, Կիրասոն, Տրապիզոն եւն) զգալաբար ընդարձակուեցաւ եւ ասով ծով հասաւ<sup>1</sup>: Մայրաքաղաք եղաւ յառաջուան Բասան (Bazanis), որուն անունը Ի պատիւ կայսեր փոխուեցաւ եւ եղաւ Յուստինիանուպոլիս<sup>2</sup>: Կուսակալն էր Պերամեծարութեան (Spectabilis) աստիճան ունեցող փոխհիւպատոս մը<sup>3</sup>:

2. Բ. Հայք ձեւացաւ հին Ա. Հայոցմէ, եւ Պոնտոսէ ու Հելենոպոնտոսէ առնուած քանի մը քաղաքներէ. ասով տեղը եկաւ ինչ որ Ա. Հայոց տուած էր: Գլխաւոր քաղաքը մնաց յառաջուան պէս Սերաստիա. եւ կուսակալն ալ պահեց նախագահի (Praeses) աստիճան եւ դիրք<sup>4</sup>:

<sup>1</sup> Nov. 31 e. 1 pr.

<sup>2</sup> Nov. 31 e. 1 pr. Βαζανίς, Պրոկոպ. Աւան շին. Գ. 4. 5 (254. 256) Βιζανία.

<sup>3</sup> Յուստինիան այս պաշտօնին կոչեց իւր սիրելին Ալեքսանդր: Պրոկոպ. շատ վատ կը խօսի ասոր վրայ, Աւան Պրոկ. պարզ. Բ. 3 (159):

<sup>4</sup> Nov. 31 e. 1. § 1. Nov. 8. Not. § 43.

3. Գ. Հ ա յ ք ն էր հին Բ. Հ ա յ ք՝ Մ ե լ ի տինէ գլխաւոր քաղաքով, անփոփոխ տարածութեամբ: Բայց իբրեւ կուսակալ դրուեցաւ մինչեւ նոյն ատենուան նախագահի տեղ, Յուստինիանեան կոմս մը Գ. երամեծարութեան աստիճանաւ<sup>1</sup>: Միւս երեք կուսակալներուն հակառակ՝ ասոր յանձնուեցաւ քաղաքական վարչութեան հետ զինուորականն ալ, ապացոյց մը, թէ կայսրն որպիսի կարեւորութիւն ընծայած էր ճիշդ այս տեղւոյն<sup>2</sup>:

4. Գ. Հ ա յ ք ը կաղմեցին սատրապութեանց, ազգաց երկիրները, «որ յառաջ գաւառային կաղմակերպութիւն չունէին, այլ իրենց մէջ կը բովանդակէին պէսպէս օտար ազգեր — եւ սատրապներէ կը կառավարուէին» — ասոնք նոր գաւառի մը միացուելով ու կաղմակերպուելով, եւ այն ալ Հիւպատոսի աստիճանաւ նախագահի մը ներքեւ իբրեւ կուսակալ: «Նոյն գաւառը դրինք վարչութեան մը տակ, որ քաղաքային կաղմակերպութիւն ունի — այս գաւառը ստորագաս վարչութիւն ունեցողներուն կարգէն է, ըստ որում զայն հիւպատոսական գաւառ ըրինք<sup>3</sup>»:

Գլխաւոր քաղաքները մնացին, երկու Գուքսերուն իբր կայան յիշատակուած Մարտիրոսպոլիսն եւ Աթիթառիճը:

1 Nov. 31. c. 1. § 2. ըստ Ե. 2ի Թ-վ-ն անուանուեցաւ Եուստ. Կոմս: ըստ Nov. 8. Notit. § 22ի՝ նախկին նախագահը լսի հիւպատի աստիճան ունէր:

2 Nov. 31. c. 3.

3 Nov. 31. c. 1. § 3.

Հոսովմէական քաղաքային վարչութեան հաստատութեան՝ սատրապներու գոյութիւնն անմիասնական էր. ասոնք կորսնցուցին իրենց պաշտօններն ու աստիճանները<sup>1</sup>, եւ այսու արեւելեան Հոսովմէական պետութեան մէջէն անհետ եղաւ աւելի քան երկուհարիւր տարիէ ի վեր իւր գոյութիւնը պահպանած կարեւոր տեղական եղականութիւն մը: Ինչ ինչ սատրապութեանց անունները սակայն առկաւին տեւեցին իրենց քաղաքական ջնջումէն ետքն ալ. ասոնք իրրեւ գաւառներու անուն երկար ատեն գործածութեան մէջ մնացին եւ դեռ եւս յետնագոյն ժամանակներու մէջ կը գտնուին եկեղեցական թեմերու եւ այլ գաւառական ցուցակներու մէջ<sup>2</sup>:

Հայաստանի նորոգ կազմակերպութիւնը միայն քաղաքական նշանակութիւն ունէր՝ ոչ թէ եկեղեցական. մետրապոլտական եւ թեմական յարաբերութեանց մէջ՝ կայսեր բացարձակ կամօց համաձայն ամենեւին փոփոխութիւն պիտի չմտցուէր, մանաւանդ թէ ամենայն ինչ հին վիճակին մէջ պիտի մնար. այս յարաբերութեանց վրայ աւելի մանրամասն խօսիլը մեր նպատակէն դուրս կը համարինք<sup>3</sup>:

1 «Թագաւորը պէտք տեսաւ սատրապներն անկէ վերցնելու:»

2 Partheyի բով (Hieroceles, էջ 90) գտնուած թեմերու ցանկը, որ Լեւոն Իմաստնոյն ժամանակէն է, կը յիշէ Չորրորդ Հայոց մէջ՝ Ծոփքը, Հանձիթը, Բալահոփտն ու Հաշտեանքը:

3 Nov. 31. c. 2. § 1. Նման է Պափլագոնիոյ համար Nov. 29. c 1.

Գաւառներու կերպարանափոխութեան հետ՝ իրաւական դրութեան եւ ի մասնաւորի աստիճանաբար ատեանէ ատեան բողոքելու Յուստինեան ինչ ինչ բարենորոգումներ մերձուստ յարաբերութիւն ունին: Գաւառական կուսակալացիքը եւ սովորական դատաւորաց (iudices ordinarii) վճիռներուն դէմ բողոքը՝ սովորաբար կ'ըլլուէր ամէնէն մերձաւոր բարձրակարգ փոխանորդներու (Vicarii) կամ ուրիշ գերամեծար դատաւորաց (iudices spectabiles)՝ բաւական որ բացառաբար Պրետորաց վերակացուն ձեռնհասութիւնը (competence) միջամուխ չըլլար<sup>1</sup>: Գերամեծարներու դատավճիռներուն դէմ, որոնք յանուն կայսեր (sacra vice) կը արուէին, բողոք կ'ըլլար միայն ուղղակի կայսեր: Բայց արդէն Թէոդոս Բ. եւ Վաղենտիան իրենց արեւելեան հռովմեական պետութեան մասին համար 440ին տուած օրէնքին մէջ, L. 32 C. d. de appell. 7. 62<sup>2</sup>, գերամեծար դատաւորաց դէմ եղած բողոքն առաքած էին Արեւ. Պրետորաց վերակացուն եւ Պալատան դանձապահէն (Quaestor sacri palatii) կաղմուած մնայուն մասնաժողովի մը, որ ըստ իմիջ իբրիւ վերին արքունի ատեան վճիռ կու տար: Յուստինիանոս ամէն կերպով ջանաց այս ատեանը կարելի եղածին չափ կեր-

<sup>1</sup> Bethmann-Hollweg, Röm. Civilprozess III-56 ff.

<sup>2</sup> 440 թուականը P. Krüger հետեւցուցած է L. 2. C. J. 7. 63 եւ L. 1. C. J. 3. 4. իրարու հետ համեմատելով:

պաւորել մեծ դատերու համար, զայն շնչին խնդիրներէ ազատել եւ դատի դիմողներուն ժամանակ, յողնութիւն եւ ծախք խնայելու համար<sup>1</sup> իրաւական գործը գաւառներու մէջ մինչեւ ցայժմ եղածէն աւելի ապակենդրոնացրնել: Իւր 24, 25, 26 եւ 27րդ հրովարտականերովը 535 տարին սկսած բարենորոգումները, բաց ի թրակիսյէն, ամենէն աւելի կը հայէին Ասիական թեմէն Պիսիդիա (հրովր. 24) եւ Լիկաւոնիա (հրովր. 25) գաւառներուն, եւ Արեւելեան թեմէն<sup>2</sup> Իսաւրիա (հրովր. 27) գաւառին: Երկու ամիս ետքը հանուեցան 28 եւ 29րդ հրովարտակաները Պոնտոս թեմին վերաբերող Հեղենոպոնտոս եւ Պափղագոնիա գաւառներուն համար<sup>3</sup>: 535էն ետքը տրուած օրէնքները վարը պիտի յիշատակուին: Արդ՝ նորակազմ գաւառաց վրայ դրուած կուսակալներուն իրենց նշանակութեան (մէկ քանիները, ինչպէս վերեւ յիշատակուեցաւ, իրենց անձին վրայ կը միացընէին քաղաքական եւ ղինուորական վարչութիւն)<sup>4</sup> համապատասխանող արտաքին երեսոյթ մը տալու համար՝ կայսրն անոնց շնորհեց Պրետոր,

<sup>1</sup> Nov. 23 c. 3. Nov. 24 c. 5 i. f.

<sup>2</sup> 24-27 հրովարտակաները 535ին մեկնոյն օրը հրատարակուած են թուականաւ՝ XV. Kal. Jan. Belisario v. c. cons.

<sup>3</sup> Երկուքին թուականն ալ է՝ XVII. Kal. Aug. Belisario v. c. cons. Հեղոնոպոնտոս գաւառը կազմուեցաւ նախկին Պոլեմոնեան Պոնտոս եւ Հեղոնոպոնտոս գաւառներէ. Nov. 28 Praef.

<sup>4</sup> Տես էջ 64. Տան. 4:

Փոխհիւպատ, կոմէս կամ Չափաւորող (Moderator)<sup>1</sup> յատուկ տիտղոսներուն հետ առանց բացառութեան գերամեծար (Spectabiles) աստիճանը, եւ զիրենք ասով հաւասարցուց փոխանորդներու՝ իրենց նախկին մեծերուն: Աստիճանաբար ատեանէ ատեան եղած բողոքներու մասին յէականս հետեւեալ կարգադրութիւնն ըրաւ:

Նոր կուսակալներն իրր կայսերական բարձրագոյն դատաւոր — secundum sacri auditorii formam — կը վճռէին իրենց գաւառներէն եկած ամէն բողոքները, եւ այն՝ մինչեւ 500 սկուտի (solidi) արժողութեամբ վէճերու մէջ — ἄχροι πενταχουσίων ναυσιματίων — այլ եւս վերջնական նապէս ամէն իրաւական միջոց չզօրեցընելով<sup>2</sup>: Իսկ աւելի մեծ խնդիրներու մէջ, եւ կամ երբ իրենք վճիռ մ'արձակած էին իրրեւ առաջին ատեան, այն ատեն բողոքը կ'ուղղուէր ուղղակի կայսերական արքունի ատենին, այսինքն Պրետորաց վերակացուին (Praefectus praetorio) եւ կայսերական պալատան գանձապահին (Quaestor sacri palatii)<sup>3</sup>, եւ որովհետեւ այս նորո-

1 Պրետոր Պրետորիոյ, Լիկաւոնիոյ, Թրակիոյ, Պատիւադոնիոյ. Էպիսկոպոսի Լեզոնոպոնտոսի. Կիւսիսաւրիոյ: Նախկին Comes per Isauriam տիտղոսը (Not. dign. Or. XXIX) պէտք է այս միջոցներուն քննուած ըլլայ, վասն զի Լիերոսիզէս (Parthey 39) կը յիշէ «Իսաւրիոյ եպարքոսութիւնը՝ Պահերեցի մը տակ»:

<sup>2</sup> Nov. 24 c. 5. Nov. 25 c. 6. Nov. 26 c. 5. Nov. 27 c. 2. Nov. 28 c. 8. Nov. 29 c. 5.

<sup>3</sup> Nov. 24 c. 4. Nov. 25 c. 5 § 3.

գութեամբ աւելորդ եղած էին Ասիական եւ  
 Պոնտական (Asiana եւ Pontica) վիճակաց փո-  
 խանորդութիւնները (Vicariat), ուստի Յուստի-  
 նիանոս անոնց տակաւին մնացած միւս պաշտօն-  
 ները փոխադրեց եւ տուաւ՝ Ասիական թե-  
 մին համար (Diocese Asiana) Պակա-  
 տեան Փոփուգիոյ Յուստինիանեան  
 նոր Կոմէսին (Comes Justinianeus Phrygiae  
 Pacatianae) եւ Պոնտական թեմին հա-  
 մար՝ Ա. Գալատիոյ Կոմէսին (Comes  
 Galatae primae)<sup>1</sup>. Իսկ Պոնտական վիճակին  
 (Tractus Ponticus) համար փոխանորդ մը կրկին  
 հաստատուեցաւ 548ին միայն<sup>2</sup>:

Այս մասնական օրէնքներուն յաջորդեց  
 536 Յունուարին սկիզբը բողոքարկութեանց  
 վրայ ընդհանուր կարգադրութիւն մը՝ Տրի-  
 բոնիանի ուղղուած 23րդ հրովարտակը  
 (III Non. Jan. post. Beliasarii v. c. cons.):  
 Ասոր առաջին գլխոյն մէջ բողոքման վերջնական  
 վճռաժամերը (fatale decendii) յընդհանուրն  
 միայն որոշուած են՝ փոխանակ հին իրաւանց  
 բողոքման կարճ ժամանակամիջոցներուն. եր-  
 կրորդ գլուխը կը հայի նոյն իսկ կայսեր առջեւ  
 ըլլալիք դատաստանաց. աստիճանաբար ատեանէ  
 ատեան բողոքի համար արժող կարգաւորու-

<sup>1</sup> Երկուքն ալ Nov. 8 Notit. § 3. 4. յառաջ կը  
 բերուին իբրեւ գերամեծար: Երկու փոխանորդներու բար-  
 ձուսն ու անոնց տեղ դրուած կոմէսները բացայայտ կը  
 շեշտուին Nov. 24 c. 4 եւ Nov. 20 c. 6.

<sup>2</sup> 8դ հրամանագրով:

Թիւնները կը գտնուին երրորդ եւ չորրորդ գլուխներուն մէջ: Ըստ այսմ պետութեան արեւելեան երկիրներէն եղած այն բողոքներն, որ տասը լիար ոսկոյ արժէք ունեցող — ad decem librarum auri quantitatem — խնդիրներու կը հային, ալ այնուհետեւ մայրաքաղաքին<sup>1</sup> գլխաւոր դատաւորներուն առջեւ պիտի չհանուին, այլ Եգիպտոսի եւ Լիբիոյ համար աւգոստոս փառ վերակացուէն (Praefectus augustalis)<sup>2</sup>, արեւելեան թեմին համար՝ արեւելեան կոմէսէն<sup>3</sup>, եւ Ասիական ու Պոնտական թեմերուն գաւառներուն համար անոնց համար յատկապէս որոշուած գերամեծար արանց (viri spectabiles) կողմէն, — «այսինքն՝ կոմէսներէ կամ փոխհիւպատոսներէ կամ պրետորներէ կամ չափաւորողներէ, որոնց յատուկ կերպով յանձնած ենք այդպիսի վէճերը վճռել» — (կ'իմացուին վերոյիշեալ եւ ապա նոյն պատուոյ աստիճանաւ անուանելի կուսակալները) «փոխանակ տեղապահի կայսեր», (vice sacri cognitoris) դատերը պիտի վարուին եւ վերջնականապէս պիտի վճռուին՝ չթողլով ամէն անդրադոյն բողոքի տեղի (nulla post sententiam

1 Արդէն Յուստինիան սահմանած էր (L. 37 C. de appell. 7. 62. a. 529), որ կայսեր եղած բողոքները, երբ խնդիրը 10 լիար ոսկիէ աւելի չէր, քննէ ու վճռէ կայսրմէ անուանուած տեղապահ մը:

2 Ասոր աստիճանն է անմիջապէս Պրետորաց վերակացուէն ետքն ու փոխանորդներէ յառաջ:

3 Տարակուսական կը մնայ Իսաւրիոյ նոր կոմէսին՝ գերամեծարութեան աստիճան ընդունելէն ետքը՝ Արեւելեան կոմէսի իշխանութեան տակ մնացած ըլլալը:

definitivam appellatione porrigenda<sup>1</sup>): Իսկ այն պարագաներու մէջ, ուր Գերամեծար կու-  
չուածներուն վճռոյն դէմ բողոք թոյլ տրուած է (ըստ այսմ այն խնդիրներու մէջ, ուր գու-  
մարը 10 լիտր ոսկիէն աւելի է, կամ այն պա-  
րագայի մէջ, ուր անոնք առաջին ատեանն ըլլա-  
լով վճիռ տուած են), բողոքը կ'երթայ կամ  
կ'ուղղուի միայն եւ միայն՝ Պրետորեանց վերա-  
կացուին եւ պալատան գանձապահին ատեանը<sup>2</sup>:

23րդ հրովարտակին հանուելէն ետքը,  
536 տարւոյ ընթացքին մէջ՝ վերն յիշատա-  
կուածներուն նման դեռ շատ մը գաւառներու  
համար նմանօրինակ մասնական օրէնքներ հա-  
նուեցան: Հրովարտակ 31րդ (XV. Kal. April.  
p. c. Belisarii c. v.) Կապպադովկիոյ համար,  
որուն փոխհիւպատին նոյնպէս անկախ ձեռնհա-  
սութիւն տրուեցաւ մինչեւ 500 սկուտի(solidus)  
վերաբերեալ խնդիրներու մէջ<sup>3</sup>. եւ նոյն օրը  
հանուած 31րդ հրովարտակը հայ գաւառներու  
համար, որոնց վրայ վերը խօսուած է: Յաջոր-  
դաբար ելաւ 102րդ հրովարտակը (IV. Idus  
Jun. p. c. Belisarii) Արարիոյ չափաւորողին  
եւ 103րդ հրովարտակը (Kal. Jul. p. c. Beli-  
sarii) Պաղեստինի փոխհիւպատին համար, գա-  
ւառական օրէնքներուն միակն, որ միւսներէն

<sup>1</sup> Nov. 23 c. 3.

<sup>2</sup> Nov. 23 c. 4.

<sup>3</sup> Ա. եւ Բ. Կապպադովկիա գաւառները, որ մինչև  
նոյն ատեն իրենց գոյութիւնը պահած էին, մէջ գաւառի  
վերածուեցան այնուհետեւ, Nov. 30 c. 10.

տարբերելով՝ 23րդ հրովարտակին տասը լիտր  
ոսկւոյ գումարը իբր որոշիչ սահման կը հաս-  
տատէր<sup>1</sup>: 548 տարւոյն մէջ (XV. Kal. Oct.  
Imp. Div. Justiniani P. P. aug. anno XXI)  
Պոնտոսի նորահաստատ փոխանորդին համար  
հանուած կարգադրութեամբ դարձեալ «500  
սկուար» մէջտեղ ելաւ<sup>2</sup>:

Քանի մը կէտեր տակաւին կարօտ են լու-  
սաւորութեան: 24րդ հրովարտակի 5րդ գլխոյն  
եւ 25րդ հրովարտակի 6րդ գլխոյն մէջ Պիսի-  
դիայի եւ Լիկաւոնիայի Պրետորներուն համար  
տրուած դատական ձեռնհասութիւնն որոշելու  
ժամանակ՝ բացօրոշ կերպով մատնանիշ կ'ըլ-  
լուի բողոքի վերաբերող նոր հրատարակուած  
կայսերական սահմանադրութիւն մը<sup>3</sup>, որ սա-  
կայն մեղի աւանդուած հաւաքածոյից եւ ո՛չ  
մէկուն մէջ կը գտնուի: Անկարելի է, որ անով  
23րդ հրովարտակը հասկցուի, ինչու որ թուա-  
կանին նայելով, որուն հարադատութեան վրայ  
տարակուսելու ամենեւին տեղի չկայ, ասիկայ  
24րդ եւ 25րդ հրովարտակներէն աւելի յետ-  
նագոյն է. բաց աստի վերեւ յառաջ բերուած  
— «Որոնց յատուկ կերպով յանձնած ենք  
այդպիսի վէճերը վճռել» — խօսքերը ակն-

1 Nov. 103 c. 1.

2 Edict. Just. 8 c. 1 § 2.

3 Nov. 24 c. 5 — «Որովհետեւ վերջերս հրատարա-  
կուած կարգադրութեամբ մը սահմանած ենք, որ 500-  
սկուաւէ վեր չեղող իրաց հայող բողոքը քննուի դերամեծա-  
րութեան աստիճան ունեցողներէն»: Nov. 25 c. 6՝ «Ըստ  
մեր վերջերս դրած օրինացն»:

յայտնի ցոյց կու տան յառաջագոյն տրուած գաւառական օրէնքները: Ուստի երկու հրովարտակներու մէջ գտնուած յայտնի վկայութեան համեմատ, որ 31րդ հրովարտակով ալ հաստատութիւն կը գտնէ<sup>1</sup>, արդեամբք եւս գոյութիւն ունեցած է այսպիսի հին, հաւանաբար 535ին տրուած հրամանագիր մը: Արդ Յուստինիանոս սյնչափ անխելք եղած պիտի չըլլայ, որ քանի մ'ամսուան մէջ կատարելապէս նոր բովանդակութեամբ երկու օրէնք հանած ըլլայ. հին սահմանադրութիւնն եւ 23րդ հրովարտակն ըստ այսմ՝ բոլորովին իրարու յար եւ նման եղած պիտի չըլլան: Կրնայ ընդունուիլ, որ անիկայ միայն նոր կազմակերպուած գաւառներուն հայած եւ ասոնց համար կանոնաւորած ըլլայ դատական իշխանութեան յարաբերութիւնը, մինչդեռ 23րդ հրովարտակը — նկատի չառնելով բովանդակ պետութեան համար արժէք ունեցող երկու առաջին գլուխները — արեւելքի բոլոր թեմերուն համար իրաւական իշխանութեան խնդիրը կարգի դնելու սահմանուած ըլլալով՝ ըստ այսմ՝ ալ բացարձակապէս ընդհանրական զօրութիւն եւ արժողութիւն ունէր: Բովանդակութեան կողմանէ երկուքին մէջ եղած ուրիշ տարբերութեանց վրայ վարը յիշատակութիւն պիտի ըլլայ: Այսպէսով կը բացատրուի, թէ հին օրէնքին ետեւէն անմիջապէս նորն ելլելով եւ բովանդակութեան կող-

<sup>1</sup> Nov. 31 c. 1 եւ 3 «Եւ որովհետեւ մեր ջանքն այն եղաւ որք եւն»

մանէ ալ այս նորը գաւառական մասնաւոր կարգաւորութիւններուն տեղը բռնած ըլլալով՝ հինը հրովարտակներու ծանօթ հաւաքածոյից մէջ մուտք չգտնելով շուտով մոռացութեան մատնուած է:

Յատուկ դժուարութիւն պատճառած է ի վաղուց 23րդ հրովարտակի տասը լիտր ոսկւոյն եւ մասնական օրինաց 500 սկուտին մէջ եղած տարբերութիւնը<sup>1</sup>: Կոստանդիանոսի դրամական բարեփոխութենէն ի վեր մէկ լիտր ոսկւոյ արժէքին համեմատութիւնը կոխուած ոսկեդրամներու հետ (aurei, solidi) միշտ կայուն կերպով նոյն մնաց, այսինքն 1 : 72<sup>2</sup>, եւ այս համեմատականութիւնը նաեւ Յուստինիանոսի ժամանակները որեւիցէ փոփոխութիւն չէ կրած, եթէ նկատի չառնունք նուազ արժէքաւոր արծաթի եւ պղինձի դրամներու ընթացքին փոփոխութիւնը: Իւր օրինաց շատ տեղերուն մէջ՝ ոսկին եւ սկուտը՝ իբր հաւասար օրինական արժողութեամբ դրամներ՝ կը գործածուէին թոշակի եւ նմանօրինակ վճարումներու ատեն<sup>3</sup>, որով ան-

<sup>1</sup> Cuiacius, Novellarum constitutionum imp. Justiniani expositio. Colon. Agripp. apud Joannem Gymnicum s. a. 190—192. Biener, Geschichte der Novellen Justinians 511, 512.

<sup>2</sup> Mommsen, Gesch. d. röm. Münzenwesens, 1860. 777. Hultsch, griechische u. röm. Metrologie, 2. Aufl. 1882, 327 ff. Marquardt, Röm. Staatsverwaltung. II, 26 ff. L. 13 C. Th. de suscept. 12. 6 (Valentinian. et Valens. a. 361) եւ ասկէ քաղուած՝ L. 5 C. J. de suscept. 10. 72.

<sup>3</sup> Nov. 24, Nov. 25, Nov. 27 եւն:

պատճառ հաւասար եւ համարժէք դրուելու է 10 լիտր ոսկին = 720 սկուտի, Ի յառաջագունէ մերժելու է նաեւ այն անհիմն կարծիքը, իբր թէ ոսկւոյ արժէքին իբր 30<sup>0</sup>/<sub>0</sub> նուազեցման մը հետեւութեամբ 10 լիտր ոսկին = 500 սկուտի եկած ըլլայ: Ասիկայ կ'երեւայ թէ Յուլիանու կարծիքն եղած ըլլայ, որովհետեւ իւր հրովարտակաց համառօտութեան մէջ 23րդ հրովարտակի գոնէ մէկ տեղը „decem librarum auri“ խօսքը՝ „quingentorum aureorum“ ուլ (500 սկուտ) փոխանակած է<sup>1</sup>: Ապա ուրեմն հակասութիւնը լուծելու համար եղած այս հնարքն ընդունելի չէ:

Գարձեալ ոմանք այսպէս պատճառաբանած են. 23րդ հրովարտակն իբր յետսագոյն օրէնք՝ յառաջագոյն տրուած 24—28րդ հրովարտակներէն այնպէս վեր է, որ այդ խնդրական տեղերն ալ փոխանակ 500 սկուտի՝ 10 լիտր ոսկի դրուելու է: Սակայն այս լուծման դէմ սա դժուարութիւնը կայ, որ ինչպէս տեսանք, 500 սկուտը աւելի ուշ ժամանակ տրուած օրէնքներուն մէջ ալ կայ. իսկ այս բանը օրէնսդրին մէկ սխալին կամ անմտադրութեանը վերագրելու բնաւ պատճառ չկայ: Ասկէ զատ կը մնայ յիշատակել, թէ 23րդ հրովարտակը իբր յետսագոյն ընդհանուր օրէնք (lex posterior generalis)՝ հին մասնական օրէնքներն ամենեւին չի խափաներ:

<sup>1</sup> Julian. c. 91. Cuiacius անդ կ'առաջարկէ փոխանակ D aureorum՝ DCCXX կարգաւ:

Տարբերութեան լուծումը պէտք է փորձել ուրիշ ճամբով. եւ ըսուածը կրկնելու վտանգով իսկ՝ պէտք ենք անգամ մ'ալ դառնալ կուսակալաց իբրեւ գերամեծար դատաւոր բողոքը նկատողութեան առնելու ձեռնհասութեան: Լաւ միտ դնելով 23րդ հրովարտակին եւ նոյնին մէն մի գաւառի համար տրուած օրէնքներու հետ յարաբերութեան, կը տեսնենք սա մտադրութեան արժանի իրողութիւնը, թէ բողոքի ատենական երկու իշխանութիւն զանազանելու է:

1. Կուսակալի վերին ատենական իրաւասութիւնն՝ իւր յատուկ գաւառին համար եւ իւր գաւառէն եղած բողոքները: Այս վերին ատենական իրաւասութիւնն ունի կուսակալը հանդէպ ստորակարգեալ դատաւորներու, քաղաքային պաշտօնատարներու, քաղաքաց պաշտպաններու (Defensor) եւն<sup>1</sup>, ինչպէս նաեւ փոխանորդ դատաւորներու, բաւական որ ասոնք գերամեծարներու կարգէն չըլլան: Եթէ վէճի առարկան 500 սկուտէն աւելի չէ, այն ատեն — ինչպէս որ 24—30րդ հրովարտակները (31րդ եւ 103րդ հրովարտակներն առ այժմ նկատի չենք առնուր) միաբան հաստատած են —, այս դէպքերու մէջ

<sup>1</sup> Ըստ Nov. 15 c. 3 § 2 եւ c. 5՝ քաղաքաց պաշտպանները ձեռնհասութիւն ունեն մինչեւ 300 սկուտի հասնող գումարներու. եւ ասոնց դէմ եղած բողոքը կ'ուղղուէր կուսակալներու: Ստորագաս կամ օգնական դատաւորներու (judices pedanei) նկատմամբ հմտ. Nov. 82 c. 4.

կուսակալի որոշումը վերջին ատեան կը կազմէ եւ վերջնական է: Եւ իրաւասական այս որոշումը 23րդ հրովարտակով ալ փոփոխութիւն կրած չէ, մասնաւորապէս կուսակալին գաւառներէն եկած այս բողոքներուն համար 10 լիտր ոսկւոյ որոշեալ գումարը 500 սկուաի տեղ դրուած չէ: Եթէ այս հրովարտակին 3րդ գլխոյն մէջ Ասիական ու Պոնտական թեմերուն կոմէսները, փոխհիւպատները եւ այլ գերամեծար դատաւորները Աւգոստական վերակացուին եւ Արեւելից կոմէսին հաւասար նկատուած են աստիճանաւ — որոնց երկուքն ալ թէեւ շատ մը գաւառներու վրայ հսկողութիւն կ'ընէին, բայց յատուկ գաւառ մը չէին կառավարեր —, ասկէ կրնայ եզրակացուիլ, թէ հոս դրուած կանոնը, մանաւանդ 10 լիտր ոսկւոյ իրաւասական չափը չ'արժեր այն բողոքներու համար, որոնք բուն անոնցմէ կառավարուած գաւառներէն կու գան: Ասոնց համար արդէն նախորդ գաւառական կարգաւորութեանց մէջ օրինական կանոններ դրուած էին: Այս կանոնները, ինչպէս արդէն ըսինք, 23րդ հրովարտակին հետ ի միասին ի զօրութեան մնացած են եւ իբրեւ մասնական օրէնք ի վեր են քան նոյն հրովարտակը: Միայն այսպէսով կը բացատրուի, թէ 23րդ հրովարտակէն ետքն ալ դեռ իւրաքանչիւր գաւառի համար նմանօրինակ օրէնքներ կրնային հանուիլ:

2. Գերամեծարութեան աստիճան ունեցող կուսակալներու վերին դատական իրաւա-

սութիւնը իրենց սեպհական գաւառէն դուրս եւ ինչ ինչ դրացի գաւառներու վրայ: Թիւ 1ին մէջ յիշուածէն բուրովին տարբեր այս բողոք ընդունելու իշխանութիւնն է, որ 23րդ հրովարտակին մէջ օրինապէս կարգադրուած է: Այս բողոք ընդունելու իշխանութեան նկատմամբ նախաւոր կարգադրութիւններ ասկէ յառաջ ալ կրնան ցոյց տրուիլ եւ հաւանաբար ինչ ինչ փոխանորդներու բարձման հետ առնչութիւն ունին. այսպէս զ. օր. Պիսիդիոյ եւ Լիկաւոնիոյ նախկին վերակացուներուն դէմ՝ յառաջ քան անոնց Պրետորութեան բարձրացումը՝ եղած բողոքները կ'ըլլային Ասիական փոխանորդը փոխանակող Պակատեան Փիւռիդիոյ կոմէսին<sup>1</sup>, եւ նմանօրինակ իշխանութիւն տրուած ըլլալու է Ա. Գաղատիոյ կոմէսին ալ Պոնտոսի զանազան գաւառներու համար: Արդ 23րդ հրովարտակն այս կարգաւորութիւններն Արեւելքի համար ընդհանրացուցած եւ մասնական որոշումները ճշդած է: Ըստ այսմ այս մասնաւոր իրաւասութիւնն ունին՝

—) ոչ թէ ամէն կուսակալ, այլ միայն Ասիական եւ Պոնտական թեմերու բացօրոշ կերպով առ այս իրաւասութիւն ընդունած կուսակալները եւ մէկ քանի Արեւելից թեմին վերաբերողները<sup>2</sup>.

<sup>1</sup> Nov. 24 c. 4. 5. Nov. 26 c. 6.

<sup>2</sup> Տարակոյս չկայ, որ Պակատ. Փիւռիդիոյ եւ Ա. Գաղատիոյ կոմէսներն ալ այս իշխանութիւնն ունեցած են:

բ) ոչ երբեք գերամեծարութեան նոյն աստիճանն ունեցող կուսակալաց հանդէպ, այլ միշտ ստորին աստիճան ունեցող (clarissimi, Praesides եւն) դրացի կուսակալներու հանդէպ: Վերջիններուս ըլլայ առաջին կամ ըլլայ նաեւ երկրորդ աստիճանի (Instanz) մէջ տրուած վճիռներուն դէմ բողոքն այլ եւս պիտի չուզուի փոխանորդին կամ Պրետորաց վերակացուին, այլ դրացի գաւառի մը մասնաւորապէս առ այն կարգուած գերամեծար դատաւորի մը (iudex spectabilis), որ արքունի դատարանի ձեւակերպութեանց համեմատ դատելու եւ վճռելու իրաւունքն ունի<sup>1</sup>:

է) Այսպիսի դէպքերու՝ եւ այն մի միայն ասոնց մէջ — եւ ոչ թէ թին տակ գացող դէպքերու մէջ — գերամեծարին վճիռը վերջնական եւ վճռական է այն ամէն ինդիրներու մէջ որ մինչեւ 10 լիտր ոսկւոյ կը հասնին:

Թէ 23րդ հրովարտակի ճշմարիտ իմաստն այս է, կը հետեւի ան ուղղակի, ինչպէս էջ 74 եւ 78 ցոյց տրուեցաւ, 30րդ գլխոյն բացատրութենէն, եւ ուղղակի կը հաստատուի 4րդ գլխով՝ զոր անոր յաւելուածն ու

---

Արեւելից թեմին մէջ այս բացառիկ դիրքը տրուած է Պաղեստինի փոխհիւպատին. Nov. 103:

<sup>1</sup> Nov. 23 e. 3 — sacro auditorio adhibito — vice sacri cognitoris. Այս բանաձեւերու մասին հմտաւ. Bethmann-Hollweg, անդ III, 335.

մեկնութիւնը համարելու ենք: Հոս, աստիճանաբար ստորնագոյն ատեանէ առ բարձրագոյն ատեան ընթացքը պահելու համար, բողոքներու գերամեծար դատաւորէ մը ուրիշի մը առաքումը կ'արգելուի, եւ միեւնոյն պատճառաւ<sup>1</sup> կայսերական փոխանորդ դատաւորներու (եթէ գերամեծարի աստիճանն ունին) վճռոյն դէմ բողոքներ ընդունելու իշխանութիւնը կը բարձուի գաւառական կուսակալներէ. եւ ապա այսպէս յառաջ կը տարուի. «Իսկ գաւառաց նախագահներէն եւ մեղմէ դրուած դատաւորներէն, եթէ գերամեծար դատաւոր չեն, յիշեալ քանակութեան սահմանին մէջ կը կարգադրուի:»

Ուրիշ խօսքերով. միայն ստորին աստիճան ունեցող կուսակալներու եւ դատաւորներու վճիռներուն դէմ եղած բողոքները կրնան դրացի գաւառին մէկ գերամեծարին ուղղուիլ, եւ միայն այս բողոքներու ատեն 10 լիտր օսկոյ որոշիչ չափը նշանակութիւն կը ստանայ: Իսկ թէ ք կէտին մէջ յիշուած այս դէպքերուն համար 500 սկուտի գումարը պահպանուած չէ, պարզապէս անով կը մեկնուի, որ խնդիրը հոս մասնաւոր եւ բարձրագոյն իրաւասութեան վրայ էր, եւ ըստ այսմ վերին դատաւորին իշխանութեան սահմանն ալ կրնար բարձրացուիլ:

<sup>1</sup> «Չըլլայ թէ կարծուի թէ դատը ոչ աստիճանաբար, այլ սխալ տեսնուած է:»

Թէեւ որոշ, ճշգրիտ տեղեկութիւն ալ չունենանք, թէ մէն մի գաւառ որ դրացի գերամեծարին կ'իյնար<sup>1</sup>, այսու հանդերձ այս նկատմամբ մեր աղբիւրները գոնէ երկու օրինակ մեր առջեւը կը դնեն: Այս օրինակներէն մին մեր առջեւը կը դնէ 31րդ հրովարտակը՝ Հայաստանի համար: Ինչպէս գիտենք, նոր կազմակերպուած չորս գաւառներէն երկուքը՝ Բ. եւ Գ. Հայք՝ նախագահներու, ուստի թեմակալներու ներքեւ գրուեցան, իսկ միւս երկուքը գերամեծարներու ներքեւ, այսինքն Ա. Հայք՝ Փոխհիւպատի մը եւ Գ. Հայք՝ Կոմէսի մը ներքեւ<sup>2</sup>: Այս աստիճանաց յարաբերութեան եւ 23րդ հրովարտակին համապատասխան էր, որ Բ. Հայոց բողոքները՝ Ա. Հայոց փոխհիւպատին, եւ Գ. Հայոց բողոքները՝ Բ. Հայոց Կոմէսին իբր մերձաւոր գերամեծար դատաւորաց ներկայացուէին: Ընդհակառակն Ա. եւ Գ. Հայոցմէ եկող բողոքներու համար մասնաւոր որոշողութեան մը

1 Պոնտական թեմին մէջ միայն երկու գաւառ — Bythinia եւ Galatia salutaris — կար, որոնց գլուխը Գերամեծար շէր: Շատ աւելի էին այսպիսի գաւառներ ասիական թեմին մեջ զ. օր. Պամփիլիա, Փոխգիա, Կարիա, Լիւդիա եւն: Սակայն պէտք ենք նկատել որ Ասիոյ կուսակալը փոխհիւպատ էր եւ Գերամեծար. ասոր ձեռքին տակն էին բաց ի իւր գաւառէն՝ նաեւ Հեղեսպոնտոս եւ կղզիք գաւառները: Notit. dign. Or. XX. Nov. 8. Notit. § 2.

2 Nov. 31 c. 153 — «այնպէս որ չորս Հայքերէն երկուքը Գերամեծարի ասկէն՝ մին փոխհիւպատի եւ միւսը Կոմէսի, իսկ երրորդն ու չորրորդը՝ գահերէցներու յո»

պէտք չկար, որովհետեւ անոնց կուսակալներուն առ այն ունեցած իշխանութիւնը մնաց: 31րդ հրովարտակի մէջ 500 սկուտի յիշատակութիւնը յամենայն դէպս տարակոյս յառաջ կը բերէ, ինչու որ ըստ սկզբանց, տասը լիտր ոսկւոյ գումարը կը սպասուէր: Եթէ սակայն խնդրական տեղին աւելի մանր քննուի<sup>1</sup>, պիտի տեսնուի, թէ հոն երկու գերամեծարներուն ատենական իրաւասութեանը սահման մը որոշուած չէ, այլ լոկ պատճառաբանելու համար, թէ ինչու միւս երկու Հայաստանները մէկալ Հայաստաններուն ենթարկուեցան, կը կցուի այն ի հարկէ ոչ շատ ուղղամիտ դիտողութիւնը, թէ կայսեր ջանքն եղած է մինչեւ 500 սկուտ արժողութիւն ունեցող խնդիրներու մէջ բողոքները մայրաքաղաքի դատարաններէն հանել եւ զանոնք դրացի գերամեծարներուն վերապահել: Սակայն փոխհիւպատոսին՝ ինչպէս նաեւ Կոմէսին կողմանէ 23րդ հրովարտակին գործադրութեան բնաւ չէր հակառակեր այս դիտողութիւնը. ուստի Բ. եւ Դ. Հայոցմէ եկող բողոքներու պարագային պէտք էր որ 10 լիտր ոսկւոյ գումարը իրենց համար որոշիչ նշանակութիւն ունենար:

Պաղեստինեան երեք՝ Ա Ռ ա ջ ի ն, Ե Ր -  
կ Ր Ռ Ր Գ եւ Ե Ր Ր Ր Գ Պ ա ղ ե ս տ ի ն

1 Nov. 31 անդ. «Մեր դիտումն է, որ մինչեւ 500 սկուտ հասնող իրաց դէմ եղած բողոքները մեր մայրաքաղաքը առաքուելու չեն, այլ մերձաւոր այն դատաւորին, որ գերամեծարութեան աստիճան ունի»:

գաւառներու կուսակալներէն<sup>1</sup>, միայն Առաջինը Յուստինիանու ձեռօք 103րդ հրովարտակով փոխհիւպատ եւ գերամեծար եղաւ, մինչդեռ միւս երկուքը միայն իւր պարզ նախագահ մնացին: Երդ՝ կայսրն 23րդ հրովարտակի ոգւոյն համաձայն միեւնոյն առնն անոր յանձնեց վերին դատական իրաւասութիւնը միւս երկու գաւառներուն վրայ եւ անոր սեփականեց բողոքները — ἐξ ἐκατέρας Παλαιστίνης (երկու Պաղեստիններէ) — եւ այն՝ անվիճելի կերպով վճռելու իրաւասութիւն տալով անոր մինչեւ տասը լիւր սկիւոյ խնդիրներու մէջ, քանի որ հոս խնդիրն էր օտար գաւառներէ եկող բողոքներու վրայ<sup>2</sup>: Միւս կողմանէ կայսրը, 548ին ճրդ արքունի հրովարտակաւ Պոնտոսի երկրին փոխաներդին դիրքը նորոգած միջոցին, 500 սկուտի գումարը սահման դրաւ ասոր համար, վասն զի խնդիրը լոկ իրեն իրաւասութեան սահմանին մէջ եղող եւ ոչ թէ օտար երկիրներէ եկած բողոքներու վրայ էր<sup>3</sup>:

1 Notit. dign. Or. II գիտէր արդէն երեք գաւառայսիրն Palaestina, Palaestina secunda եւ Palaestina salutaris. առաջինը՝ որուն գլխաւոր քաղաքն էր Կեսարիա, հիւպատի մը տակն էր: Նոյնպէս Hierocles 43. 44. Հմմտ. Kuhn, անդ II, 318 ff.

2 Nov. 103 e. 1. «Էսեւ մէն մի Պաղեստինէ իրեն բերուած բողոքները՝ մինչեւ 10 լիւր սկիւոյ»

3 Edict. § e. 1. § 1. «Յառաջ ունեցածն ալ՝ այսինքն կայսերական դատաստանարան՝ ետ տուինք անոր՝ 500 սկիւտէ աւելի չեղած խնդիրները քննելու — հոն ըստ իրաւանց դատելով» — Արարիոյ չափաւորելին համար Nov. 102ի մէջ բացայայտ որոշում չկայ:

Հռովմէական սատրապութեանց յարա-  
 բերութեանց վրայ խօսք եղած միջոցին՝ էջ 58  
 յիշուեցաւ 529 տարին հրատարակուած օրէնքը՝  
 L. 5 C. J. de temp. et repar. app. 7, 63՝  
 որուն մէջ Յուստինիանոս կայսերական արքունիք  
 բողոք ներկայացընելու ժամանակամիջոցները  
 սահմանած ատեն կը յիշէ նաեւ Հայաստանէն  
 եւ ազգերէն գալիք բողոքները<sup>1</sup>: Թէ հոս խըն-  
 դիրը սատրապներու կողմանէ տրուած վճիռնե-  
 րուն դէմ բողոքի մասին ըլլայ, անկարելի կը  
 համարիմ. այս տեղը պէտք է կապակցութեան  
 մէջ դնել Հայաստանի զինուորական յարաբե-  
 րութեանց վրայօք Յուստինիանոսի բարենորո-  
 գական կարգադրութեանց հետ, որոնց վրայ  
 վերը խօսուեցաւ: Ըստ այսմ սատրապութեանց  
 համար, անոնց ուրոյն գաւառի մը միացուելէն  
 ու վերածուելէն յառաջ, երկու կոմէս անուա-  
 նուեցան Հայաստանի զօրաց Մագիստրոսիններ-  
 քեւ, եւ ասոնք իրենց զինուորական իրաւասու-  
 թեան հետ, զոր ունէին նաեւ միւս կոմէսները,  
 տեսակ մը քաղաքական իրաւասութիւն ալ ի  
 գործ դրած են: Սակայն կոմէսներու դէմ  
 տրուած բողոքներուն, յուստինեան L. 38 C. J.  
 de app. 7. 62 կարգադրութեան մը համաձայն,  
 վճիռ կու տար՝ կայսերական արքունի գատա-  
 րանի վրայէն ձեւացուած, պաշտօնէից վերակա-  
 ցուէն եւ պալատան գանձապահէն բաղկացած

1 Թուականն է՝ Dat. XV. Kal. Dec. Chalcedone  
 Decio v. c. cons.

յանձնաժողով մը<sup>1</sup>։ Սատրապութեանց մէջ կոմէսներու գէմ՝ բարձրացած այս կարգի բողոքները կապ ունին L. 6 cit. հետ։

Հայկական յարաբերութիւններուն կարգադրութեան կցեց Յուստինիանոս նոյն երկիրներուն մէջ նիւթական իրաւունքի բարենորոգում մը՝ բառնալով ամուսնական ու ժառանգական իրաւանց մէջ ի հնուց զօրող մասնական իրաւական սովորութիւններն եւ հաստատելով հռովմէական իրաւունքը՝ եթէ տակաւին հոն ի զօրութեան չէր։ Ժառանգական իրաւանց մէջ՝ հակառակ ելաւ կայսրը կանանց օրինական ժառանգական յաջորդութեան իրաւունքէն զըրկման, ամուսնական իրաւանց մէջ՝ կանանց սովորական դարձած վաճառումին՝ որ ինչպէս շատ մը կէս քաղաքակիրթ ժողովուրդներու, նոյնպէս Հայոց քով ալ ի գործածութեան էր։ Արդէն 535ին հանուած էր օրէնք մը՝ յուստինեան ծանօթ 13 հրովարտակներուն երրորդը<sup>2</sup>, որով աղջկանց եւ մանչերու հաւասարապէս ծնողաց ժառանգն ըլլալու իրաւունքը կը կարգադրուէր. յաջորդ տարին կայսրը՝ 31րդ հրովարտակն եւ միաժամանակ նոյն հրովարտակն բացայայտ կերպով մատնանիչ ընելով հանեց երկրորդ կարգադրութիւն մը, 21րդ հրովարտակը<sup>3</sup>, որ կը հրամայէր ընդհանրապէս ամէն օրինաւոր ժառան-

<sup>1</sup> P. Krüger L. 38ը կը գնէ 529ին։ Թուականը կը պակսի։

<sup>2</sup> Dat. X. Kal. Aug. Belisario v. c. cons.

<sup>3</sup> Dat. XV. Kal. Apr. post cons. Belisarii v. c.

գական դէպքերու համար հռովմէական իրաւանց տրամադրութեան համաձայն իգական եւ արական ազգականաց մէջ հաւասարութիւն եւ ամէն տեղ ու միշտ հռովմէական օրէնքներուն գործածութիւնը, եւ այնու նաեւ լռելեայն կանանց գերեզմանութեան պարսաւելի զեղծումը կը խափանէր<sup>1</sup>: Երկու օրէնքներն ամէն տեղ իրարու հետ չէին համաձայնիր, մանաւանդ իրենց գործադրութեան դրուելու ժամանակին նկատմամբ<sup>2</sup>. Եւ ասոնք պատճառ ալ տուին շարք մը անդրագոյն խնդիրներու, որոնց մասին սակայն հոս խօսիլն ղանց կ'առնունք: Միայն կէտ մը շօշափենք, այսինքն արդեօք այս երկու օրէնքներն ամէն հայ երկիրներու, թէ միայն որոշ մասերու համար հանուած են: Թէ 3րդ հրամանագրի եւ թէ 31րդ հրովարտակի ընդհանուր կերպով բռնուած վերնագրութիւններէն կրնայ հետեւցուիլ, թէ երկուքն ալ ամբողջ չորս հայական գաւառներու համար դրուած են: Ասոր հակառակ կ'ելլէ սակայն այն, որ

1 Nov. 21 Ե. 1. — «Նոյնպէս մեր (ժառանգական) օրէնքն պահուելու է Հայոցմէ եւ այս կէտին մէջ Հայոց օրէնքները Հռովմէականներէն խտորելու չեն — վասն զի ամէնքը Հռովմ. օրինաց հպատակ են:» 3րդ հրամանագիրը բացայայտ կերպով Հռովմէական օրինաց պատրաստութեանը վրայ կը խօսի. «Ասան զի այս պատճառաւ արդէն մեր օրէնքները հոն խտրեցինք»:

2 3րդ հրամանագիր ՊԼ. 1, § 1ը կանխիչ արժողութիւն պիտի ունենար մինչեւ Յուստինիանու թագաւորութեան սկիզբը: Իսկ Nov. 21 Ե. 2 կանխիչ արժողութիւն պիտի ունենար ժամանակին ինդիկաիոնին 14րդ տարւոյն սկիզբէն, որ է ըսել 1 Սեպտ. 535/536:

ասոնցմէ երկուքը (Բ. եւ Գ. Հայք) արդէն դարերէ ի վեր իբրեւ գաւառ՝ հովմէական պետութեան վերաբերած էին, եւ դժուարաւ կրնայ ենթադրուիլ, թէ նոյն գաւառներն այնչափ երկար ատեն հռովմէական պետութեան իրաւունքէն եւ նոյնին գործածութենէն զերծ եղած ըլլան. մինչդեռ տարակոյս չկայ, որ Առաջին Հայք (յառաջուան Մեծ Հայաստան) եւ Գ. Հայք (նախկին սատրապութիւնք) մինչեւ Յուստինիանու կառավարութեան ատեն իրենց սեպհական իրաւանց ու իրենց սովորութեանց համաձայն կառավարուած էին, եւ հռովմէական իրաւունքն իրենց մէջ արժած պիտի չըլլայ: Հոս աւելցընելու է հետեւեալն ալ: 21րդ հրովարտակը ուղղուած էր Ա. Հայոց տակաւին նորոգ կարգուած Ակակիոս փոխհիւպատին, որուն, ինչպէս գիտենք, միանգամայն յանձնուած էր իշխանութիւնն այն սատրապութեանց վրայ, որոնցմէ Գ. Հայք ձեւացած էր<sup>1</sup>: Թէպէտ եւ Յրդ արքունի հրովարտակին մէջ կը պակսի անունն՝ առ որ ուղղեալ է, սակայն բնագրին մէջ գործածուած տիտղոսէն<sup>2</sup> կասկածի տեղի չի մնար, թէ միեւնոյն Ակակիոսն եղած ըլլայ այն, որուն ուղղուած էր այս օրէնքն ալ: Այսպէս ի նպաստ ասոր կը խօսին պարագաները շարք մը՝ մինչեւ աստիճան մը հաւանականու-

<sup>1</sup> Այս կերպարանափոխութիւնը մատնանիչ կ'ընէ 21րդ հրովարտակին յառաջարանը:

<sup>2</sup> Nov. 21 — «2եր գերամեծարութիւնը» Edict. 3 c. 1 — «2եր Գերամեծարութեանը»

Թեամբ թէ Յուստինիանոսի ձեռօք բարձուած  
 ազգային առանձնայառուկ սովորութիւնք ի զօ-  
 րութեան էին միայն նախկին Մեծ Հայաստանի  
 եւ սատրապութեանց սահմաններուն մէջ, եւ թէ  
 այս պատճառաւ նոյն կրկին օրէնքներն ալ  
 դրուած են Հայաստանի այս մասերուն հա-  
 մար միայն:



## ԸՁԳՆՅԻՆ ՄԱՏԵՆԱԳՐԱՆ

- Ա. Գալեմքեաբեաւն զ. Գ. Վ. Ուսումնասիրութիւնը Լեհահայոց դատաստանագրոյն: 1. Պիշոֆ, Լեհահայոց հին իրաւունքը: 2. Գոլեք, իրաւունք չայոց: 1890: Էջ 85+59: Ֆր. 1.25
- Բ. Մեմեկիչեաւն զ. Գ., Ազգաբանութիւն ազն. զարմին Տիւզեանց: 1880: Էջ 50: Ֆր. 1.—
- Գ. Տաշեաւն զ. Յ., Ազաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազաթանգեղեայ զրոց: 1891: Էջ ԺԱ+159: Ֆր. 1.25
- Դ. Տաւ Գ., Արեւելեան Հայք ի Պուրովինա: Թրգմ. զ. Գ. Վ. Գալէմքեաբեան: 1891: Էջ 79: Ֆր. —.85
- Ե. Տաշեաւն զ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնը Ստոյն-Կալիստենեայ Վարուց Աղեքսանդրի: 1892: Էջ 7+272: Ֆր. 3.—
- Զ. Տրվիչե Ա. եւ Գ. Փիսոն, Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա: Թրգմ. զ. Յ. Վ. Տաշեան: 1892: Էջ 82: Ֆր. 1.—
- Է. Մառ Ն., Ամանային ուղեւորութիւնից դէպ ի Հայս: Թրգմ. Ո. Անտիեան: 1892: 89: Ֆր. 1.25
- Ը. Կարրիէր Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացոյ: Հտ. Ա.: Թրգմ. զ. Յ. Վ. Տաշեան: 1893: Էջ Ժ+51: Ֆր. 1.—
- Թ. Գալեմքեաբեաւն զ. Գ. Վ., Պատմութիւն հայ լրագրութեան: Հտր. Ա. 1794—1860: (1 լուսանկարով:) 1893: Էջ 232: Ֆր. 2.50
- Ժ. Կոնիքիք Փր. Կ., Ժննութիւնը զրոց Դաւթի Անյաղթի: Թրգմ. եւ յաւ. զ. Յ. Վ. Տաշեան: 1893: Էջ Է+92: Ֆր. 1.25

- ԺԱ. Գոսվրիկեան Հ. Գ. Վ., Հայք յԵղիսաբեթու-  
պոլիս Դրամսիրուանիոյ 1680—1779: (1 զըն-  
կատիս.) 1893: Էջ Ժ + 533: Ֆր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Գր., Զննոր Գլակ, համեմատական  
ուսումնասիրութիւն: 1893: Էջ Զ + 78: Ֆր. 1.—
- ԺԳ. Տէր-Մովսիսեան Փ., Հայ գիւղական տունը:  
Թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէգիկճեան: (6 տխտկ. 55  
պտկ.) 1894: Էջ Ը + 103: Ֆր. 2.—
- ԺԴ. Կարրիէր Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորե-  
նացոյ. Հոր. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Բ.  
Վ. Տաշեան: 1894: 8<sup>o</sup> Էջ ԺԱ + 43: Ֆր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Բ. Վ., Ուսումնասիրութիւնը հայերէն  
փոխանեալ բառից Ա.՝ Հ. Հիւսլման, Սեմական  
փոխանեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ.՝ Փրոքէ-  
ման Կ., Յունական փոխանեալ բառեր հայերէնի  
մէջ: Գ.՝ Հ. Հիւսլման, Հայկական Յատուկ անուանք:  
1894: Էջ Թ + 145: Ֆր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Բ. Վ., Մատենագրական Մանր  
Ուսումնասիրութիւնը. Մասն Ա: Ա-Զ. Նեմեսիոս,  
Պրոկղ Դիաղոխոս, Խոսրովիկ, Գիրք Հերձուածոց,  
Պրոկղ եւ Սեկունդոս: 1895: Էջ ԺԲ + 296:  
Ֆր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Բ. Վ., Հայկական աշխատսիրութիւնը  
հայագէտ Պ. Փէթթէրի, ամփոփուած եւ թարգմ.  
ծանօթութեամբ: 1895: Էջ Թ + 202: Ֆր. 2.50
- ԺԸ. Տիէրեան Կ., Սեւ ծովու ոռոսական եզերքը:  
1895: Էջ 92 Ֆր. 2.—
- ԺԹ. Գոսվրիկեան Հ. Գ. Վ., Դրամսիրուանիոյ Հայոց  
Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերլա Հայաքա-  
ղաքի ի գիր եւ ի պատկերս: 1896: Էջ Թ + 352:  
Ֆր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Բ. Վ., «Վարդապետութիւն առա-  
քելոց» անվաւերական կանոնաց մատեանը. Թուղթ  
Յակոբայ առ Կողբատոս եւ Կանոնք Թաղղէի:  
1896: Էջ Թ + 442: Ֆր. 6.—
- ԻԱ. Տոմաշէկ Վ., Մասուն եւ Տիգրիսի աղբերաց  
սահմանները: Պատմական եւ տեղագրական հե-

- տազօտուծիւն: Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկճեան: 1896: էջ Է+62: Ֆր. 1.—
- ԻԲ. Կարրիէր Ա., Արգարու գրոյցը Մովսէս Խորենացոյ Պատմութեան մէջ: Թրգմ. Հ. Գ. Վ. Մէնէվիշեան: 1897: էջ ԺԵ+107: Ֆր. 1.50
- ԻԳ. Յովնանէան Հ. Ղ. Վ., Հետազօտութիւնք նախնեաց ոամկօրէնի վրայ: Ուսումնասիրութիւնք եւ քաղուածներ. Մասն Ա. Ռամկօրէն մատենագրութիւնք: Տետր Ա: 1897: էջ Ը+272: Ֆր. 4.—
- ԻԴ. Յովնանէան Հ. Ղ. Վ., Հետազօտութիւնք նախնեաց ոամկօրէնի եւն: Տետր Բ: 1897: էջ Ա—Ը: 273—522: Ֆր. 3.—
- ԻԵ. Գեղցէր Հ., Համառօտ պատմութիւն Հայոց: Թրգմ. Հ. Գր. Վ. Գալէմքեարեան: Յաւելուածք 1. Յանկ Հայոց կոտորածներու առթիւ լոյս տեսած գրքերու: 2. Գաւազանագիրք Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց: 1897: էջ Ը+130: Ֆր. 1.50
- ԻԶ. Մեմէվիշեան Հ. Գ. Վ., Գիրք (կամ յօդուած) գրելու արուեստը: Յաւելուած՝ Գիրք կարգալու արուեստը: 1898: էջ Է+118: Ֆր. 1.25
- ԻԷ. Խաչաթեան Գր., Մ. Խորենացու նորագոյն աղբիւրների մասին քննադատական ուսումնասիրութիւնք: 1898: էջ Է+53: Ֆր. 1.—
- ԻԸ. Տաշեան Հ. Յ. Վ., Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ: Ուսումնասիրութիւն Հայոց գրչութեան արուեստին: (10 զնկատիպ պատկերով): 1898: էջ ԺԱ+202: Ֆր. 2.50
- ԻԹ. Դադքաշեան Յ., Փ. Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը: Քննութիւնն Մ. Խորենացու աղբիւրների մասին: 1898: էջ Թ+175: Ֆր. 2 50
- Լ. Մանրեան Լ., Հայերէն քարքանախօսութիւն: Թրգմ. ի ուսերէնէ Հ. Գ. Վ. Մէնէվիշեան: 1899: էջ Է+26: Ֆր. —.50
- ԼԱ. Բօնեան Հ. Յ. Վ., Հայք ի Ջմիւնիա եւ ի շրջակայս: Հատոր Ա. Ջմիւնիա եւ Հայք. (պատկերազարդ): 1899: էջ ԺԲ+369: Ֆր. 5.—

- 1Բ. Հօսէան շ. Ե. Վ., Հայք ի Զմիւռնիա եւ ի շրջա-  
 կայս: Հատոր Բ. Զմիւռնիոյ վիճակին զլիակոր  
 քաղաքներն եւ Հայք. (պատկերագարդ:) 1899:  
 էջ Ժ+161: ֆր. 2.50
- 1Գ. Գոյլիկեան շ. Գ. Վ., Հայք յԵղիսաբեթուպոլիս  
 Դրանսիոյ Բ. Հոր. 1780—1825: 1899:  
 էջ Է+554: ֆր. 5.—
- 1Դ. Գագանճեան Ե., Եղիկիոյ Հայոց գաւառաբար-  
 քառք: 1899: էջ Է+120: ֆր. 1.—
- 1Ծ. Կարրիէր Ա., Հեթանոս Հայաստանի ութ մեծեան-  
 ներն Ագաթանգեղոսի եւ Մ. Խորենացոյ համե-  
 մատ: Թրգմ. շ. Ե. Վ. Տաշեան (1 քարտէզով):  
 1899: էջ 43: ֆր. —.70
- 1Զ. Տաշեան շ. Ե. Վ., Ժողովածոյք տաակաց վար-  
 դանայ, ըստ Ն. Մատի, տեղեկատուութիւն եւ  
 քաղուածքներ: 1900: էջ ԺԱ+193: ֆր. 2.50
- 1Է. Տաշեան շ. Ե. Վ., Մատենագրական Մանր Ու-  
 տումասիրութիւնք. (տես ԺԶ): Մանր Բ: Է-Ժ.  
 Խիկար եւ իւր իմաստութիւնն, Ագապետոս եւ իւր  
 Յորդորականք առ Յուստինիանոս, Թղթակցութիւն  
 Աբգարու եւ Զրիստոսի ըստ Նորագիւտ արձանա-  
 գրութեան Եփեսոսի, եւ Գէորգայ Պիսիղեայ վեց-  
 օրեայք: 1901: էջ ԺԲ+384: ֆր. 4.50
- 1Ը. Տէր-Պօղոսեան Գր., Նկատողութիւններ Փաւս-  
 տոսի Պատմութեան վերաբերեալ: 1901: էջ  
 Ը+110: ֆր. 1.50
- 1Թ. Վէրէր Ս., Արարատը Ս. Գրոց մէջ: Թրգմ.  
 շ. Բ. Պիլէգիկճեան: 1901: էջ Ծ+77: ֆր. 1.—
- 1Ծ. Սանտաշճեան Յովսէփ Վ., Ատրեստանեայ  
 եւ Պարսիկ սեպագիր արձանագրութիւնք կամ  
 որոնք Նախիբ-Ուրարտու աշխարհին պատմութեան  
 կը վերաբերին: 1901: էջ 262: ֆր. 4.50
- 1ԾԱ. Խաչաթեան Բագրատ, Հայ ժողովրդական  
 դիւցազնական վէպը: 1903: էջ Ը+72: ֆր. 1.—
- 1ԾԲ. Մեճեփիշեան շ. Գ. Վ., Արդի լեզուագիտու-  
 թիւնք: Հոր Ա.: 1903: էջ Ը+204: ֆր. 3.—

- ԽԳ. Մարկոսյան Ե., Հայ Բնագիտություն: Թրգմ. Հ. Թ.  
 Կենդանական: 1903: էջ 39: Ֆր. -75
- ԽԴ. Գեղեցիկ Ն., Սկզբնաղբուրդի թիվը Բիզանդիական քա-  
 նակագրության դրույթի մասին (1 քարտեզով): Թրգմ. Հ.  
 Գ. Գարսնի Ֆիլիան: 1903: էջ Է+83: Ֆր. 2.—
- ԽԵ. Կիլիկյան Բ. Վ., Ժողով, Ժողով-Տնօրեն և  
 Հոմ-Կլայ, պատմական և տեղագրական ուսում-  
 նասիրություն: 1904: էջ Ը+117: Ֆր. 1.50
- ԽԶ. Կիլիկյան Բ. Վ., Կոլոտ Յովհաննէս Պատ-  
 րիարք. պատմագրական և բանասիրական ուսում-  
 նասիրություն: 1904: էջ ԺԴ+227: Ֆր. 3.50
- ԽԷ. Պեղեկյան Ն., Նպաստ մը հայ. լեզուի պատ-  
 մություն: Թրգմ. Հ. Գ. Գարսնի Ֆիլիան: 1904:  
 էջ Ը+87: Ֆր. 1.25
- ԽԸ. Տեր-Սյրիանյան Գ. և Ամառեան Ն. Ե.  
 Բնութագրի և համեմատություն Եզնկայ նորագիտ  
 ձեռագրին: 1904: էջ Է+105: Ֆր. 1.50
- ԽԹ. Գովրիկյան Ն. Գ. Վ., Հայք յԵղիսաբեթուպոլիս:  
 Գ. Հոմ. 1825-1904: էջ Ժ+658: Ֆր. 7.--
- Ժ. Երեկո Մ., Հայաստան, Արդաստան և արեւ-  
 մտեան Պարսկաստան քաղաքական-աստիճանայ  
 սեպագրերու համաձայն: Թրգմ. Հ. Բ. Պիլգրիկ-  
 ժան: 1904: էջ Է+222: Ֆր. 3.—
- ԺԱ. Խաչատրյան Գ. Ռ., Հայ Արշակունիք ըստ  
 Մովս. Խորենացու, կամ Նոր ուսումնասիրու-  
 թիւններ Մովս. Խորենացու մասին: Թրգմ. Ար-  
 սէն, Ս. Սիմոնյան: 1906: էջ Ը+124: Ֆր. 1.50
- ԺԲ. Պեղեկյան Ն., Հայերէն և դրացի լեզուները:  
 Թրգմ. Հ. Թ. Կենդանական: 1907: էջ ԺԱ+257:  
 Ֆր. 5.—
- ԺԳ. Հիւրիւմ Ն., Հին Հայոց տեղայ անունները:  
 Թրգմ. Հ. Բ. Պիլգրիկ ժան: 1907: էջ ԺԶ+443:  
 Ֆր. 7.—
- ԺԴ. Պեղեկյան Ն., Հին հայերէնի ցուցական դերանուն-  
 ները: Թրգմ. Հ. Ե. Տաշեան: 1907: էջ Է+90:  
 Ֆր. 2.—

- ԺԾ. Գաշեւքեարեւան Հ. Գ. Վ., Կենսագրութիւն Սարգիս Արքեպիսկոպոսի Սարաֆեան եւ ժամանակին հայ կաթողիակեայք: 1908: էջ ԺԳ+433: Ֆր. 5.—
- ԺԶ. Ամսոնեւան Հ., Հայերէն նոր բառեր նորագիտ Մասացորդաց գրոց մէջ: 1908: էջ 38: Ֆր. —.60
- ԺԷ. Կիւրճեարեւան Բ. Ժ. Վ., Եղիշէ, քննական ուսումնասիրութիւն: 1909: էջ ԻԸ+458: Ֆր. 7.—
- ԺԸ<sup>1</sup>. Ակիւնեւան Հ. Ն., Տիմոթէոս Կուզ հայ մատենագրութեան մէջ: էջ 1—60:
- ԺԸ<sup>2</sup>. Ամսոնեւան Հր., Հայերէն նոր բառեր Տիմոթէոս Կուզի Հակամատնութեան մէջ: 1909: էջ 61—106: Ֆր. 1.50
- ԺԹ. Ակիւնեւան Հ. Ն., Չարարիա Ես. Գնունեաց եւ իւր տաղերը: 1909: էջ ԺԲ+87: Ֆր. 1.—
- Կ. Ակիւնեւան Հ. Ն., Կիւրճիոն Կաթողիկոս Վրաց: 1910: էջ ԻԸ+315: Ֆր. 5.—
- ԿԱ. Մեմեւիլիշեւան Հ. Գ. Ժ. Վ., Հայերէն լիզուի ուղղագրութեան ինդիքը: 1910: էջ 73: Ֆր. 1.—
- ԿԲ. Գիւրճեարեւան Կ., Բիւզանդիոն եւ Պարսկաստան եւ անոնց դիւանագիտական եւ ազգային-իրաւական յարաբերութիւնները Յուստինիանու ժամանակ: Թրգմ. Հ. Հ. Համբարեան: 1911: էջ Ը+162: Ֆր. 2.50
- ԿԳ. Մարտեւեւան Խ., Մխիթար Գօշի Դատաստանագիրքն ու հին Հայոց քաղաքացիական իրաւունքը: 1911: էջ ԺԲ+344: Ֆր. 5.—
- ԿԴ. Առաքելեւան Հ., Պարսկաստանի Հայերը, նրանց անցեալը, ներկան եւ ապագան: Ա. 1911: էջ Ը+97: Ֆր. 1.50
- ԿԵ<sup>1</sup>. Յովնանեւան Հ. Ղ. Վ., Միջնադարեան ազգային տաղաշարութիւն ուսմակարան. էջ 1—48:
- ԿԵ<sup>2</sup>. Ակիւնեւան Հ. Ն., Յովնաթան Նաղաշ եւ Նաղաշ Յովնաթանեանք եւ իրենց բանաստեղծական եւ նկարչական աշխատութիւնք: 1911. էջ 49—117: Ֆր. 1.50

42. Մ Է Ա Է Կ Վ Ի Ը և Ա Ա Ն. Գ. Ժ. Վ., Գրիգոր Մա-  
գիստրոսի «Գամագտականի», ամբողջական լու-  
ծումը: 1912: էջ ԺԱ+162: Ֆր. 150
43. Գ ա ք ռ Ի Է և Ա Դ Կ տ. Մ. Ս., Ակնայ Գա-  
ւառաբարբառը եւ Արդի Հայերէն լեզուն: 1912:  
էջ Է+416: Ֆր. 6.—
44. Մ ա ռ Կ ո շ ա ռ տ Պ ռ ո Ֆ. Դ Կ տ. Յ., Պատմութիւն  
հայերէն նշանագրերու եւ վարուց Ս. Մաշթոցի:  
Թրգմ. Հ. Ա. Վարդանեան: 1913: էջ Է+59:  
Ֆր. 150
45. Ա ճ ա ո ճ և Ա Ա Ն., Հայոց գրերը, ընդ մամուլ:  
Հ. Մ ա տ Ի Կ և Ա Ա Ն. Ա., Անանունը կամ Կեղծ-  
Սերէոս, ըննական ուսումնասիրութիւն: 1913: էջ  
Է+91: Ֆր. 150
- ՀԱ. Թ ո ղ ո Վ և Ա Տ. Վ. Յ., Երեմիա Չէլէպիի Բէ-  
միւրժեան Ստամբուլոյ Պատմութիւն: 1913: էջ  
ԼԵ+412: Ֆր. 5.—
- ՀԲ. Վ ա ղ Դ ա Ա և Ա Ա Ն. Ա., Դասական մանր քնա-  
գիրներ եւ ծեռագրական համեմատութիւններ, Ա.:  
1913: էջ Ը+155: Ֆր. 175
- ՀԳ. Մ ա ռ Կ ո շ ա ռ տ Պ ռ ո Ֆ. Դ Կ տ. Յ., Հայ Բա-  
գրատունեաց Ճիւղագրութիւնը ծանօթութիւննե-  
րով: Թրգմ. Հ. Մ. Հապոզեան: 1913: էջ 68:
- ՀԴ. Մ ա ռ Կ ո շ ա ռ տ Պ ռ ո Ֆ. Դ Կ տ. Յ., Վրական  
Բագրատունեաց ծագումը: Թրգմ. Հ. Մ. Հապոզ-  
եան: 1913: էջ 69—150: Ֆր. 175
- ՀԵ. Կ Ի շ տ և Կ Ք ո Վ Կ., Հոովմէական Հայաստան եւ  
հոովմէական սատրապութիւնները Դ-Ջ դարերուն:  
Թրգմ. Հ. Մկրտիչ Վ. Նորշուման: 1914: էջ Է+94:  
Ֆր. 120





